


ՅԱԿՈԲ Պ. ԹԻՒԳԵԼՎԵՐՃԵԱՆ

ԽՈՂԵԿ

Հ

ԱՅԱՍՏ

1001



ՅԱԿՈԲ Պ. ԹԻՒԹԵՆԿԱՇԵՍՆ

100

ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ



Արքական Ապահովանքի
Դահլիճ - Մարտիս

1947

ՏՊ. ԵՐԵՎԱՆ

ԴԱՀԼԻՃ



Printed in Egypt by
THE NEW STAR PRESS
7, Daramalli St. Bab-el-Look
CAIRO (EGYPT)

Չ Օ Ւ

Ներկայ գրքոյկա կը ծօնեմ,

Ամէն անոնց որոնիք՝ տառապանիքով մարտիրոսացան տարագրութեան եւ զաղքականութեան փոս նամբէն բալելով, որպէսզի Հայուն ՀԱՅ մնալու գործին նպաստած ըլլան:

Տասնեակ հազարաւոր մտաւորական զոհերուն՝ որոնիք ինկան հաւատքի նամբան, կարծելով որ իրենց մահը, տանջուող մարդկութեան ՀԱԻԱՍԱՐ ԵՐԶԱՆԿՈՒԹԻՒՆ պիտի բերէ:

Առանց փառապսակ փնտռելու, առանց սակարկութեան, իրենց քարմ կեանիերը զոհող ամէն անոնց՝ որոնիք զէն ի ձեռին մարդկային ցեղի ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ պաւապանիլ կարծեցին եւ աշխարհի յալիտենական խաղաղութիւն պարզեւելու գործին հաւատալով զոհւեցան, մարտիրոսացան:

ԱՐԱՆՑ ՅԱՌԱՋԱԲԱՆԻ

Ուրախ եմ որ գիրքս ծնաւ յամին 1947 Յուլիս
եւ Օգոստոս ամիսներուն, թէեւ առանց կնքահայր
մը գտնելու բախտաւորութեան արժանանալու, քա-
նի որ անոր անուն մը տալու համար կ'ուզէի որ
կնքուչը Գիրք-զաւակս:

Ուրախ եմ տյս ծնունդէն, ա'լ աւելի անոր
համար որ, անոր ծնունդը կը զուգադիպի Եգիպտո-
սէն ներգաղթի կարաւաններու դէպի հայրենիք
մեկնումի ժամանակին եւ այդպէս, ան՝ Գիրք-զա-
ւակս, մուտք կը գործէ հայրենի հողը ինձմէ առաջ:

Յաւ ունիմ լաւ բաներ Գ. Բ. Ե. գիտցող իմ հե-
ռաւոր ու մօտաւոր բարեկամներուս հանդէպ, որոնց
երկու ամիսէ ի վեր դիմած էի Գիրքիս մկրտութեան
համար, բայց դեռ ոչ որ բարեհաճած է ինձ իմա-
ցընել երկտողով մը թէ... յանձն կ'առնէ հանոյքով
այդ պաշտօնը, մանաւանդ որ ես ի վիճակի եմ
զաւկիս մկրտութեան նիւթական ծախսերը հո-
գալու...:

Թող Գիրք-զաւակս ալ ինձի պէս տանջանքով
տպրի, արդէն հայու զաւակ ըլլալ, տառապանքի
եւ խոշոր ցաւերու տոկալու վկայական ունենալ
ըսել է եւ այն ալ պողպատէ կամքով...:

Եսուրակն եմ ոք այս գիրքին տպագրութեան ծախսերը հոգալու համար, ստիպուած չեմ ոեւէ մեկենասի մը պատկերը գիրքիս առաջին էջին վրայ տեղաւորելու. պատկերը մէկու մը ոք տրամադրած պիտի ըլլար քանի մը ոսկի, եւ որուն փոխան ես ստիպուած պիտի ըլլայի մեծ մեծ շնորհակալութեան եւ երախտազիտութեան խօսքեր ուղել բարերարիս...:

Ինծի, աւելի ճիշդը առանց կնունքի զաւկիս. կնքահօր մը պակասը զգալի պիտի ըլլայ այն ատեն՝ երբ սկսին տեղալ չորս կողմէն բողոքներ, քննադատութիւններ եւայլն, քանզի լաւ Դ.ՌՈՂ կնքահօր մը երկու առղ փորձառու բացատրութիւնը կրնար ինծի ծառայել իբր շանթարգել, իմ վրաս կամ Դիրք զաւկիս վրայ տեղալիք... ծանր խօսքերու առջեւը առնելու համար:

Եթէ գտնուին ինծի ծանօթ ընթերցողներ, որոնք այս գիրքի էջերուն վրայ ակնարկ մը պատցնելէ յետոյ ինքզինքնին տեսնեն անկէ ներս, հայելին նայողի մը պէս, եւ տիսրին... ես ինքզինքս յանցաւոր չեմ նկատեր, արդէն գիրքս ոչ մեկենաս ոչ ալ կնքահայր ունի որ ամչնայ...: Լաւագոյն է Դիրք-զաւակս մեկնի, ինձմէ առաջ հայրենիք առանց կնունքի քան թէ քնաւ չմեկնի:

ԵՐԿՈՒ ԽԾԱՔ

Օրէնքի կարգ անցած է որ, գիրք մը հրատարակութեան արուած ատեն սերկու խօսրով բացատրուի ճրատարակութեան շարժառիթները:
Ես ալ բացառութիւն չկազմելու համար՝ կուգամ երկու խօսրով բացատրել նպատակս:

Ոչ գրագէտ եմ, ոչ բաղաբագէտ, ոչ ալ մասնագիտութիւն մը ունիմ Ներկայացնելիք, ընթերցողներուս եւ ոչ ալ յաւակնութիւնը՝ գրական կտորներ ստորագրած ըլլալու:

Այն արտատպումները որոնք կատարուած են ներկայ գրքոյկին մէջ, զանազան թերթերէ, գիրքերէ եւ կամ հանդէսներէ, իմ կեանքս եղած են, ինչպէս եղած են նաև իմ ազգիո՛ հայուն կեանքը. Արդէն դժուար է որ գտնուի մեր մէջ մէկը. որ լունենայ իր պատմութիւնը, տխուր, դժբախտ, եւ երբեմն ալ ներսական:

Այս պատմութիւններու, թղթակցութեանց շարքի մը արտատպումովը՝ ուզեցի մեր մէջ գտնըւող կարգ մը մնածամիտ. նոր ժամանակներու մէջ խաղաղ կեանք ու դիւրին ապրուստ ապահովածներուն կրկին յիշեցնել մեր անցեալը, իմ եւ իրննց անցեալը, այսինքն Հայու անցեալը:

Այս գրքոյնին մէջ, Հայը կը կին պիտի վերյիշէ
իր անցեալի ԳԱՂԹԵՐԵՆ, մին եւ յուսանք ՎԵՐՁԻՆԸ.

Որպէսզի այդ գաղթը վերջինը ըլլայ՝ հարկ է
ձայն տալ հայրենի կոչին:

Մենք, արտասահմանի Հայերս, շատ այպանե-
ցինք 1922էն ի վեր՝ մեր երկրի վարիչները, հայրենի-
քի դուռները մեք երեսին գոցած ըլլալնուն հա-
մար: Մենք այսպանեցինք, սպառնացինք, քէն
ըրինք եւ երբեմն ալ աղաչեցինք մեր առաջնորդ-
ներուն՝ որ թոյլ տան մեզ աներս մտնելո, նոն աներ-
սոց մեր եղունգներով փորելու համար հողը հայ-
րենի, փոխան օաարութեան մէջ անօթի գերեզման
մտնելու:

Փառք Աստուծոյ դեռ մեր մէջ ՀԱՅԵՐ շատ
ունինք որ պատրաստ են Հայրենիքի սիրոյն իրենց
ծեռքերով արուեստական լեռներ տնկել Արարատի
նման, եթէ մեր կառավարութիւնը պահանջէ: Մենք
իրը գերիներ չէ որ տուն կը կանչաւինք այլ իրը տան
տէրեր եւ սակայն մենք մեր հայրենիքի սիրոյն,
մեր հաւաքականութեան եւ եղբայրութեան սիրոյն,
սիրու ունինք տանելու ամէն յոգնութիւն եւ պատ-
րաստ ենք ի հարկին՝ Խարայելացիներու նման ԲՈՒՐ-
ԳԵՐ կանգնեցնելու...:

Հայրենիքը վեր է, գերադաս ամէն ինչն եւ
մեր եսերէն: Եթէ մեր մէջ խանդավառուիլ չգիտ-
ցողներ կան, գոնէ թող լոել սորվին...

Նոր կեանիք սկմին՝ ստեղծագործելու տբամա-
դրութիւններով ճամբայ ելելէ առաջ, ուրախ եմ
որ առիթը ունիմ կազմելու ներկայ յիշատակարա-

Նը որուն նպատակն է —ինչպէս վերը ըսինք— դըժ-
խեմ ճակատագիր մը յիշեցնել բոլորին եւ ախուր
անցեալ մը փայլուն ապագայի մը հետ միշտ
բաղդատել կարենալու համար, փաստագիրք մը հան-
դիսանալ.

Վարծատրութիւն չեմ փափարիր՝ սիրով պիտի
հանդուրժեմ նաեւ քննադատութիւններուն, եթէ
անոնք բղխին անկեղծ եւ անշահախնդիր սրտերէ,
քանզի ներկայ գրքոյկը —ինչպէս կրկնեցինք— ունէ
ակնկալութեամբ չէ գրուած այլ պարզապէս անոր
նպատակը եղած է հայրենակիցներուս մէջ վերար-
ծարծել գիտակցութիւն եւ ստեղծել խանդավառու-
թիւն, մեր երիտասարդ հայրենիքին հանդէպ:

Լիովին վարծատրուած կը զգամ ինքզինքս այս
գրքոյկիս լոյս տեսած ըլլալուն համար եւ կը յու-
սամ նպատակիս հասած ըլլալ եթէ գոնէ թղթատ-
ւին անոր էքնը... անոնցմէ՝ որոնք ձեռքերնին պի-
տի ունենան զայն;

ԵՒՐՈՊԱՆ, ՄԵՆՔ ԵՒ ԹՈՒՐՔԵՐԸ

.....@.....

Ամէն անգամ որ երկպառակութիւն կը ծագի Սրեւելքի մէջ, միշտ Հայն է որ կը վճարէ իր արիւն արցունքի ծանր բաժինը:

Հազիւ չորցած մեր արցունքը համաշխարհային առաջին պատերազմին մեր խոշոր ու անդարմանելի կորուսաներուն համար՝ ահա վրայ կը հասնի Յոյնեւքմալական պատերազմը, որուն կրկին զոհը կը դառնայ Հայութեան խոշոր մէկ մասը:

Իզմիր, Աֆիոն Գարանիսար, Էսկիշէհիր, Պրուսա եւ ամբողջ զիւղարազաքներն ու զիւղերը իրենց քրիստոնեայ բնակչութեամբ կը դառնան քաւութեան նոխազ նաև այս պատերազմին, որուն մէջ մենք ոչինչ ունէինք փնտռելիք:

Եւրոպան իր ազգամիջեան հակամարտութեանց եւ մրցակցութեանց բերումով՝ անգամ մը եւս բար դնելով իր խղճին վրայ՝ ոչ միայն պաշտպան չկանգնեցաւ մեզի, այլ եւ այդ մեծ աղէտին պատճառ ըլլալէ ետք, ուզեց նաև պատասխանատուութիւնը բռոցնել մեր վզին՝ առանց անդրադառնալու իր գործած ահարկու յանցանքին:

Ամբողջ պատմութիւնը ցոյց կուտայ որ մենք միշտ զոհն ենք եղած մեր անփորձութեան եւ դիւ-

բահաւատութեան։ Ահա՝ դարձեալ առանց խղճի խայթի՝ Եւրոպա մեզ կը դատապարտէ իրը թէ մենք եղած ըլլայինք մեր տուները հրկիզողը։ ինչպէս պիտի կարդացուի յաջորդ էջներով տրուած իմ բարեկամ Թ. Եղիշէի առաջնորդող մէկ յօդուածին մէջ։ Բա՛ւ է որքան օրօրուեցանք սուտ ու բուտ խոստումներով, բա՛ւ է որքան թշնամութիւն սերմանւեցաւ մեր եւ մեզ շրջապատող ազգերուն միջեւ։ հաւաքենք ինքզինքնիս եւ բոլորուինք մէկ սիրով եւ մէկ հոգիով հայրենիքին շուրջ եւ ազգահաւաքման գործին լծուինք՝ Հայութիւնը հայ պահելու բարձր եւ դժուարին բայց գնահատելի գործին։

Թոյլ տանք որ մեր առաջնորդնեցը քալեն իրենց ընտրած համբայէն, եթէ չենք ուզեր անգամ մը եւս ամբաստանուիլ հրծիզութեամբ՝ օտար երկիրներու մէջ։ Հաւաքուինք մեր հայրենիքին շուրջ եւ մէջ եւ հո՛ն խօսինք, հո՛ն գործենք, եւ նուիրւինք հայրենիքին, լիսարուելու համար այլեւս պոռոտախօս եւ խօստումնադրուժ Եւրոպայէն, եւ գաղութներու մէջ՝ լդառնալու համար անոր եւ անոր պաշտպանեալին զոհը։

Մենք փստահ ենք թէ Հայաստանի համար ոեւ անապահովութեան խօսք չի՝ կրնար լինիլ, որովհետեւ մեր երկը հողը եւ ժողովուրդը մաս կը կազմեն և. Միութեան, եւ զէալի մեզ ծուռ նայւածք մը կը նշանակէ ոտնձգութիւն ընդդէմ տասնը եւ վեց հանրապետութիւններու...։

Գահիրե, Յուլիս, 1947

Յ. Պ. Թ.

ԱՆԽԻՂԱ ԶՐՊԱՐՏՈՒԹԻՒՆ

Իզմիրի աղէտը, որուն արիւնուուշա ճարտարապետն է ծանօթ բարբարոսը. խօսելու շատ նիւթ տուաւ եւրոպական մամուլին.

Եւրոպական թերթերը, մասնաւորապէս ֆրանսականները, քիչ բայց լարգելի բացառութեամբ, ի մի բերան կ'ուզեն անմեղ զոհը պատասխանատու բռնել աղէտին համար եւ իրը բաւութեան նոխազ կը հույակեն անպաշտպան Հայը՝ որպէս հրծիզ ու շարդարար:

Նոր չէ որ տկարը միշտ կ'ամբաստանուի ուժովներու չարութեանց համար: Մենք Հայերս շատ լաւ կը ճանչնանք այդ: Միայն այն սխալ կարծիքն ունէինք որ իրը թէ այդպիսի արտառոց դատաստաններ միայն Արևելքի մէջ կընան տեղի ունենալ. իսկ եւրոպան որ բաղարակրթութեան ու արդարութեան յառաջապահն է... ինքինքին թոյլ չի տար այդպիսի բան մը.

Իզմիր յունական բաղար մ'էր. Թուրքեր մտան

եւ առաջին անգամ իրենց մագիլները խրեցին ճոն գտնուող Հայութեան կրծքին ու բզկանցին զայն ահաւոր կերպով եւ ապա, սուրէն վերջ, հուրի մատնեցին ամբողջ հայկական թաղը, որպէսզի դժոխային կրակը շատ մը հայ հարստութեանց հետ մարդագործէ նաև հայ արիւնն ու դիակները, որպէսզի Եւրոպան հիանայ Թուրքերու պատուաւորութեան ու ասպետութեան վրայ:

Յոյնն ու Թուրքը կը կռուին ու Հայն է որ կը տուժէ առաւելացոյն չափով, ոչ միայն կը տուժէ այլ եւ մեղապարտ կը նոչակուի, որովհետեւ լունի սեփական տես ու պատպան կառավարութիւն որ պատկառանք ու յարգանք ազդէ եւ փակէ շատախօս չար քերանները:

Զգիտենք ինչո՞ւ Հայը, որ կրակ է առեր իր սեփական կեանքին ու գոյրին եւ կոտրեր է իր մայրն ու մանուկը, ազատ է թողուցեր իր դարաւոր թշնամիին բոյները, թուրք թաղը, միթէ գրաւող թուրք բանակին վրայ ուսմբ նետող Հայը (ինչպէս կը յանկերգեն Յըրանսացիները) չէ՞ր կրնար նրոյ նարաւ տալ թուրք խարխլած տուները եւ կին ու երախանները; Փա՛ռք Սստուծոյ, այն աստիճան դեռ չէ խնչագարած Հայը որ ըրածն ու չըրածը չնանչնայ:

Յըրանսական լրագիրները այն վարկածը յառաջ կը քշեն թէ Թուրքը պէտք է յիմարացած ըւլայ իր գրաւած քաղաքը այրելու համար, այս կը նշանակէ որ Յըրանսացիները չափազանց միամիտ են եւ գեռ իրենց մորթին վրայ չեն զգացեր թէ ի՞նչ կը նշանակէ թուրք ըւլալ:

Յրանսացիներ կ'ըսեն որ Հայոց տուներէն ուումբեր ու հրացաններ կ'արծակուէին. բայց ինչո՞ւ Հայը զէնքէն կը խորշի ու միայն գերազոյն ինքնապաշտպանութեան պահուն կը փորձէ իր ճարտարութիւնը ի յայտ բերել: Եթէ զէնք արծակած են, այդ կը նշանակէ որ Թուրքեր սկսած էին իրնեց քարդի ու թարանի սրբազան պաշտօնը կիրարկել Հայերու վրայ. ու զոհերն այ աշխարհի ամենէն տարրական եւ արդարագայն զէնքին՝ ինքնապաշտպանութեան իրաւունքին դիմելով փորձած էին ինքինքնին սուզ ծախե՛լ որքան կարելի է. եւ այս իսկ ապացոյց է որ Թուրքերը կրակի տուին Հայոց թաղը. որպէսզի ոչ մէկ կարելիութիւն մնայ ինքնապաշտպանութեան եւ պաշարեալ Հայերը կամ հուրին կեր գառնան եւ կամ դժոխքէն փախչիլ փորձողներն ալ Թուրք զինուորներու միթրայօէզին եւ աչքէներու եաթազանին տակ խողխողուին:

Բայց որո՞ւ հասկցնել այս բաները: Վազարակիրթ կոչուած աշխարհի մէջ տրամաբանութիւնը եւ խիղճը չէ որ կը խօսին. այլ անոնցմէ բարձր ուրիշ բան մը շահն ու բիրտ ուժի պաշտամունքը:

Մենք այնրան միամիտ չենք որ պահանջնը միանական մամաւէն դէմ գրել Թուրքիոյ եւ անտեսել բարձրէն տրուած կորդախոսուը. բայց իրաւունք ունինք պահանջնը որ զէթ խնայեն մեր անհուն վշտին եւ մեզ հանգիստ թողուն մեր ծով ցաւին մէջ տուայտելու: Մենք վարժուած չենք շողորորթութեան ու փաղարշանքի եւ պէտք ալ չունինք կեղծուապատիր խարկանքներու, մենք սորված ենք տառապիլ, մեր թշնամիներու յաւիտենա-

կան հալածանքին հնիթակայ, բայց ալ չենք կարող տանիւ սրարեկամ» կոչուածներուն հեզնութիւնն ու զրպարտիչ ստութիւնները. Թող չմոռնան մեր բարեկամները որ Հայը պատուազգած է եւ արդար, հրախտագէտ է անճիտուած Հայը, որ դեռ երէկ մինչեւ Առաս ու Շամբայները իր թանկագին արիւնով ողողեց ֆրանսական հողը, պայքարելով ազատութեան ի խնդիր եւ Ֆրանսայի թշնամին իր իսկ թշնամին համարելով. երբ Թուրքեր Տարտանէլի մէջ հազարաւոր Ֆրանսացիներու մարմինները կը յոշոտէին: Պարտաճանաչ Հայը, որ դեռ երէկ Կիլիկիոյ մէջ արեան եղբայրակցութեան դաշն կրծքեց Ֆրանսացիներու հետ, երբ Թուրքեր ամէն դաւեր կը լարէին զիրենք խարելու ու սպաննելու. երբ անոնք Փաքր Ասիոյ մէջ ֆրանսացի գերիները կը խողխողէին ամէն անգիր չարչարանքներով ու ֆրանսացի զինուարներուն ոսկորներն իսկ հանգիստ չէին թողուր Մերսինի զինուորական գերեզմանը պղծելով:

Եթէ չեն ճանինար Թուրքը, թո՞ղ կարդան ականատեսներու եւ իրազեկներու պատմութիւնները, թո՞ղ կարդան Լորո Պրայսն ու Անաթոլ Ֆրանսը. թո՞ղ կարդան Հանրի Պարպիւսը, որ իր ալքերով տեսաւ ամէն բան. թո՞ղ կարդան նոյն իսկ Անտրէ Թամբէրան, որ դեռ ասկէ երեք տարի առաջ Թուրքիայէն իր գրած թղթակցութիւններով քստմնելի յայտարարութիւններ ըրաւ թրբական բարբարոսութեանց մասին՝ նոյն իսկ Եւրոպացիներու մորթին վրայ զգացուած. թո՞ղ թղթատեն ժագ Մորկանն ու Ֆրէտէրիգ Մագլէրը. Ժան Ֆինօն ու Ռինէ Փինոնը

եւ հազարաւոր ուրիշ հեղինակութիւններ. եւ ոչ թէ սնանին Փիէր Լոթիներու եւ Դլոտ Ֆարէրներու ապսպրուած ավանթէզիոներով, կամ Փիէր Պընուաներու ցնորական ու անրնական յերիբանքներով. որոնք վերջին տարիներու պատմութեան հետեւող տղաներու իսկ ծիծաղն կրնան շարժել:

Եթէ Թուրքը չեն ճանչնար ու կը հեգնեն մեր անեզը կոկիծ անգիտակցօրէն, այդ թերեւս ներելի է մինչև մէկ աստիճան, իսկ թէ որ կը ճանչնան եւ գիտակցօրէն ժամը կը թափեն մեր խոր խոցերուն վրայ. այդ անանուն նախատինը մ'է քաղաքարակրթութեան ու ճշմարտութեան իմաստին ընդդէմ.

Մենք չենք տարակուսիր մրանսական ազնիւ ազգին զգացումներուն վրայ. հաւատացած ենք որ ժողովուրդը անգէտ է եւ զոհ կ'երթայ կարգ մը լրագրողներու չարաշանութեանց ու կանխակալ կարծիքներուն. զոհ կ'երթայ քաղաքականութեան մը որ աւազը իրը հաւատատուն հող կը կարծէ եւ կ'ուզէ անոր վրայ հիմնել ծրագիրներ:

Թուրքը այսօր իսկ կը ծիծաղի մրանսայի միամառնեան վրայ եւ մրանսայի անմեղ զոհերու դիակներն իսկ Խամիրի դժոխքէն կը բողոքեն իրենց ազատ եղբայրակիցներու դարբնած յերիբանքներուն համար:

Թող խորհուի թէ թուրքերը չէ որ իրենց հողէն փախան մրանսա, ապաստան գտնելու, այլ Հայեր եւ մրանսացիներ մազապուրծ նողոպրած են Թուրքի սուրէն եւ հուրէն եւ ազատ մրանսայի հողին վրայ ապաստան կ'որոնեն:

Այս իրողութիւնն իսկ չախչախիչ հերքում մըն
է բոլոր անհիմն զրպարտութեանց:

Գէթ մեզ խաղաղ թող ձգեն մեր անյատակ
սուգին մէջ եւ թողուն որ մեր թունաւորուած վէր-
քերը խնամենք սրտի անդորրով, եթէ կարելի է
այդ:

Թ. ԵՂԻՇԵ

„ԱՐՄԵՆԻԱ“, 1922 Հոկտեմբեր 4

ՊՐՈՒՍԱՅԻ ՆԱՐԱՆՉԸ

Վերջին գևագերուն հետեւանեով Պրուսային Ռո-
տուրո (Թէիթրալ) հասնող մեր քղբակիցը հետեւալ
տեղեկութիւնները կուտայ 15 Անդա. քուականով.

Մանօթ սպայի մը միջոցով լուր տրուած ըլ-
լալով ինձ որ պէտք է ամենառուշը մինչեւ շաբաթ
մեկնիլ Պրուսայէն, ուրբաթ առաւօտ ճամբայ կ ել-
լիմ եւ ինքինը ամենարարեթախտներէն կը հա-
մարեմ, որովհետեւ գրեթէ Պրուսայէն Մուտանիա
շոգեկառքով ճամբորդողներու առաջինը եղայ: Երբ
Մուտանիա հասայ, հոն ժողովուրդը քարափիր խը-
ճողուած տեսայ, քարափէն շոգենաւը մէկ կտոր
հազուստեղէն եւայըն տանելու համար մէկ կամ
երկու թրբական ոսկի կառնէին զինուորները՝ թուրք
բեռնակիրներուն միացած: Քարափի տեսարանը
զգուելի էր եւ խղճալի: Ուրբաթ կէսօրին „Աալո-
նիկո նաւը նստանք գրեթէ չորս հազարի մօտ Հայեր

եւ Յոյներ: Եաբաթ կէսօրին հասանք ն՛ոտոսթոյ
ծոցը. Նոյն երեկոյին կառավարութեան նրամանով
մեզ Սիլիվրի դրկել ուզեցին՝ մեր մէջ գտնուող եւ
Պրուսայէն եկած հարուստ ու նշանաւոր յունասէր
Օսման պէյի կինն ու աղջիկը առնելէ վերջ. Ժողո-
վուրդը ըմբուտացաւ. այդ առիթով եկող սպան
ծեռնունայն վերագարձաւ. Վերջապէս մեր խնդրան-
քին վրայ տեղւոյն կառավարութիւնը կիրակի կէսօ-
րին մեզ հոս ցամաք հանեց: Նաւուն մէջ մեր քա-
շած անօթութիւնն ու ծարաւը չեմ նկարագրեր,
որպինեւեւ ուրիշները մեզմէ շատ աւելի տու-
ժած են:

Յոյն կառավարութիւնը նրամայած է որ-
պէսզի ամբողջ ասիվիլաները կէմլէյիկ ժողվուին.
այս նրամանին համածայն ամէնքը հոն խռնը-
ուած են. կառավարութիւնը պէտք եղած միջոց-
ները ձեռք չէ կրցած առնել ժողովրդի փոխա-
դրութեան համար. Կիրակի, ամսոյս 10ին, թուրք
նրամաները կէմլէյէկի կը մօտենան. ժողովուրդը
հազարներով լեռները կը թափին Մուտանիոյ ճամ-
րան բռնելու համար. որը իր քոյրը. որը իր մայրը
կը կորսնցնէ. իսկ շատերը չկրնալով փախչիլ ճամ-
րաները կը մնան. ասոնցմէ ոնւէ լուր չկայ:

Մուտանիա հասնողները բարեբախտ են մա-
սամբ, բայց անոնք ալ իրենց փոխնորդ լաթերն
անգամ չեն առած եւ գրեթէ մերկ վիճակի մը մէջ
հոն են հասած: Մուտանիայի մէջ խողխողուած ան-
ձեր շատ կան կըսուի եւ կը հաստատուի. Ֆրան-
սական զինուորները շղթայ կազմած եւ գաղթական-
ները իրենց դրօշին տակ առած են. մէկ կողմէն
ասդին անդին կը ցըսւեն եւ թուրքերուն ձեռք

զաբնել չեն տար. միայն երիտասարդները կը ժողվեն եղեք:

Ամենավերջին լուրը այն է որ Յունաց Յրդ բանակը Մուտանիոյ ճակատը դիմադրել փորձած է եւ թուրք բանակը Մուտանիայէն մինչեւ Դուրշան-լը փախցուցած է. բայց ականատեսներ կ'ըսեն թէ ֆրանսական զբահաւորները իբր թէ կրակ բացած եւ Յոյներու պարտուելուն պատճառ եղած են:

Այժմ հու 100,000 գաղթական կայ. հիմակուր-նէ անօթի ծարաւ են. փուռերը հաց չկայ. բաղարը չուր չկայ. Զգիտենք թէ ի՞նչ պիտի ըլլանք եւ ի՞նչ օգնութիւն պիտի հասնի. միայն գիտենք թէ խեղ-ճուկրակ ժողովուրդ մը կայ որ կորստեան դատապարտուած է...:

Յ. ՀՐՑԱՆ

«ԱՐՄԵՆԻԱ», 1922 Հոկտեմբեր 4

ԴԱՐՁԵԱԼ ԳԱՂԹ.

Խոտոսթօ, 12 Հոկտ. 1922

Կոստանդինի գահասիրութիւնը Յունատանի գլխուն իքեցուց սոսկալի հարուածը: Փոքր Ասիոյ քրիստոնեաները իրենց միլիոններով հարստութիւնը թողած, կեանքերնին թրական նիրանէն ազատելով եկան թրակիա ու այլուր բաշքնելու համար կեանք մը, որ կեանք զատ ամէն բանի կը նմանի: Մերկ ու անօթի ժողովուրդը, մեծամասնութիւնը օրուան հացի կարօտ, խելագար ման կուգայ փողոցէ փո-

դոց. մօտերս հիւանդութիւններն վըայ պիտի հաս-
նին, ինչպէս Սալոնիկ. եւ թրբական դանակին
չափ աւերռում պիտի գործնն զաղթականաց շարքին
մէջ:

Եւրոպացինները կարծեցին թէ բիչ էր այն աղէ-
տր, որուն ենթարկուեցաւ Փոքր Ասիոյ քրիստոնէ-
ութիւնը, ու այժմ ալ Մուտանիոյ Բրոթոքոլի ստո-
րագրութեամբ Թրակիոյ թուրքիոյ յանձնումը պայ-
մանագրելով. մէր «մարդասէրները» դժբախտու-
թեան ու անօթութեան կը մատնեն ամբողջ Թրակիոյ
Քրիստոնէութիւնը: Եւ ոչ ոք պիտի մնայ հոս, հան-
դուրժելու համար թրբական ծանօթ վարչութեան
գործելակերպին. քրիստոնէութիւնը, ինչպէս նաև
հոս հասնող խեղճ զաղթականութիւնը. սկսած են
հեռանալ երկրէն եւ առ այժմ քաշուիլ հին Յու-
նաստան:

Սոքի օր «Թայմզ»ի թղթակիցը հոս էր եկած
ուսումնասիրելու զաղթականներու վիճակը. հա՞րկ
է միթէ ուսումնասիրել վիճակ մը որ արդէն ծա-
նօթ է իւր ամէն դժբաղդութեամբ. իրեն հետ տես-
նըելու առիթը չի կրցի ունենալ, բայց տեսնուող-
ներէն լսածիս համեմատ ան ըսած կ'ըլլայ թէ ամ-
բողջ Եւրոպան օգնութեան պիտի հաօնի այս խեղ-
ճներուն... Այո՛, Եւրոպան բող նախ կացօ բողու մեզ.
խեղնայնէ, զաղթեցնէ ու ապա օգնութեան հասնի.

Հայերուս վիճակը մասնաւոր նկատառման
արժանի է. հարցնող չկայ բոկոտն խեղճներուն թէ
ո՞ւր կ'երթար. ամէն տեղ անխիղմներ կողոպտելու
կ'ելլեն լեզու չգիտցող ժողովուրդը. թէեւ յոյն
կառավարութիւնը կուտայ հարկ եղած դիւրու-

թիւնները ճամբորդելու համար, քայց միայն առով էի լմնար:

Մեր խեղճ պատուիրակութիւնը ի՞նչ կը մտածէ արդեօր այս ահուելի աղէտի օրերուն. փրկելու համար գոնէ մեզ օտարացումէ. ժողովուրդը կը դիմէ շարան շարան Պուլկարիա, Ռումանիա. Հին Յունատան: Բայց ինչո՞ւ, միայն դանակով չմեռնելու, համար. քանզի վստան եղէք որ 100ին 25—30 թշուառութեան հետեւանքով պիտի մեռնին, մեծ մաս մը պիտի օաարանան, անանկէ որ աղէտը շատ մեծ է մեր ազգին համար. անհատական տեսակէտով ալ՝ հարկ է խղճալ ժողովուրդին վրայ:

Երեւակայութիւնը ոչինչ է իրականութեան մօտ: 65 տարեկան ծերուկ մը, Պիլէնիկցի, որուն տղան (22 տարեկան) տարագրուած է քամալականներէն, եւ որուն փեսան ալ նոյն քախտը ունի, այսօր ճամբայ ելաւ գէպի կայարան իր շուրջ ունենալով 9 հոգի, թոռներով միասին, եւ գիտէ՞ք ինձպէս: նինդ հացով, գրպանը լունենալով տասնոց մը, եւ երբ իրեն հարցուցի. առևր կ'երթաք հայրիկո, ըսաւ. ոչեմ գիտեր, բայց կ'երթամ. Աստուած ողորմած է, անշուշտ անօթի լենք մեռնիրո: Հաւատքդ սիրեմ հայրիկ. տեսէք: որքան քազութիւն. աշխ, գոնէ խրախուսել գիտցէք. այդ հաւատքները. որ չմեռնին իսպառ.

8. ՀՐՑԱՆ

«ԱՐՄԵՆԻԱ» 1922 Հոկտեմբեր 25

7



1915–1925

կարբերդիներ, որոնք նկարուած են իրենց սահմանական տարածութեան:

1915 - 1918

Մարտի շրջանին մեզ, սարքում և գյուղու, իր աշխատ մինչ թիվ զիստիկ
լին ին զանուն ապրել համար... պէտք ունենաւ շուրջ...



ՆԱՄՅԱԿ ՑՈՒՆԱՍՏԱՆԷ

Գավառա, 18 Հոկտ. 1922

Մալկարայէն, Ռուտասթոյէն եւ Փոքր Ասիայէն 1,500ի մը չափ գաղթական հասած են մինչեւ այսօր Դավալա, դեռ հազարներով կը սպասուին Թրակիայէն. կառավարութիւնը հասնող գաղթականները անմիջապէս կը տեղաւորէ դպրոցները եւ պարապ տուններ.

Դավալա վաճառաշահ նաւահանգիստ մըն է եւ իւր բազմաթիւ ծխախոտի գործարաններուն մէջ կ'աշխատին 20—25 հազար գործաւորներ, որոնք օրական 20էն 40 տրախմի կրնան շահիլ. ամէն որ որ հոռ հասած է մինչեւ այժմ, գրեթէ գործի սկսած է Հայերը տեղ տեղ շուկային մէջ տախտակէ իսանութներ շինել սկսած են եւ գործի պիտի սկսին. ցեղին կենաւունակութիւնը կրնանք փառարանել բարձրասիրու եւ հապարտ. բայց աչքերնիս պէտք է անոնց վրայէն հեռացնենք:

Կառավարութիւնը շատ բարեացակամ եւ խընամատար է գաղթականաց համար. շաբաթը ամէն մէկ անձի համար 9 տրախմիի դրամական օժանդակութիւն ալ կ'ընէ եւ մարդ գլուխ հարիւր տրամ հաց կը բաժնէ. մասնաւորներու օգնութիւնն ալ զատ. այսինքն հարուստները իրենց միջոցներով ալ կը հիւրասիրեն գաղթականները. իցիւ թէ ամէն

բաղար այսպիսի ընդունելութիւն մը ընէր խեղճ
ու կրակ ժողովուրդին:

Դժբախտաբար հոս հայ եկեղեցի լկայ, մաղ-
թենք որ յառաջիկային ունենայ՝ ինչպէս այլուր:

«ԱՐՄԵՆԻԱ» 1922 Նոյեմբ. 1

Յ. ՀՐՑԱՆ

Սալոնիկ, 23 Հոկտ. 1922

Ճամբորդութիւնս ընդհատեցի փափաքելով մի
քանի հակիրճ տեղեկութիւններ տալ «Արմէնիա»ի
ընթերցողներուն՝ Սալոնիկ գտնուող զաղթականնե-
րու կեանքին վրայ: Երէկ մասնաւորապէս այցելեցի
Վէնիզէլոսի գիւղը և Գալամար կոչուած տեղերը,
ուր զետեղուած են, նորաշէն մասնաւոր գլիւպէնե-
րու մէջ, թէ հին և թէ նոր զաղթողները, հայ թէ
յոյն:

Փոքր Ասիոյ քրիստոնեաններու զաղթէն յառաջ
եկած կսկիծն ու խեղճութիւնը կարծէր լէր բաւեր,
ահա այդ սրտամորմոր տեսարանին վրայ աւելցու-
ցին Թրակիացիններու զաղթը: Վերջիններս կամովին
բաղդակից եղան մեզի, լրելով իրենց շէն գիւղերը,
որոնց համար տարիններով արիւն քրտինք թափած
էին: Թուրք գրացինները՝ ինչպէս նաև քաղաքներու
մեծապատիւ թուրք աղաները թէ Ռուսոսթոյի և թէ
Ետիրնէի մէջ մասնաւոր ազալանքի եկած են Հա-
յերուն եւ Յոյներուն, որպէսզի լրեն իրենց տունները
տեղերը և լինուանան. խօստումներ ըրած են զի-

բենք պաշտպանելու. այս աղաջանքներուն կուգան աւելնալ նաեւ դաշնակից գրաւման բանակի սպաներուն վստահեցուցիչ եւ ապահովիչ խօսքերը: Բայց անկարելի է ժողովուրդը համոզել. ան խենթ ու խելար կը փազէ քարափը յաջողելու համան ինքզինքը եւ իրենները "փրկիչ" նաւը նետել: Խոստում, վստահեցուցիչ ապահովութեան քարոզներ՝ ոչինչ կ'արժեն քազմաչարչար Հայուն համար. ան փորձած է Թուրքը, եւ փորձուածը նորէն փորձել յեմարութիւն է:

Ամէն գովեստէ վեր է յոյն կառավարութեան եւ ժողովուրդին գաղթականաց հանդէպ ցոյց տուած համակրանքը. աեղ աեղ կը կազմուին մարմիններ. կը գումարուին ժողովներ, միջոցներ գտնեյու նորեկ ազգակիցներու կացութիւնը ապահովելու համար, որքան կարելի է շուտ. բայց, աւաղ, այնքան շատ են անոնք որ շուարանք կ'ազդեն ամենէն նարտար գործիչին իսկ վրայ: Միայն քաղաքիս մէջ ցարդ կան 80էն 100,000 գաղթականներ, որոնք մասամբ վերոյիշեալ գիւղերն, քաղաքի շրջակայ գիւղերը եւ քաղաքին մէջ կը թնակին. ամէն փողոց ամէն մի անկիւն գաղթականով լեցուած. տուն գտնել գրեթէ անհնարին է: Երէկ հանդիպեցայ Կէմլէյիկցի վաճառական քարեկամի մը, որ ինծ հազորդեց թէ 12,000 տրախմի տարեկան վարձրով, եւ այն ալ կանխիկ վճարելի, հազիւ կրցած էր երեք սենեակ վարձել: Պանդոկներու մէջ մինչեւ իսկ թիկնաթոռները վարձու կը տրուին:

Կառավարութիւնը շատ գործ ունի դեռ կատարելիք. ինք ալ գիտակից է ատոր. բայց միջոց չէ

ունեցած քննիչները կարգելու, պանդոկներու եւ
տուներու համար որոշուած գիներէն աւելի վճա-
րում ընել տալը արգիլելու. անշուշտ անբարեխափն
մտրդիկ, դրամապաշտներ ամենուրեք կը գտնուին:
Ծուսալի է որ մօտ օրէն վերջ կը տրուի այդ շա-
հագործումներուն:

Կառավարութեան մօտ արձանագրուող ամէն
զաղթական օրական մարդ գլուխ 100 տրախմիի մօտ
հաց կ'առնէ. կը տրուին նաեւ օրական մէկ ան-
գամ տաք կերակուր, մսեղէն եւայլն. երթաւով թէ
կառավարութիւնը աւելի դիւրացուցէ միջոցներ
պիտի գտնէ եւ թէ տեղացի ժողովուրդը պիտի ըս-
թափուի ու պիտի աւելնայ օգնող մարմիններու
կազմութիւնը եւ անշուշտ պիտի աշխատուի որ
զաղթականը քիչ մը սփոփուի: Միջանկեալ աւելցը-
նեմ թէ հրեայ դասակարգի հայրենակիցները մաս-
նաւոր քանքեր կ'ընեն աւելցնելու համար զաղթա-
կաններու նպաստի գործը. իրենք իսկ հանգանակիչ
մարմիններ կազմած են ու մեծաքանակ հազուստե-
ղէններ ու գրամական նպաստներ կը ժողվեն:

Ինչ որ ալ ըլլայ. Թրակիոյ պարպումով մէկ
միլիրն զաղթական յոգնարեկ Ծաւնաստանի ուսին
նստած պիտի ըլլայ մէկ քանի շաբաթէն. այս օգ-
նութեան, նպաստի գործը վեր է յայն կառավարու-
թեան նիհար միջոցներէն. Աշխարհ պէտք է ցնցուի,
շարժուի. եկածը ծմեռ է մեր ու անօթի ժողովուր-
դը եթէ սպաննել չեն ուզեր, պէտք է օգնութեան
հասնին:

* *

Պիրէոն, 29 Հոկտ.

Հազիւ չորս օրէ ի վեր հեռացած եմ Սալոնիկէն. նաւերնիս՝ «Անդիկոնի» կանգ կ'առնէ Վոլոս, որ Թէսալիոյ սիրուն քաղաքներէն մին է. հոն կը հասնինք իրիկուան դէմ. կարծես թէ այս չի նմանիր Յունաստանի միւս քաղաքներուն. հոն չեն տեսնուիր փողոցներու մէջ թափթփած, տարտղնըւած, կծկտած գաղթականներ. ինչ որ զարմանքս կը շարժէ: Կը հարցնեմ նաւաճանգստի բոլորափիրը շարուած մի քանի գործաւորներուն թէ հոն զաղթականներ չկա՞ն. ինչպէ՞ս չէ. կը պատասխանեն ամէնքը միասին, մօտ 25,000 խնդներ կը պատսպարւին այս քաղաքին մէջ, միայն թէ անոնք տուներու մէջ զետեղուած են եւ այս ժամուս ամէն ոք իր տունն է:

Քաղաքը շատ կոկիկ ու մաքուր է. կ'երեւի կառավարիչը աւելի հոգածու է հոն, քան ուրիշ տեղեր: Կ'ացնեմ քանի մը տուններ եւ կարծիքս կը հատառուի: Գաղթականները մեծ մասով իզմիրցի, Պանտրմացի եւ Պրուսացիներ են, աւելի քախտաւոր քան իրենց միւս եղբայրները, որոնք խնդողուած են Սալոնիկ եւ այլուր: Վոլոսի մէջ անոնց կը տրուի հաց եւ տաք կերակուր. զոհ են քայց միշտ գաղուանով մտահոգ: Դոհ կը մեկնիմ անկից: Հայեր ցանցառ են:



Բոլորովին տարբեր է գաղթականաց տիսուր պատկերը հոս՝ Պիրէռնի մէջ եւ Սթէնք. դարձեալ փողոցի անկիւններ կը գիշերեն անոնք իրենց պզտիկ-ներով. ամէն մէկ տանիքի ներքեւ վրանի նման լարուած անկողինի սաւաններ իբր տուն կը ծառայեն. Հայ գաղթականը ինքնին կը յայտնուի իր տրտում կեցուածքով. անոր վիզը ծուռ է այս օտար բայց հիւրընկալ հոդին վրայ. լեզու չի գիտեր. մարդ չի ճանչնար, դրամ չկայ. ի՞նչ ընէ՛: Կան կիներ որոնց այրերը տարագրուած են էնկիւրի, էրգրում. եւայլն. իրենց ուսին ունին մի քանի փոքրիկներու հոզը. ևեղճ հայուհին ուռած աչքերը կը ցուցնեն թէ ան լացած է գիշերն ի բուն եւ կամ հակած իր գաւակներուն վրայ անքուն, դուրսը. փողոցը:

Կարծես մարդիկ բոլորովին անզգայ դարձած են ի տես այս անվերջ թշուառութեան. եւ թշուառ ինքն իսկ տեսակ մը թմրած է ու կարծես իր ցաւին գիտակցութիւնը չունի, մանաւանդ Յոյները.

Սալոնիկի մէջ կը տեսնուին գաղթականներ, որոնք գիշերը մինչեւ ուշ ատեն լամբերնաւ նուազելով կը զուարժանային. թատրոնները լիքն են. մեր նաւուն վրայ ալ այնպէս էր.

Նաւուն կամրջակին վրայ 4բդ կարգի ճամբորդները իրարու վրայ խնողուած՝ կանգնելու տեղ անզամ չունէին. իսկ առաջին եւ երկրորդ կարգի ճամբորդ հարուստներու հոզը անզամ չէր. մանաւանդ երբ ճամբան բռնուեցանք տեսատրափ անձրեւի մը եւ թթուեցանք բոլորս, մանուկներուն լացը մարդուս սիրտը կը բգկտէր. բայց ոչ մէկ խրդ-ճահար մարդ չբացաւ թաւշեայ բապիններու դու-

ուը. աշխարհ է. որը կուլայ. որը կը խնդայ:
Հոս ալ նոյնպէս միայն կառավարութիւնն է
որ կը մտահոգուի գաղթականներով. ժողովուրդը
զբեթէ անտարբեր է: Հարիւրտոր կիներ խճողուած
էին Աթէնքի կառավարչատան առջեւ. իրենց ամ-
ստականները գանձելու եկած էին. ամէն մարդ օրա-
կան 2 տրախմի կ'ստանայ. բայց մինչեւ այդ դրա-
մին գանձումը՝ մարդ նոյնքան յոզնութեամբ ատ-
կէ աւելին կրնայ շահիլ:

Զյուսահատինք. մենք Հայերս պէտք է կազ-
մակերպուինք ու գործենք հոգիով եւ մարմնով՝ ա-
ռանց տարուելու բալակական ու կուսակցական հո-
վերեւ: Յաւը մեծ է ու անհուն:

ԱԱՐՄԵՆԻԱՆ 8 Հոկտ. 1922

Յ. ՀՐՃԱՆ

Պ Ռ Մ Կ Ե Խ Ե Խ Վ Ո Ւ Ո Ւ

Աղեքսանդրիա. 15 Նոյ. 1922

Գաղթականութիւն է. պէտք է որ պտտիս
դռնէ ի դռւռ. երկրէ երկիր. մինչեւ որ վերջապէս
բարեսիրտ ծեռք մը օգնութեան գայ. բեզ ազատե-
լու համար անել կացութենէդ: Բայց այդ ծեռքը
բարեսէր. շատ քիչ անգամ քու հայրենակիցինդ է:
Ակնարկել կ'ուզեմ նգիպտոսի Հայութեան:

Փոքր Ասիոյ աղէտեալներուն համար... տուէ՛ք,
հզմիրի հրկիզեալներուն համար... տուէ՛ք եւ այս-
պիսի կոչերով կ'զբաղին միջակ դասակարգերը իրենց
ամրեւով եւ Յուսաբերուով. ի՞նչ կ'ընեն ազգային

հարուստ շրջանակները. գրեթէ ոչինչ: Հասած են հոս քանի մը տասնեակ գաղթական ընտանիքներ միայն, Իզմիրէն եւ Պրուսայի շրջանակներէն. հասնիլ Եգիպտոս եւ Ներս ընդունուիլ՝ մեծ շնորհ մընէ, իսկ դժբախտութիւն մըն է մեզ համար ցաւի սիրտ անսնել անտարբերութիւնը որ կը տիրէ այս տեղեր մեզ հանդէալ:

Ողորմութիւն չուզեր արիւնաքար գաղթականը, եւ ոչ ալ նպաստ. ան վ'ուզէ իր յոգնարենկ բազկաց համար աշխատութիւն միայն՝ կարենալ ապրեցնելու համար ինքինքը ու իրենները յետ երկար դժբախտութեանց, եւ այդ կը զլանան մեզ մեր վաճառական աղբատիքը, հանգիստ նստած իրենց միլիոններուն վրայ. անշուշտ անոնք վայրկեան մը իսկ մարենքնէն չեն անցներ թէ օր մը իրենք ալ բախտակից կրնան ըլլալ Իզմիրի եւ Պրուսայի մեծահարուստ ազգակիցներուն. թէեւ Սատուած մի արասցէ:

Սալոնիկի թղթակցութեանս մէջ կըսէի թէ մենք գաղթականներս, հիւր էինք Վէնիզելոսի Յունաստանին, ու իրաւունք չունէինք գանգատելու մեզ հանդէալ երբեմն ցոյց տրուած անտարբերութեան համար, ինչ որ կը պատահէր անխիղճ ու տգէտ պաշտօնեաններու վարմունքովը. Յոյն կառավարութիւնը իր անկարողութեան մէջն իսկ. կը բաժնէ մեզ չոր հաց մը, բայց ան աւելին չի տար, եւ չի կրնաց իր գաւակներուն համար ալ, Իսկ ի՞նչ կընէ հայ հարուստը...

Երբ Սալոնիկի մէջ, Հանիայի մէջ եւ այլուր մինչեւ եկեղեցիի խորանին առջեւ սիրա-

յօժար գաղթականներու ընակութեան տրամադրու-
ւած է, եգիպտական ազգային իշխանութեանց
պատկանող յարկաբաժինները հոս վարծու կը տըր-
ւին եւ եկող գաղթականները ստիպուած են ընակիլ
սուղ գիներով տուներու մէջ. հոս մէկ ընտանիքի
համար երկու սեննեակի գինն է 250—300 ֆրանսա-
կան ֆրանք, սղութիւնն ալ սոսկալի է, գործ ալ
չկայ. օգնող ալ չկայ, բայց ողջ ըլլան դարձեալ մի-
ջակները:

Արեւի մէջ կը կարդամ որ Դանիրէի առաջ-
նորդարանը 400 եգիպտական ոսկի զրկած է Աթէնք,
բաժնելու համար գաղթականաց եւ կամ յատկաց-
ւելու համար անոնց կարիքին... Մեղք, հազար
մեղք. չորս հարիւր ոսկին Աթէնք եւ Բիրէա խոնը-
ւած աւասնեակ հազարաւոր խեղճ ազգակիցներուս
մէկ մէկ կտոր օճառի չի բաւեր... ուր մնաց անոնց
ապրուստին. հապա Մալոնիկինները, հապա Մակե-
դոնիա եղողները...

Կը թելադրեմ օտարաբնակ հայ ունեւորի մը
որ օդափոխութեան երթայ... Յունաստանի որեւէ
քաղաքի մը մէջ եւ չյուզուի հոն տեսնելով ժո-
ղովուրդի կենդանի թշուառութեան պատկերը:

Ինչո՞ւ է պիտի նայ ունեւոր, որ լսես ցաւի ձայ-
նը. զարկ պիլաւոյի բաւերուն, բող զօնանայ խրախ-
նամերի կարօս նոզիդ, նուազել տուր դաշնակը եւ անոր
քրբակցուցիչ ու անոււ ձայնը բող մարեցնէ բու խիդ-
ներդ. նոզ չե, մի՛ լսե ելլօրդ ալաշանէք. այսպիս
եին նահե օստեր ենզմէ առաջ...:

Յ. ՀՐԾԱՆ

«Արմէնիա», 1922 Նոյեմբեր 29

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՄԸՆ

Դահիրէ, 30 Նոյեմբեր 1922

Շատ գարմանալի է, այս անգամ, Եգիպտահայուն դանդաղաշարժութիւնը հանդէալ իր դժբախտ ազգակիցներուն, որոնք անմեղ զոհերն են վերջին աղէտալի դէպքերուն։ Այս անգամ հարուստները կարծես ցընե ունին հանդէալ մեզի եւ ամուր նըստած են իրենց ոսկիներու սնտուկներուն վրայ,

Մինչեւ հիմայ Եգիպտոս համառող հազիւ մէկ քանի տասնեակ ընտանիքներու անդամներն իսկ հոգալու խղճահարութիւնը լունեցան դեռ։ Անդին թունաստանի եւ Պուլկարիոյ մէջ մինչեւ եկեղեցիներու խորանին առջեւ գաղթական տեղաւորուած են, իսու առաջնորդարանի բան երեսուն շէնքերը գարծու կը տրուին եւ ազգին սնտուկը կը պարարտացնեն, մինչ անդին գաղթականը մութ ու խոնաւ տեղեր իր արդէն հիւանդակախ մարմինը կը հանգչեցնէ։

Պիտի փափարէինը որ գոնէ, եթէ կարելի չէ տրամադրէլ մեզ պէս անարժաններուն ազգին օրէնք տուները, անոնց վարձեով աղքատիկ եւ համեստ խրնիբներ լարձուին ու տրամադրուին գաղթականին. որպէսզի առայժմ միայն ուտեստի հոգը ունենայ:

Աղէտի պայթումէն ի վեր, որ կը համար երկու ու կէս ամիսի, իսու ապաստանողներուն մէկ երրորդն



Զարսանակի երիսաւորդներ սարսպութիւն համբուն վրայ: 1915ին

Ես ապագայուն, ուստի առաջ կամ կամ կամ կամ

1915—1925



իսկ դեռ գործի չէ գրուած պաշտօնական շրջանակ-ներու միջոցաւ. յաջողած է միայն այն որ քչիկ մը ճարապիկ չէ, թէեւ ամէն գործ ալ կայուն է և տնտեսական տագնաալ կայ:

Կը լսեմ որ նաւերով Աղեքսանդրիա հասնող ազգակիցներ վերադարձուած են կառավարութեան կողմէ, որովհետեւ ազգը անոնց համար երաշխաւոր չէր կրցած լինել... ինչպէս սովորութիւն է այստեղ. մինչ Յոյները կազմած են յանձնախումբ մը. որուն անդամները կ'երթան եւ երաշխաւորնով նորեկը կառավարութեան հանդէպ. կը տանին զինքը տեղաւորելու մասնաւոր շէնքերու մէջ եւ օրական մարդ գլուխ կը վճարեն 8 (ութ) դրուշ օրապահիկ՝ մինչեւ որ գործի մը դնեն.

Շատ ցաւալի է եւ խղճալի մերիններուն անտարբերութիւնը. քանի որ կոչ ու հրաւեր ունեւորին արդիւնք մը չեն տար շօշափելի ու գնահատելի:

Եզիապտահայե՞ր, յոյն կառավարութիւնը չէ որ կ'օգնէ նորեկներուն, այլ եզիատոս թնակող հարուստ Յոյները. պէտք է օրինակ առնել: Պատուաբեր չէ այս տարբերութիւնը:

8. ՀՐՑԱՆ

«ԱՐՄԵՆԻԱ», 1922 Դեկտ. 13

Թ.Ա. ՇԱԽ ՇԱՐԺԻՆ

«Թող շուտ շարժի արտասահմանի Հայութիւնը, այլապէս անվերականգնելիօրէն պիտի խորտակուին հայ գաղթականներու վերջին յօյսերն ալ...»

Ս.յապէս կը բացազանչէ աՅուսաբերոի Սալոնիկի թղթակիցը՝ նկարագրելէ յետոյ այնուեղ տեսած անտանելի ցաւերուն օրրանը՝ Հայոց եկեղեցին։ Սրդարեւ, միայն տեսնողն է որ կրնայ զգալ ցաւին էութիւնը. արդէն ծմեռը վրայ հասաւ, հոս հոն ցի՞ր ու ցան եղած մեր աղքատիքը, սմբած, միայնացած իրենց ծով ցաւերուն հետ, խորհելու գիտակցութիւննին իսկ կը կորսնցնեն։ Անոնք ինկած են, միսրճուած են խորը, ցաւերու ծովը, եւ ո՞վ է որ քաջութիւնը պիտի ունենայ զանոնք ազատելու անկից, եթէ ոչ իրենց նման ցաւի ընկերները. ինչպէս է եղած Տր. Գալէնտէրեանը, որ բնիկ Սիվրինիսարցի է, ինքն իսկ «երեք» անզամ գաղթական, բազմանդամ ընտանիքի տէր, բայց բարի, զիջող, օգնող, ինչպէս ըրած էր էսկիշէնիր, Պրուսա եւ այժմ ալ Սալոնիկ։ Զէ՛. արտասահմանը չըմբռներ այն կարիքը որ կայ. դուն ու վրադ վասահիր գաղքական աղքարու, բող ու մէջի կենսատու ու հումկու չիլերդ պիտանան, դուն արդէն բամած ես գաղքականութեան բաժակը 1915—18 եւ 1920—22, դուն գիտես ապրելու գաղթնիքը, բո՞լ նարուսին ենզ նետած փրա-

բաներ, եւ քու ներքին նախատեսվող փնտռք ու գտիր չմեռնելու նամբան. ազգը դուն ես, ոչ թէ նանդուս եւ աղաս ընչող արտասահմանի եղբայրդ.

Եգիպտահայութիւնը, իր Առաջնորդարանով եւ իր գործակից ուժերով հազիւ կրցած է հաւաքել մէկ քանի սնտուկ զգեստեղէն եւ 1,500 ոսկիի փորքիկ գումար մը. ա՞յս է ամբողջ Եգիպտոսի օգնութիւնը... ասո՞վ է որ պիտի ապրիս հայրենակից. ո՞չ, դուն կ'ապրիս, գիտես ապրիլ. քու յօյսերդ դեռ չեն խորապես կուիր...

Եգիպտահայ փոքրիկները այս տարի կաղանդէք պիտի չստանան իրենց ազգականներէն ու ծնողներէն, նուիրելու համար ատոնց փոխարժէքը տարագիր փարքիկներուն:

Երանի՛ ծեզի Եգիպտահայ մանուկներ. Կը յուսանք թէ. ծեր մանկական աղաչանքներով պիտի կարենար ծեր հօր եւ մօր սրտին ճնշել եւ ստիպել որ առատածեռն ըլլան հանդէպ այն տարագիր փոքրիկներուն որդնը, օտար ու ցուրտ աստղերու տակ կը գիշերեն լացնի.

Անոնք այն տարագիր պզտիկները ծեզ նման կուտային որբերուն, ազրատներուն, եւ այսօր դաժան ծեռք մը. ևեւ բախտը խլեց իրենցմէ ինչ որ ունէին:

Երանի թէ այս տարի ազգովին կաղանդի եւ ծնունդի սեղանները զնցէինք եւ գիտնայինք սրապին յատկացնել ատոնց փոխարժէքը մեր ցաւի եղբայրներուն. այսպէս թէ գիտակից կ'ըլլայինք մեր պարտքին եւ թէ շատ մը ցաւեր կը թեթեւցնէինք.

Մաղթենք:

Ակենանելրիա
Արմէնիա», 1923 Յունվար 10

8. ՀՐՑԱՆ

ԿԵԱՆՔԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷԶ (ՀՈՍ ԴԱԼ ՓԱՓԱՔՈՂՆԵՐՈՒՆ)

.....

Նկատի ունենալով որ այժմ Եգիպտոսի կեանքը կը հետաքրքրէ շատերը, ինչպէս արդ ցոյց կուտան բարեկամներէ ստացուած նամակները, պիտի ջանամ տալ կարգ մը տեղեկութիւններ այստեղի արդի կեանքին մասին, մասնաւորապէս ինչ որ մեզ համար կարեւորութիւն ունի եւ կը հետաքրքրէ Հայերս:

ԵԳԻՊՏՈՍ ՄՈՒՏՔԻ ԴԺՈՒՄՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Վերջին դէպքերու հետեւանքով, Եգիպտական կառավարութիւնը մասնաւոր օրէնքներ հրատարակեց եւ խստացուց մուտքի պայմանները, երկիրը չխնդողելու համար գաղթականներով:

Ով որ Եգիպտոս կը ընակի եւ կը փափաքի իր ոեւէ մէկ ազգականը հոս բերել տալ, պարտաւորէ 50 անգլ. ոսկիէն սկսնալ մինչեւ 1000 ոսկիի կարողութիւն մը ցոյց տալ, հոս եկողներուն իրքեւ ապրուստի երաշխիք, այն պարագային երբ եկողները անգործ մնան, անոնց կարենալ օգնելու ի վիճակի ըլլալու համար: Հետզհետէ այս խստութիւնները թուլնալու վրայ են. կառավարութիւնը այժմ կը պահանջէ եկողներուն համար պատրաստ գուժ

եւ վաժառական երաշխաւոր մը, բայց դարձեալ
մեծ դժուարութիւն կայ, անցագիր (վիզա) ստանա-
լու համար:

ԿԱՐԺԵ ՀՈՍ ԳԱԼ.

Շատ մը գաղթականներ կը կարծեն որ Փարա-
ւոնի հողը ոտք դրած օրերնին իսկ պիտի փրկուին
ամէն հոգէ եւ մտատանջութեննէ:

Երբ նաև եզրական հողը ոտք գնես, ար-
դէն կ'զգաս թէ ազատ երկիր մը կը գտնուիս. կա-
ռավարական պաշտօնեանները, մաքուր ու կոկիկ
հազուած, շատ սիրալիր վերաբերում ունին, ամէն
հարցումիդ հաճութեամբ կը պատասխանեն. բայց
երբ անունդ գրուի ու փայտէ ցանկապատէն դուրս
գաս, այն ատեն կը հասկնաս թէ ո՞ւր կ'սկսի եզրակ-
տոսի կեանքը:

Յաղթանգամ սեւ մը, որուն կրած ըրդէ աֆլա-
նէլուի կուրծքին վրայ կը տեսնես հայերէն տառե-
րով եւ կարմիր դերձանով բանուած Առաջնորդա-
րան Հայոց բառերը, որ քեզ մեծ հրճուանիք կ'ազ-
գեն, կը մօտենայ եւ հայերէն լեզուով կը հարցնէ՝
“Հայ ե՞սո, պա՛ւ, լա՛ւ եւայլն, զուն պիտի կար-
ծէիր թէ այդ բարի սեւը Հայոց Առաջնորդարանը
դրկած է, անոր ով ըլլալը լաւ կը հասկնաս այն ա-
տեն երբ քեզ ու քուկիններդ կը խրեն մեծ ինքնա-
շարժի մը մէջ (առանց քեզ հարցնելու թէ կարո՞ղ
ես վճարել) եւ ահա ինքինքդ կը գտնես Պանդոկ
Ատանա:

Պանդոկ Ատանա՛. հոն է որ ամէն նորեկ Հայ
իր առաջին շունչը կ'առնէ Աղեքսանդրիոյ մէջ. Բա-

բելսիղն պանդոկապետը շատ սիրալիք վերաբերում
ունի քեզ հանգէալ, երբ երկար օրեր կը մնաս իսն
եւ կը վճարես օրական 3 շիլին ամէն մէկ մահճա-
կալի համար (ամէն մարդ պէտք է իր անկողինը
ունենայ, նոյնիսկ այլ ու կին առանձին):

Ի հարկէ պանդոկէն կարելի եղածին չափ շուտ
օծիքդ ազատելու համար սենեակ մը վարձել պիտի
աշխատիս: Քաղաքին մէջ քիչ մը յարմար տեղեր
կարող ես սենեակ մը վարձել, առանց կահաւոր-
ման, 2 կամ 2 ու կէս անգլիական ոսկիով. իսկ քա-
ղաքէն հեռու երկու սենեակի համար պէտք է վճա-
րես 2 ու կէս սթերլին: Հոս գրեթէ օրէնքի կարգ
անցած է ամբողջ տուն մը վարձել եւ քեզի յարմար
մէկ երկու սենեակ զատելէ վերջ, մնացածը վարձու
տալ քու վարձածիդ կրկին զինով. այդպէս՝ գուն
ծրի նստած կ'ըլլաս. բայց այդ բախտին ամէն մարդ
չէ կարող արժանանալ, նախ պէտք է տարեկան
գոնէ 100 սթերլին վճարնելու կարողութիւն ունենաս
իրեւ վարձք. ամսարներու միջամտութիւնը միշտ
նկատի ունենալու է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՐՄ ԳՏՆԵԼ.

Երբ կը տեղաւորուիս տան մը մէջ, ի հարկէ
առաջին մտմտուքդ գործ մը ճարելը պիտի ըլլայ,
Նանօթներուդ, ազգականներուդ եւ բարեկամնե-
րուդ (եթէ ունիս) գլուխը ուռեցնելէ, ծանծրացնելէ
վերջ. կը ճարկադրուիս մէյ մըն ալ Առածնորդարա-
նին ճամբան սորվիլ (եթէ Ատանա պանդոկը այդ
ճամբան նախապէս քեզ չէ սորվեցուցած...). Կը դի-

մես մինչեւ որ անոնք ալ ծանծրացնես. բայց չեմ կործեր որ մի բանի սիրալիք խօսքերէ զատ ուրիշ բան մը փրցնել յաջողիս. եթէ յանձնարարական մը տան ոեւէ վաճառատան մը կամ գործատան մը համար, ստպէս խմբագրուած կ'ըլլայ նամակը:

.... Բարեհանեցէք, եթէ մարդու պէտք ունիք, գրաբեր պարոնը ծեր ոեւէ մէկ ծառայութեան մէջ գործածել եւայլն...:

Անշուշտ այսպիսի յանձնարարականի մը պատասխանը դժբախտաբար սո՞յն պիտի ըլլայ:

Երբ ազգային շրջանակներէն ալ յոյսդ կտրես, կ'սկսիս դուն քեզմէ խմբագրել խնդրագիրներ եւ տեղացնել զանոնք ծանօթ հայ գործարանատէրերու հասցէին. աւաշղ, անոնք քու անարժան ոտքերդ իրենց մարուր զբասենեակներէն ներս կոխել տալու չեն զիջանիր եւ սեւամորթ ծառայի մը ամափիշ շողին պատասխանել կուտան, ու դուն կը մեկնիս գլխիկոր...:

Կան նաեւ բարեսիրու ազգայիններ, որոնց երբ ներկայանալու պատիւին արժանանաս, սապէս կը պատասխանեն քեզ. «Դժբախտաբար ծեզի համար ոեւէ գործ մը չունինք, բայց եթէ մայր, քոյր եւալին ունիք, գուցէ առայժմ անոնց մէկին համար գործ մը կրնամ գտնել (սպասուհի)»... Անշուշտ շընորհակալ կ'ըլլաս այս բարի կամեցողութեան համար...:

Բախտաւոր կրնաս համարել ինքզինքդ երբ արհեստաւոր ես, բայց այն ատեն ալ զոնէ արաբերէն լեզուն զիտնալ պէտք է, ոեւէ գործով մը կարենալ զբաղելու համար. իսկ երբ մէկ երկու եւրո-

պական լեզուներու ծանօթ ըլլաս եւ օտար տուներու դիմես, անոնք ալ այս տագնապի օրերուն. կը խրատեն դիմել հայ գործարանատէրերուն որոնք ամենուն ալ աչքի փուշն են:

ԳՈՐԾԱԽՈՐՈՒԹԻՒՆ

Հոս մի երեւակայեր գործառորութիւն ընել. երոպացիներու համար գրեթէ արգիլուած է այդ, եւ եթէ յաջողիս իսկ ոեւէ գործարանատան մէջ ոտք կոխել ու աշխատիլ, առնելիքդ օրական երկուուկէս շիլին է, եթէ արհեստաւոր չես. այդքան գումար մըն ալ դժուար թէ բաւէ միայն քեզի: Սա ալ ըսեմ միջանկեալ կերպով որ եզիպոսի մէջ կայ նշանաւոր սնունդ մը՝ «Փուլը. այդ ֆուլը որ չորցած բակլան է, մասնաւոր պատրաստող ճաշարաններ ունի եւ շատ աժան գնով կարելի է կշտանալ. ֆուլին վրայ թիչ մը ծիթախւդ, թիչ մըն ալ բացախ եւ պատառ մը Բաց. կէս շիլինով կը կշտացուի...: Շատ մը Արաբներու ու երոպացի աղքատ գործաւոր՝ գասակարգին կերածը ընդհանրապէս այս պատուական մուլն է»:

Ոտքի վրայ ոեւէ գործ կարենալ ընելու համար հարկ է լեզու գիտնալ, գոնէ առ ու ծախի վերաբարերեալ մի բանի խօսքեր. բայց դժուար թէ յաջողիս այդ ճիւղին մէջ ալ. բանզի հոս 8–10 տարեկան փորբիկ արաբները, ոտքերնին բռպիկ, գլուխնին բաց, վրանին աղտոտ կելեպիկ (գի; երանոցի նման բան մը) հագած, առաւուընէ մինչեւ իրիկուն, տաքին պաղին, փողոցէ փողոց ման կուգան, ձեռ-

քերնին բռնած որը գերմանական աժան գրիչներ՝
ուրիշ մը՝ կղպանքներ, միւս մը՝ պնակներ, եւ ան-
հաւատալի աժան գյներով կը ծախսն ու կը ծախսն;
Անոնք եթէ օրական մէկ շիւին շահին՝ կը գոհանան:

ԵՐԲ ՅՈՒՍԱՀԱՏԻՄ Ի՞ՆՉ ԿԸՆԵՍ

Երբ ամէն տեսակ մտադրութիւններդ ալ
ի գործ զնելու չյաջողիս եւ դրամդ ալ համանի, յու-
սահատութիւնն ալ տիրէ վրադ, կ'սկսիս ինքզինքիդ
գալ՝ վանելու համար ամէն տիսուր մտածում, եւ
անօթի յմեռնելու համար կ'սկսիս նոր գործի մը.
այդ մէկը բնաւ պակաս չէ, միշտ կայ, Եգիպտոս
եկողները լաւ գիտեն այդ՝ լորափա:

Այս, այդ լոթարիան է, որ քեզ կը փրկէ
անօթութենէ. ահա թէ ինչպէ՞ս...:

Եգիպտական բարեգործական ընկերութիւններ,
ամէն ազգէ. Հայերն ալ մէջը. կառավարութենէն
մասնաւոր արտօնութիւն ծեռոք բերած են իրենց
կարուեալներուն ի նպաստ վիճակահանութիւններ
ընելու: Այդ վիճակահանութեան տոմսերէն ամէն
օր հարիւր հազարներ կը վաճառուին՝ ամէնազգի
աղքատներու օգնութեան գործին համար (բայց բա-
նի աղքատներ ալ իրենց ամենօրեայ վաստակը կը
յատկացնեն զնելու համար տոմսեր եւ այդպէս օրէ
օր աւելի կը խեղճանան):

Անպատճառ այդ գործէն օրապահիկդ կը հա-
րես: Բայց օրին մէկը դուն ալ կը փորձուիս բու
յարգելի յաճախորդիդ պէս ամէն իրիկուն գրպանդ
դնել մէկ երկու տոմս, առաւօտուն հարուստ ար-

թըննալու յոյսով։ Եւ. այդ. «Պրիմօն» (Ս. պարգև)՝
կ'ուշանայ ու կ'ուշանայ, մինչեւ որ քեզ ստիպէ
պտտիլ այս անտանելի տաք երկրին մէջ լաթէ ու
չուանէ կարուած մոյկերով։

ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Օք մը երբ վերջապէս օրապահիկդ ապահովես,
միշտ անտանելի ցաւերովդ առանձին չմնալու հա-
մար, պէտք պիտի զգաս ընտանեկան շրջանակներու
հետ յարաբերութիւն ունենալու. բայց դիւրին չէ
հոս ընտանեկան շրջանակ ստեղծել։ Որու նետ ոք
քիչ թէ շատ սրաբիլոյս» մը ըսելու առիթը ունե-
նաս, անմիշապէս կը խրատեն այստեղի Հայերէն
հեռու ապրիլ։

Ըսուածներուն նայելով, գուցէ մարդ չզգջայ
հեռու ապրելին։ Միայն թէ շատ ցաւալի է տես-
նել որ այստեղի Հայերը ամէն գնով իրար զգետնե-
լու, վարկարեկելու կ'աշխատին, նոյնիսկ պատուոյ
խնդիրներ մինչեւ կառավարութեան դուռը ինկած-
են. խայտառակելով Հայո թեան անունը ամե-
նուրեք։

ԸՆԿԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Վերջացնելչ առաջ՝ երկու խօսք ալ այդ մասին։
Եզիպտոսի ոհւէ քաղաքի մը մէջ եթէ ընկերային
շրջանակ ունենաւ կ'ուզես, հարկ է ոք կուսակցա-
կան լինիս. առանց ատոր ազգին խորդ զաւակն ես։
Վերցերս ցաւալի առիթը ունեցայ այդ զզուելիի
իրականութեան խորը թափանցելու։

Աղեքսանդրիոյ մէջ երիտասարդի մը դիմելու
հարկադրուեցայ, զործի մը մասին տեղեկութիւններ
բաղելու համար. իմ առաջին դիմումիս՝ զիս իր
կուսակցութենէն կարծելով, շատ սիրալիր ընդունե-
լութիւն գտայ իր մօտ. իսկ երկրորդ անգամին երբ
իրեն ներկայացայ, ան կարծես քնառ տեսած ու
խօսած չէր իմ հետ, որովհետեւ կռահած էր որ
ես կուսակցական չէի եւ տրամադիր ալ չէի արձա-
նագրուելու. Շատ ցաւեցայ այս իրականութեան
այնքան ակնքախ արտայայտութեան վրայ, քանզի
գիմացինս ըստ բաւականին զարգացած ու մեր ազ-
գային շրջանակներու մէջ ալ լաւ դիրք գրաւած ու
հանրային կարծիքը առաջնորդող մէկու մը զա-
ւակն էր:

Աղբալի՛ մտայնութիւն... կարծէք կուսակցա-
կան ըլլալէ առաջ Հայ չենք ծնած, այնքան որ կու-
սակցամութիւնը արմատացած է մեր մէջ, եղբայր
զեղքայր ուրանալու աստիճան. Եւ ինչո՞ւ զարմա-
նալ որ մեր հանրային կեանքի մէջ կարելի չէ կա-
նոնաւոր գործ մը տեսնել առանց կռիւի ու զուր
ազմուկին

Ահաւասիկ պատկերը այս երկրի իրական
կեանքին. Եւ պէտք չէ կարծել որ ասոնք միայն
Աղեքսանդրիոյ կը վերաբերին. ուրիշ բաղաքներ ալ
պարտած եմ ասկէ առաջ եւ Եղիպտոսի չորս ան-
կիւնները շափողներն ալ ինծի նոյն տեղեկութիւնը
տուած են.

Յ. ՀՐՑԱՆ

Աղեքսանդրիա, 8 Սպրիլ 1923
«ԱՐՄԵՆԻԱ» 1922 Մայիս 25

ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԶ ՄԵՐ ԿԵԱՆՔԻ ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՈՐԸ

Որչափ մեծ տարբերութիւն եգիպտոսի մէջ ապրուած կեանքի երէկին եւ այսօրի միջեւ:

Ինչպէս կը տեսնուի նախորդ էջերու զըրւածքն, շատ բան է փոխուած Եգիպտոսի, մեր երկրորդ հայրենիքի երէկէն: Այդ՝ դէպի լաւ փոփոխութիւնը թէ արտաքին եւ թէ ներքին ճակատներուն վրայ պատիւ կը բերէ այս պատուական ազգին արդարակորով Վեհապետին:

Արտաքին ճակատին վրայ Եգիպտոս անկախ, իսկ ներքին կեանքի մէջ զգալի յառաջդիմութիւն միշտ դէպի վերելք, դէպի ինքնազօրացում:

Նոյնը չէ դժբախտաբար մեր կեանքը, հայ կեանքը. Բսանը ինգ տարիներու ընթացքին շատ բան չէ փոխուած հայկական կեանքէն ներս: Ինչ որ ըսուած էր ասկէ բսան տարիներ առաջ, կրնայ կրկնուիլ նաև այսօր. Եյսինքն կայ ու կը մնայ մեր մէջ իրերատեացութիւն, քէն, չար նախանձ, սեւ սերմեր ցանելու հանոյք մեր կեանքէն ներս. Կուսակցականութիւն, փոքրոգիութիւն եւ դեռ ինչե՞ր:

Կ'ուզենք տեսնել, այս պատմական օրերուն, հալրենադարձի սուրբ օրերուն, համերաշխ ոգի, ներդաշնակութիւն ու խաղաղութիւն մեր ազգային կեանքին մէջ: Օ՞ն, դէպի յառաջ, ազգովին զործի:

գէպի Հայուն վերելքը: Վերջին ճիգ մը եւս եւ ահա
կ'երթանը երկիր եւ նոն վերջնականապէս կը լուն
մեր կիրքերը եւ կը դադրի նախանձը: Ամէնքս մէկ
լծուինք զործի:

Յ. Պ. Թ.

ԱԶԳԻՆ ՎԱՐԴԱՆԵՐՈՒՆ

ԽԵՆԹԸ

(ՄԱՐՍԻԼԻՈՅ ՅՈՒՆԵՐԷՍ)

Յիշատակներ կան որ մարդուս յիշողութեան
մէջ անգնդելի կը մնան եւ երբեմն խորհիլ կուտան
թէ իրականութիւն են թէ երազ.

Մտքիս մէջ թարմ է յիշատակ մը՝ ախուր եւ
ցաւալի: Կարծես շարժանկարի վրայ տեսած ըլլայի,
այնքան անիրական կը թուի ինծ սոյն դէպքը:

Թոյլ կուտամ ինքինքիս նկարագրել զայն այ-
սօր, 23 տարի յետոյ, բանի որ ինծ առիթը կը տըր-
ւի յիշատակներէս էջ մը պատմելու:

1919 նոյեմբերի վերջերն էր. միտքս դրի ծննն-
դավայրս վերադառնալ. բայց հակառակ այնչափ
տարիներ Մարս լիա մնաւուս, անգամ մը իսկ չէի
այցելած յիմարանոցը, որ լսածիս նայելով շատ
հետաքրքրական վայր մըն էր:

Հինգշաբթի եւ սիրակի օրերը այցելութեան
օրերն էին յիմարանոցին: Հինգշաբթի օր մը որոշե-
ցի երթակ եւ տեսնել զայն ու անոր բնակիչները:
Երբ հասայ հոն, տեղւոյն վրայ իմացայ որ առանց

ծանօթ մը ունենալու՝ ներս մտնելու թոյլտուութիւն չկայ: Անմիջապէս մուտքի սրահին մէջ պատէն կախուած այրուբնական կարգով գրուած անուանացանկին վրայ աչք մը պտտցուցի եւ կարդացի Պայտներեան Կարապէտ անունը: Յիմարանոցի տնօրէնին ներկայացայ արգելափակեալին իրը մէկ ազգականը եւ պէտք եղած հրամանը ստանալով պահակի մը առաջնորդութեամբ դէպի սպասումի սրահը ուղղուեցայ: Տակաւին հոն չհասած հարցուցի առաքնորդիս թէ ինչպէս է իմ ազգականիս վիճակը: «Ամենախելօր արգելափակեալներէն մէկն է» ըստ ան: Նստեցայ սրահը սրտատրովի եւ ահա Կարապէտը, երկայնահասակ, մարուը գիշերազգեստ մը հազած, կանխահաս ճերմակ մազերով, շիլ նայւածրով, շիփ շիտակ բալուածքով մէկը տնկուեցաւ դէմս:

— Բարեւ Կարապէտ, ճանչցա՞ր զիս, ըսի հայերէն լեզուով:

Պարէս մինչեւ գլխուս մազերը քննելէ յետոյ պատասխանեց.

— Ո՞չ պարոն:

— Ինչպէս թէ ոչ, ես մօրաքրոջդ տղան եմ:

— Բայց պարո՞ն, ես մօրաքրոյր չունիմ որ մօրաքրոջ տղայ ունենամ. Խնդրեմ ըսէք. ծեզ ո՞՛ Աստուածը զրկեց հոս: Ով էք... ուրկէ՞ բուսար... ծեզի ո՞վ ըստ թէ ես հոս եմ:

Այս առողջ եւ լուրջ խօսակցութենէն ազդուելով ուզեցի զիտնալ իր պատմութիւնը, խորհելով թէ մի գուցէ իր մէկ լաւ տրամադրուած վայրկեանին էք որ հանդիպեցայ եւ թէ կընար քրիզներ ու-

Նենալ մերթ ընդ մերթ... ապա թէ ոչ ի՞նչ գործ ունէք յիմարանոցը:

Նախ սիկարէթ մը ուզեց: Այն ատեն գեռ չէի ծխեր, չունէի: Հայերէն թերթ ուզեց, ան ալ չէի խորհած հետա բերել: արդէն մինչեւ ներս մտնելու հրաման առնելու բաւական ժամանակ կորսնցուցած էի: զանգակը հնչեց եւ իր մասին առանց բան մը իսկ իմանալու, ստիպուեցայ բաժնուիլ խոստանաւով երեք օրէն կրկին վերադառնալ:

Ո՞հ, այդ ինչ երկար երեք օրեր էին, շատ երկար, համբերելու կարողութիւն իսկ չկար վրաս: Հոնկէ վերադարձիս ուղղակի «Արմէնիա» թերթի զրասենեակը առի շունչ: Իոն գլուխ գլխի նստած էին Ակրտիչ Փորթուգալեան, մեր անմոռանալի, անուշիկ աչքերով հայրիկը եւ Թ. Եղիշէ՛ իր փեսան: Եղելութիւնը պատմեցի: հաւատացին գրեթէ...:

Հասաւ Կիրակին: Որոշեալ ժամէն առաջ հոնէի եւ իր մտային վիճակի մասին բաւական տեղեկութիւններ բաղեցի թէ տնօրէնութենչն եւ թէ բժշկապետէն: Անթէ, ըսին ինձի, Կ'երաշխաւորէք եւ ո՛վ ըլլալնիդ հաստատէք, կրնանք ծեզի յանձննլ զայն: Ինք մրանսական բանակի զինուորներէն է, պէտք է որ ճեմօնիլից ընէք զինքը»: Խոստացայ:

Կրկին տեսայ Կարապե՛տը, որուն ալքերը արցունքով լեցուեցան, երբ իրեն ազատութեան լուրը հաղորդեցի:

— Բայց Կարապե՛տ, շուտ պատմէ թէ ինչպէս հոս ինկար, ըսի իրեն անհամբերը: Երկար պնդումներուս վրայ՝ վերջապէս հաւանեցաւ իր անցեալը պատմել:

— Ամերիկայի հայկական լէգէռնի կամաւոր-ներէն եմ: Շատ մը ընկերներուս հետ ևս ալ Կիպ-րոս դրկուեցայ, մարզուելու բանակին մէջ: Հոն հիւանդացայ քիչ մըն ալ տարիքս առած ըլլալուս (35—40նոց) զիս թէօրու ըրին եւ Ամեմիկա վերադառնալու հրաման տուին: Այն ատեն քովս եղած դրամին մեծ մասը ընկերներուս բաժնեցի: Հոն հոն հանդիպելով գրեթէ մէկ մէկուկէս ամիս վճրջ հասայ Մարտիրիա, ուր Ամերիկա մէկնող նաւ չըլլալուն՝ ստիպու եցայ մնալ 15—20 օր: Դրամս հատաւ: Գրպանի ծախքն շատ քիչ էր: Խորհեցայ ազգային իշխանութենէն քիչ մը դրամ փոխ առնել, եւ դիմեցի Պ. Սպաթնեանի (այն ատեն ազգ: իշխանութեան ատենապետը) որ հանեց ինձի տասր ֆրանք տուաւ: Ես բարկացայ, ան քիչ մը խիստ վարուեցաւ հետու, ես ալ հայնոյեցի: Ասոր վրայ զիս բռնի անկէ վռնտել, դուրս նետել ուզեցին: Ես ընդիմացայ եւ քանի մը ապակի կոտրուեցաւ: Զիս յանձնեցին զինուորական իշխանութեան, Ութը օր քանտարկուեցայ: Երբոր ազատ արձակեցին զիս՝ կրկին զրասենեակ գացի: զիս ներս չընդունեցին, պոռացի, կանչեցի հաւնոյեցի (կամաւորի տարգլուխութիւն) եւ դրամ պահանջեցի: Տեսան որ առանց դրամ առնելու (50 ֆրանք) դուրս ելլելու մտադիր չեմ: ինձի սպասցուցին եւ կ'երեւի հեռածայնով կրկին զինուորական իշխանութեան լուր տուին. եկան զիս առին, նախ Ֆոր Աէն-Նիրոլայի զօրանոցը անկողինի վրայ կապեցին իրը խենդ: Ես որ ոչ գաղիչերէն զիտէի, ոչ ալ անգլիերէն, պոռացի, կանչեցի, լացի, բայց ի՞նչ օգուտ. հետեւեալ օրը ինքզինք

յիմարանոցին մէջ գտայ, և դեռ հոս եմ: Աչ օրը, ոչ տարին գիտեմ: Մինչեւ ծեր գալը ոչ ոքի հետ խօսած եմ...: Անաւասիկ իմ պատմութիւնս:

Կրնաք երեւակայել թէ՛ իր եւ թէ իմ վիճակս,

Հայերէն թերթերու ծրար մը առած էի ԱԱրմէնիասի խմբագրատունէն. հոն սիկարէթ մացնելը արգիլուած էր, ծեռքէս առին: Չար զանգակը կըրկին հնչեց եւ իրարմէ բաժնուեցանք: Շունչս առի Ազգային Միութեան պետին քով, հարցնելու համար՝ թէ իմ մօրաքրոջս տղուն մասին յոր Մարսիլիայէն անցած միջոցին կորսուած էր) արդեօք ոեւէ տեղեկութիւն ունի՞ն: Բաւական մը փնտուառներէ վերջ, ոչ մէկ պատասխան առի: Բարկութիւնս իր գագաթնակէտին հասած էր, բայց խեղճ Կարապետին ազատ արձակման գործը չխանգարելու համար յուեցի, մինչեւ որ երկուշաբթի իսկ յաջողեցայ իմ մեծահարուստ բաթրոնիս յանձնարարականով եւ իմ երաշխաւորութեամբս զինքը ազատել: Երկուշաբթի առաւտօտ ծեռք մը սիւլիի հագուստ, եւ յանձնարարականս ծեռքիս՝ ներկայացայ յիմարանոցի տեսչութեան եւ պէտք եղած պաշտօնական թուղթերը ըստորագրելէ վերջ՝ Կարապետը յանձնեցին ինծի:

Երբոր յիմարանոցին սեմէն դուրս ելանք, սկըսաւ աղու սէս լալ: Իսկ երբ քիչ մը հանգստացաւ առաջին խօսքը սա՛ եղաւ.

— Հիմա առաջին գործս պիտի ըլլայ երթալ եւ սպաննել այն մարդիկը, որ զիս հոս դրկել տուին առանց յանցանքի: Ի հարկէ կըկին հոս պիտի քերեն զիս իբր խննթ... ի՞նչ ըսիր Պ. Յակոր:

Զինքը համազեցի ըսելով՝ թէ ես ըլլալով իր

երաշխաւորը՝ զի՞ս է որ պիտի բանտարկեն և ոչ
թէ զինքը։ Այսպէսով կրցայ արգիլել թերեւս ոճիր-
ներուն արդարագոյնը որ պիտի գործուէր։

Զինուորական իշխանութենէն ստացայ ահմօ-
պիլիզափոնի թուղթերը, մինչեւ նիւ եռք ձրի տոմ-
սակ մը. եւ գրպանի պզտիկ ծախք մը տալով Կարա-
պետը ճամբու դրի դէպի Տիթրոյթ. իսկ ես Մար-
սիկայէն կը ճեռանայի յաջորդ շաբաթ/դէպի Պոլիս։

Ահա դրուագ մը մեր ազգին վարիչներուն մէկ
անխոհնեմ վարմունքին հետեւանքով հայու մը. մա-
նաւանդ կամաւոր զինուորի մը կրած չարչարանք-
ներէն։

Պէտք է երեմն սլածել, բայց բնաւ շնեակերուի՛
այդ պառաւած անձով, ի՛նչ աններելի մոռացում, ի՛նչ
խիլն...։ Այս ժխուր բայց իշուկան պարագան ուսուդ-
րութեանը կը յանձնեմ ամէն անոնց, որ իշեմ պատօ-
նին բերմամբ չարաչար գուծուած սխալներով պատ-
ճառ կը դառնան ընտանիքներու եւ ազգին կուծան-
ման։

ՅԱԿՈԲ ԹԻՒՖԵՆԿԵՍՆ

«Մարկաւագին Տարեցոյցը», 1943

1915 - 1926

Այս ամսուն Մերսամի տիկի մը որ ազգագրութեալ սպառն է Հայկական 1946-ին լիսանիօֆ մեկն է Հայաստան: Բայսան բնակիր:



Arziki Nerussian, 15 år
flygter fra arabisk øgeskab.

1915—1927

Առաջին ամսագոլ տպաքանչը ու իշխանական ժիղովը, ազգային և 1927ին: Հայոց երկանիկ միացածական արքայի արքային արքայի արքային արքային:



Souran
Եղի 13-րդ ամսագոլու համար առաջին թեմունութեան ամսագոլը,
Եղի Տէղական առաջին թեմունութեան 1926.

ՍԱՌԱ “ՔԵՌՎԻՆ”

— Այս, հազար ավասա, մայրդ ողջ ըլլալու էր քեզ այս դիրքիդ մէջ տեսնելու համար, մեղք որ մուրազին չհասցուցին, մուրազուզ մնան: Այս եղաւ առաջին խօսակցութեան նիւթը «Սառարեռկնաօք»: Երբ 1919ի զինադադարէն յետոյ կըկին վերադարձայ եւ պաշտօնավարեցի Պիլէ ճիկի Պանք Օթումանի մասնաճիւղին մէջ իրրեւ համարակալի օգնական: Այդ պաշտօնէութեանս դիրքին կ'ակնարկէր սրեռկինոր, Մեր զիւղացի մայրերը ընդհանրապէս հպարտ կ'զգան ինքինքնին աւելի ակարդացողու զաւակ մը ունենալուն՝ քան նիւթական հարստութիւն:

«Սառա քեռկինոր կը ի ծնէ կը պատկանէր ունեւոր դասակարգին, քայց գեռ քարերախտութիւնը չունէր ակարդացողու զաւակ մը ունենալու, որովհետեւ Բարունակը, իր տղան, դնու չատ փոքրէր անոր համար երնէկ կուտար իմ մօրս ու կը մաղթէր որ երանի թէ իր զաւակն ալ ակարդացողու ըւլար...:

— Անհոգ եղիր, քեռկին, Բարունակն ալ կը մեծնայ վաղը եւ աւելի ամեծ կարդացողու կ'ըլլայ քան թէ ես, ու գոնէ դուն կը տեսնես քու զաւակը... ըսի իրեն:

— Այս, ո՞ւր է զարոցը, ո՞ւր են վարժապետները, տարին, ամէնն ալ չարչարեցին բանտերու

մէջ. Վարդան քեռիդ, Վարդան վարժապետը, գիւղին մեծերը, ամէնն ալ, ու ալ չվերադարձան։ Արցունքի կայլակները կը փայլէին ալքերուն մէջ այս «Աւետարան» կարդացող հայ մօրը, բայց չլացաւ նա՝ զիս մխիթարելու միտումով ու կուլ տուաւ արցունքները։ Ողբացեալ ժայրիկիս թէ ընկերունին եւ թէ «քեռկին»ը եղած էր Բարունակին մայրիկը, որ րիչ մը իմ մայրիկս ալ կը սեպուէր։

Սառա արեռկինուը ամենուս արեռկինուը եղած էր իր վարը ու բարբով, ան կը փափաքէր որ մանք գոնէ մեռնողներուն տեղերը լեցնէինք արժանաւուշապէս, եւ առ այդ խրատներ չէր պակսեցնէր մէզ զի՝ իր կէս ուսեալի սուրը կեանքով։

Դիւղացիներէ լսեցի անհատնում քաջազործութեան պատմութիւններ մեր տղոց մասին։ Դիւղացի երիտասարդներէն տասնեակ մը յեռները ապաստանելով 1915—18ին, սարսափ կ'ազդեն շուրջի թուրք զիւղացիներուն, պաշտպանելով հայ գիւղերը ամէն փորձանքի դէմ։

1914—19ին Սառա արեռկինուը չէր տարագրուած, ինքը բողոքական յարանուանութեան պատկանած ըլլալուն համար, թէեւ իր ամուսինը ծերրակալուած ու բանտարկուած էր իրը լուսաւորչական եւ հնչակեան գործիչ, ինչպէս նաեւ փեսան՝ Նորդրացնուց Յակորը։

1920ին ես Պիլէճիկէն տարագրուելով Պէյ Բագար, յաջողած էի փախչելով վերադառնալ գիւղուր կրկին նիւրասիրուեցայ արեռկինու տունը։

Խիստ պատիժներ սահմանուած էին փախըստականներու տեղ տուողներուն համար, բայց «քեռ-

կինոր միշտ պատրաստ էր պաշտպան հանդիսանալու ամէն անոնց որ իր դուռը ափ կ'առնէին ուեւէ օգնութիւն նայցելու համար, ի զին իր կեանքին. բաւ է որ օգնէր միայն...

1920 թուականին փարբիկն Բարունակ հազիւ 8-10 տարեկան բլուրու էր, բայց ան իր աչրիկ մարդութեան արժանիքը վիրաւորուած զգացած էր եւ կ'ուզէր զիտնալ թէ ո՞վ էր «քօշքը» պառկող մարդը. և՛ուզէ անպատճառ զիտնալ թէ ո՞վ է վերի անհիւրոր, նակառակ պարագային սպառնալով. լուր տալ կառավարութեան, եթէ գոհացում չտրուի իր պահանջին, թեու կինը ստիպու եցաւ տեղի տալ, Բարունակ կը նանդարաի երբ զիս կը տեսնէ, բանզի երեր ամիս առաջ իրենց ազատ եիւ ըր եղած էի ու ծանչցած էր զիս:

Վախնալով իր տղու թույրերանութենէն, ըստիպու եցայ տեղափոխուի, մինչեւ որ յաջողեցայ լեռնարը ապաստանիլ ուրիշ բախտակից զիւղացի ընկերներու հետ, բայց Բարունակ պահեց իր խոստումը եւ մարդու օրանո չըսաւ, ինչպէս պատուիրած էր իրեն...

Մեր լեռ քաջուելէն երկու շաբաթ վերջ ճրաման կուգայ զիւղի ժողովուրդը տարագրելու ու նեռացնելու սահմանագլուխէն, բանի որ Յոյնելքմալական պատերազմը սաստկացած էր եւ յոյն բանակը կը յառաջանար դէպի Պէտէնիկ: Այս անգամ ո՛չ բողոքական եւ ոչ կաթողիկէ, ամէնքն ալ իբր հայ տրաորուեցան դէպի Անատոլուի ներսնըրը... Սակա բեռկինն ալ իր ձագուելներով զաղթականի ցուպը ծեռք առած էր, բայց չէր մոռցած եկեղեցին բա-

կը, իրենց անդափոխութեան լուրը բնը ող սպային երեան ի վեր պոռակու .

— Դուք չե՞ք ամչնար, Աստուծմէ ալ չե՞ք վախնար: Անցեալ պատերազմին լուսաւորչականներուն ինչերը գրաւեցիր, բայց նորէն անօժի մնացիր. Կը կարծէ՞ք թէ մերին ունեցածներն ալ առնելով պիտի կշտանար. ո՞չ, դուք միշտ անօրի պիտի մնար, քանի որ այք ունիք ուրիշի ունեցածին...:

Շատ պարզունակ, բայց հիանալի հեռատեսութիւն: Այո՛, անոնք միշտ կարօ ին, հակառակ որ կրնային կարօտ չըլլալ եթէ հասկցած ըլլային մեր հոգերանութիւնը...

1920—44 կորսնցուցած էի հետքը քեռկնոց: Երբեմն կցկուուր լուրեր կը հասնէին ականջիս թէ անոնք Յունաստան են. յետոյ լսեցի թէ Սուրբիա-Լիքանան, բայց տարիներու պանդխտութիւնը եւ ապրեւելու ու ապրեցնելու հոգը շատ բաներ մառցնել տուած էին ինձի: Ա՛յս սա օտարութիւն հոգերը....

Այս տարի ամառը բախտը վիճակուեցաւ ինձ Հալէպ երթալ ու տեսնել 1914էն իվեր կորսնցուցած եւ վերագտնուած իմ քոյրս. 30 տարուան կարօտ... Հոն, Հալէպ, իմացայ թէ Սառա քեռկինը տարիներէ ի վեր Պէյրութ հաստատուած ու իմ հոն հասնելէս ամիս մը առաջ 70 ամեայ տարիին՝ հոգին աւանդած էր:

Պէյրութ վերադարձիս շուտով գտայ մայրակորոյս Բարունակը, Ֆիլորը ու Մարիամ քոյրիկը թաղուած խոր սուզի մէջ.

Հիւրասիրուեցայ իրենց օրինեալ տան մէջ ու ոչինչ կար փոխուած գիւղի տան աւագութեանէ-

նոյն պարզութիւնը, նոյն կոկիկութիւնը, նոյն մաքրութիւնը ու նոյն հիւրասիրութիւնը։ Բայց բան մը կար փոխուած։ մօր մը ՊԱԿԱԾ; մօր մը՝ որ համակ գուգուրանք եղած էր իր զաւակներուն եւ իր հայրենակիցներուն։

Քեռկինը իր մուրագին հասած էր սակայն։ Ան յաջողած էր ակարդացող» ընել իր տղան, իր աղջիկն ալ, եւ ինչ կարդացող։ Քեռկինը իր ամբողջ քանրը եւ հոգը չխնայելով մեծ ցուցած էր իր զաւակները ու անոնց տուած էր համալսարանական ուսում, եւ այսօր իր զաւակները կը փայլին զոյգ մը քահի պէս լոյս սփռելով չորսդին։ Անոնք երկուքն ալ այսօր Պէյրութի մէջ յանձն առած են դասախոսի եւ ուսուցիչի ծանր պարտականութիւնը իրենց ուսին, պատրաստելով իրենց կարգին ուրիշ ակարդացող» զաւակներ մեր ազգին ու մարդկութեան։ Օրինեալ ըլլան։

Հազար երնէկ քեռկինի քաղցր ու անմռռանալի յիշատակին եւ հանգիստ իր ոսկորներուն։

Յ. ԹԻՒՖԵՆԿՃԵԱՆ

Սեպտեմբեր 1945. Պէյրութ

«Սարկաւագին տարեցոյցը», 1946

ՀՍԿՈՒՄԻ ԳԻՇԵՐՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Հազիւ ութը տարեկան ըլլալու էի, բայց արդէն ժամագիրը կրնայի կարգալ: Խաչի տօնին հըսկումի երեկոյ մըն էր: Մայրս ըստաւ.

— Տղա'ս, Խաչի'կ, այս գիշեր ժամագիրը ա'ս, գնա' Ս. Յակորայ գլխադիրին առջեւ աղօթէ, անունիդ գիշերն է գնա' աղօթէ տղաս, Աստուած փոքրիկներուն աղօթը կը լսէ:

Սյս ըսելով մայրս ձեռքներուս մէջ դրաւ հնամաշ ժամագիրը, զոր ինք բնաւ ձեռքէն չէր ձգեր հնամքով կարկտուած ու արդուկուած տափաստ հագնելով սւատոսպարանի սանդուխներէն իշայ եւ ուղղուեցայ դէպի Ս. Յակորայ մայր տաճարը եւ Ս. Գլխադիրին առջեւ սրտանց Հայր Անքը մը արտասանելէ վերջ, անցայ ձախակողմեան Ս. Մակարի դասը եւ ժամագիրը ձեռքիս, իմ ընկերներուս շարքին կը հետեւէի օրուան անուշ ժամելոցութեանց:

Երբ վանահայրերն ու փոքրաւորները սկսան միաբերան երգել մեր այնքան յուզի, «Ընկալ Քաղցրութեամբոր, ևս ալ իմ կարգիս փափաթելով հետեւիլ այդ անուշ երգեցողութեան, սկսայ ժամագիրիս մէջ վնասուել աղօթը ինը. բայց դժբախ»

տարար կամ բարեբախտաբար ժամագիրքս ծեռքէս սահնելով ինկաւ գետին եւ էջերը տարտղնուեցան:

Եկեղեցիի այդ գիշերուան արարողութիւնը միայն մամի լոյսերով ըլլալուն, մութին մէջ կրցայգիրքիս էջերը իրար միացնել ու գտնել աճնկալ Քաղցրութեամբոփ տեղը: Սրտնեղած՝ աղօթագիրքիս էջերը ժողվելով գրպանս խոթեցի: Իմ այս ժէսթս չէր վրիպած ծերունի, այեւոր ուխտաւորի մը սուր աչքերէն. Բարի ուխտաւորը կամաց մը բովս մօտենալով ափիս մէջ սեղմեց քանի մը խոշոր արձաթդրամ, ու ըստ.

— Տղա՛ս, այս գումարով նոր ժամագիրք մը գնէ՛ վաղը.

Ուրախութիւնս չափ չունէր, երբ ժամերգութենէն վերջ վերագարծայ մօրս բով, որ չէր կրցած աղօթքի իջնել մէկ տարեկան քրոջս վրայ աճսկումինս պատճառաւ:

Մայրս ծնրադիր աղօթեց մեր անծանօթ կաղբարերարին բժշկութեան եւ գործերուն յաջողութեան համար, իրեն օրինակին հետեւեցնելով նաեւ զիս:

Յաջորդ օրը նոր ժամագիրք մը, նոր գուլպայ եւ նոր տափատ մը ունէի: Ո՞հ, ինչ երջանկութիւն էր այդ ինձ համար: Մայրս ըստ:

— Գիտե՞ս տղա՛ս, Տէրը լսեց աղօթքդ, բայց գիտցիր որ Ան Տէ՛րը, փոխս տուաւ քեզի այդ դրամը, ալեւոր ծերունիին միջոցաւ: Երբոր մեծնաս ու կեանքիդ մէջ յաջողութիւն գտնես, ալէտք է դուն ալ օգնես այնպիսի կարօտեալներու, որոնց, դուն, ինքդ, անծանօթ մնաս ինչպէս քեզի ու մեզի անծանօթ բարերարը.

Եւ դեռ այսօր՝ երեսունըվեց տարիէ ի վեր
վաղամեռիկ մօրս ձայնը կը հնչէ ականջիս:

Երանելի՞ ծերունի, բայց նաև մայրերու բա-
ցառիկներէն էր իմ մայրս, որ կրցաւ մեզ մեծցնե-
իր տարուկ շունչով եւ մտքիս մէջ բոյն դնել տա-
աստուածավախութիւնն ու գթասիրութիւնը:

Այսպէս պատմեց ինձի շոգեկառքին մէջ պա-
տահական հայ ճամբորդ մը, Խաչիկ աղան:

ԱԱԿՈԲ ԹԻՒՅԵՆԿՃԵՍԱՆ

Գահիրէ, 1945 Սեպտեմբեր

“Սարկաւագին Տարեցոյքը”, 1946

ՀԻՒԱՆԴԱՆՈՑ ԿԱՌՈՒՑԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ

Կը լսեմ որ Պոլսոյ երեմնի Ազգ. Հիւա-
ղանցի թժիւկներէն տեղու նասաւատուած ՏՏ. Ք-
Թաւենեանի ջանիերով եւ տեղույս եւեւելիներու-
քարենան մասնակցութեան պիտի ձեռնարկա-
նայլական հիւանդանոցի մը կառուցման: Շե-
րախուրեամբ յաջողութիւն կը մաղքենի ու յ-
ձեռնարկին իրականացման նամար, բանզի ու զ-
գին առաջեալ թեկուները ոչ միայն օսուր ու-
նող ձեռքերու տակ կը գենուին, այլ եւ տարու-
արի տեղույս Աղքատախամի սնառւկէն կարեւ-
գումարեներ կը ծախսուին սոյն հիւանդեր-
խնամին նամար:

Ա. ՀՐՑԱՆ

Հայ Սերու թիւ 23 8-10-926

Ահաւասիկ հրատապ խնդիր մը, որ ասկէց բառ-
տարի առաջ արծարծուած է Եղիպառսի մէջ եր-

գեռ մինչեւ այսօր չէ իրազործուած այդ հիւանդանոցի կառուցման երազը։ Ինչպէս կը տեսնուի մեր քսանըմէկ տարի առաջուայ մաղթանը չէ իրականացած եւ տարիներով օտար բժիշկներու խնամքին յանձնուած են մեր աղքատիկ։ հիւանդները՝ օտար հիւանդանոցներու մէջ, ծախսուելով անոնց համար հսկայ գումարներ (տես Աղեքրսանդրիոյ եւ Գահիրէի Աղքատախնամներուն օտար հիւանդանոցներուն եղած վճարումներուն հաշուեցանկերը)։ Բան տարի, երեսուն տարի, այսինքն շատ բազում տարիներ, երբ Եգիպտոսի ազգային ֆէտաններն ու բարեգործներուն նուիրատուութիւնները կրնային այդ ծախսներով հիւանդանոցներ շինել՝ չէ կառուցուած հիւանդանոց մը իսկ։ Ատիկա իրականացնել կարելի չէ եղած ու չեն կրցած ունենալ այդ պատուաբեր հաստատութիւնը……

Իսկ այսօր՝ 1947ին, մեր ներգաղթի սեմին, գաղութահայ առաջնորդները կ'ուզեն կառուցանել ենս, Եգիպտոսի մէջ, հիւանդանոց մը, հոն պատըսպարելու համար ապագային մասցորդ գաղութէն ալբատանալիք հիւանդները։

Չենք ուզեր մաղթանըներ ընել մինչեւ իսկ մէկ հայու, ըլլայ ան տմենաանարժան զաւակը ազգին, որ աղքատանայ, բայց բանի որ մինչեւ հիմա չէ եղած հիւանդանոցի կառուցման գործին իրականացումը, հիմա որ աղքատները մեծ մասամբ ներգաղթի փափարող են, տեղին է հիւանդանոց կառուցանելու հարց ստեղծել եւ նուիրատուութիւններ ընել, երբ անդին ներգաղթողին, չաւնեւոր ներգաղթողին համար պատրաստած են իրբեւ նուէր այժի

մազէ ճիւսուած եւ կարուած կնող օաքէթներ (խավը)...

Մեր երկիրը՝ ալդ մազերէն պարկեր միայն կը շինէին՝ ցորենը ջաղացը տանելու համար. Սակայն բարեթախտաբար հայրենիքը ոտքի է եւ կը դիտէ մեզ, մեր նիստն ու կացը. Յունաստանէն ներգաղթած զարմիկէս վերջերս ստացուած նամակէ մը կը քաղեմ հետեւեալ տողերը.

«1946ին հասանք Հայաստան, մինչեւ այսօր պետական վարկով ատրեցանք. հիմա որ հանգչեցանք եւ մնը տունը լմնցաւ, ա՛լ պիտի սկսինք գործի» (տես պատկերը էջ 59):

Ուշադի՞ր եղէք, գործողներ, հայրենիքը ծեզ կը դիտէ...:

Յուլիս, 1947

Յ. Պ. Թ.





1915—1927

Ազագրուած խոհեմ մը հայուհիներ, ոռով Հաղկոյի մէջ ձեռապոք սովհետ
իննուրա դարձած, իսկ այժմ ամեւմազած են,



Առ սպահի եկուուր, սպասուուր լիլ թոշես բալիք, կ սպահ սըս

1917-1922

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՎԱՔԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ ԵՒ ՄԵՆՔ

Տնտեսական կեանքը, ինչպէս ամէն տէղ,
նոյնպէս հոս իր նեղացուցիչ պայմաները երկրի
կեանքին վրայ իր ճնշումները կը բանեցը-
նէ, մասնաւորապէս տարիէ մը ի վեր. Դեռ տե-
սող բիզը վերջանալու մօտ ալ չէ. Անգլիական դը-
րամազլուխը երկրէն կամաց կամաց խոյս տուաւ.
Հանգուցեալ Լի Սթար փաշայի սպաննումէն ետք
անգլիական հարստութեան աղքիւրները զգալապէս
դադրեցան հոսելէ, ու տնտեսական տագնապը սկը-
սաւ ծայր տալ, հետզհետէ հասնելով ճնշիչ աստի-
ճանի մը, որ խորհիլ կուտայ.

Եւրոպայի գործարանատէրերը, Մանչեսթըր,
Լիվըրըրուէ. Լոնտոն, մասամբ մըն ալ Ֆրանսայի այլ
եւ այլ վաճառականներ, կասեցուցած են իրենց բը-
րեսիները ու այժմ կ'աշխատին կանխիկ. Խոնքը սո-
վիւման կամ 3, 4, 5 ամսուան վճարումի պայմա-
նաֆամով. Վերջին գրութիւնը շատ ալ գոհացու-
ցիչ չէ վաճառականներուն համար, քանզի 12էն
25 առ հարիւր աւելի գիներով է որ այդ գնումները
կ'ըլլան, ինչ որ կ'ազդէ շուկայի առեւտուրի պայ-
մաններուն վրայ. Քենաչներու այս գժուարութեան
պայմանները միշտ ալ եղած են Եգիպտոսի համար.
իսկ այժմ աւելի խիստ կերպով գործադրուելով:

Կըսուի թէ Եւրոպայի վատահութիւնը վերցած է Եգիպտոսի վրայէն, քանզի Երկրին առեւտրական օրէնքին խստութիւնները բաւարար չեն տեղացի վաճառականներուն նկատմամբ, որով հոս սնանկութիւնները անպակաս մնեացած են, այժմ, ալ աւելի բազմանալով.

Եգիպտոսի բարգաւաճման ամենամեծ ազդակն է բամպակի մշակումը: Այս տարի ալ աւելի ըլլալով՝ Եգիպտական բամպակի գինն ա'լ ինկած է ի՞նչ ինչ պայմաններու տակ, պայմաններ՝ որոնք ստիպեցին կառավարութիւնը լուրջ խորհրդակցութեան առարկայ ընել այս խնդիրը: Վերջերս այդ պատճառաւ արամպակի միջազգային համաժողովը մը գումարուեցաւ, բամպակի աշխարհին ազդեցիկ անձերու երաւիրումովը եւ Եգիպտոսի Վեհ. Թուատ. Աթագաւորին հովանաւորսւթեամբ:

Համաժողովի նիւթն էր՝ առաւելապէս եգիպտական բամպակի գինին անկման պատճառները փնտոել: Յետոյ, դարման մը տանելու համար այս անել վիճակին, կառավարութիւնը ստիպուեցաւ. Աչ միլիոն ոսկիի փոխառութիւն ընել գիւղացիններուն բամպակի մշակումին զարկ տալու ու աւելի լաւ մաքուր բերք մը երեւան բերելու նպատակաւ, խորհելով թէ պիտի կարենայ դիմագրաւել աղագանեղութիւններուն, բայց առայժմ տազնապը կայ ու կը մնայ:

Ինչ որ կը վերաբերի մեզ՝ Հայերուս, այնչափ ալ լաւ ու բազալերական չէ: Նշանառ որ Հայ ծխախոսի գործարանատէրնը իմիշքեան եւ կամսարական տունները իրենց Ֆիրմերը ծախեցին անգիտ

կան հսկայ ընկերութեան մը և և կը լսենք թէ Մելրոնեան եւ Մաթոսեան տուներն ալ բանակցութեան մէջ են սոյն ընկերութեան հետ Ափսո՞ս եթէ այս վերջիններն ալ ծախուին եւ որոշ պայմաններ չկնեն իրենց հայ պաշտօնեայ ու գործաւորներուն ի շահ, ու առողջ գործէ դադրեցուին. ինչպէս եղած է նախկին երկու ընկերութիւններու պաշտօնեաններուն մէկ մասին համար, որոնցից շատեր անզործ մնացած են այժմ:

Այս երեք-չորս ծխախոտի տունները իրրեւ հայ ամենաչքառուններն են, ու հայ պաշտօնեայ ու գործաւորներն շատերուն ապրուստի աղբիւրն եղած. մնացած վաճառականները կը ըրորդական եւ չորրորդական են, ու հազիւ թէ մէկ բանի պաշտօնեաններ կը պահեն:

Կեանքի մրցումը ամէն տեղ վատթարացած է. զգացումի եւ խիզճի ի խնդիր ոչինչ մնացած է աշխարհի մէջ. առեւտուրը ամենասուրը սկզբունքը ուորի տակ է առած. մարդիկ այժմ դրամին զատ ուրիշ ոչինչ կը տեսնեն, ու այս այս է. ինչ որ ալ ըսուի շատ քիչ ու շատ հազուադէակ բացառութեամբ մը միայն: Այս անտեղի մրցումներուն մէջ, այս նեղացուցիչ մթնոյորտին տակ, մեզի համար ամենամեծ դամը կայ առնելիք, այն է միջոցներ ստեղծել ժողվուելու համար Հայաստան ու խորհիլ հօն՝ մեզի համար, մեր երկրին համար, երե կայ իսկ, մեր քրիզին համար:

Եգիպտահայը կը խորհի Եգիպտոսի տագնապը, Ձրանսահայը այնտեղինը, եւ ամէն հայ իր գտնըւած երկրի հոգն իր վրայ առած՝ կը բալէ կորարամակ: Այս ամենուն վրայ աւելցնենք նաև մեր

ինքնամաւան եւ իրերատեաց, չախանձուու զիմակը, կը
մնանք ամենաթշուառ եւ ամենախղճալի ազգը աշ-
խարհիս.

Երկաթէ բազուկի, կորովի առաջնորդի մը պէտք
ունինք՝ ազատուելու համար միանգամ ընդ միշտ
ամէն լուծէ, ամէն ցաւէ: Հարուստ ու աղքատ ինք-
զինքնիս ժողուենք, ամփոփուինք եւ աշխատինք օգ-
նել մեր երկրին՝ օր մը հնո՞յ քէ ոլքալու հա-
մար, այլ ուրախանալու համար մեր ռենցուցած ու
ռենցնելիք հայրենիքին վրայ:

Յ. ԹԻՒՖԵՆԿԱՑԵԱՆ

Աղեքսանդրիա
ԱՄՓԻՆՔԱՆ, 7 Մարտ 1927

ԻՆՉ ԿԸ ՊԱՐԱՆՁԵՒՆՔ ԵՐԵԿ ՃԱՅԱԾՏԱՆԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ

.....*.....

1920 Նոյ. 29, Խորհրդային Հայաստանի, մեր
հայրենիքին Խորհրդային Միութեան մաս կազմելէն
ասդին, մանաւանդ 1922ի Խզմիրի եւ Պրուսայի ժո-
վուրդի զաղթէն ի վեր չենք դադրած պահանջներ
ներկայացնելէ մեր երկրի վարիչներուն:

Ամէն իրաւունք պահանջելու փափաքին դէմ
կը ցցուի, նաև պարտքեր կատարելու *contrepartie*: Զենք անդրադարձած ընաւ թէ, եւ կամ շատ
քիչ եւ կամ հազուազիւտօրէն անդրադարձած ո՞յ-

ամէն պահանջմի դէմ պարտի էջ մը կը բացուի: Կատարենք մեր պարտականութիւնը Հայաստանի հանդէպ:

Հետագայ էջերուն մէջ շատ անկեղծ կոչ մը պիտի կարդան ընթերցողներս, ուղղուած Հայաստանի այն ատենուան վարիչներուն, որմէ կրնանք հասկալ որ 1915—946 աշխարհի չորս կողմը տարտղնըւած հայորդիները ի՞նչ սրտամորմոք կոչեր կ'ուղղէին «դռնբացէքոյի» մեր հայրենի առաջնորդներուն: Այժմ որ այդ դռները բացուած են լայնօրէն ջանանք օգտուիլ առանց յաւակնութեան եւ իբրեւ պարտապահանջ չի ներկայանանք. յիշելով կրկին ու կրկին մեր անցեալը. թղթատելով էջերը այն ատենւան թերթերու: Հետեւեալը նմոյշ մ'է (1927 ի Հայ Սիրէն) ստորագրուած «Հայրենազուրկ-Քաղաքացի Գ. Ալեքսանեանէ»: —

Յ. Պ.

ՀԱՐՑ ՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԻՉՆԵՐՈՒՆ

Միք միւս այսպէս

Պիտի մնայ Հայաստան

Բանաստեղծ չեմ որ գոչիս թափովը ի գութ շարժեմ ծեր սրտերը. ո՞վ իմ հայրենիքիս վարիչները. ոչ աւ հրապարակագիր՝ որ ի սպաս դնեմ իմ բոլոր կարողութիւները. ցոյց տալու համար ծեզ թէ ծեր այլամերժ քաղաքականութիւնը վնասակար ու քանդիչ է մեր հայրենիքին համար. այլ իբր պարզ ու համեստ քաղաքացի՝ հարց կուտամ ծեզ թէ աՄիթէ

միշտ այսպէ՞ս պիտի մնայ Հայաստան», ո՞րքան սրբութի մազումով կ'երգէի այս տողերը. այնքան դառնութեամբ կը վերյիշեմ զանոնք:

Չեմ գիտեր թէ քանի՛ հազարաւորներու կը հասնի այսօր հայրենազուրկներու թիւը, սակայն վստահ եմ թէ ամէն օր ստուար զանգուած մը կը զատուի ու կը հալի օտարութեան այս ամենի ծուլարանին մէջ. ինչո՞ւ այսպէս ամուր փակուած են մեր ամենուս դարերէ ի վեր երազած ու երգած Հայաստանին դռները. «Երկիրը նեղ է, երկիրը արքատ է», պատճառաբանէք թերեւս. քայց չէ՞ ո՞ր Հայը շինարար եղած է միշտ եւ է. իրրեւ մէկը անոր շինարար ոգւոյն ականատեսներէն, վստահ եմ որ անոնք՝ այսինքն մննք, օտարութեան մէջ ցըրւածներս կարող ենք արդի Հայաստանի ափ մը հողին վրայ իսկ բարզաւահիլ, միայն հաւատը ներշընչեցէք մեզ եւ բացէք դռները մեր բաղամի հայրենիքին, որ իրապէս մերն է. փոխանակ կառկածանքի, գուրգուրանքով ընդունեցէք մեզ, ամենուս համար նուիրական եղող հողին վրայ եւ պիտի ունենաք մեր մանկութենէն ի վեր երգած գրախտանման Հայաստանը.

Եթէ շարունակէք այսպէս փակ պահել հայրենիքի դռները, այս օտարութեան մէջ օրէ օր պիտի հիւծինք ամէնքս ալ, որքան որ ամուր հիմերու վրայ դրուած ըլլայ մեր ազգային դաստիարակութիւնը՝ անտեւական պիտի դառնայ՝ որքան մենք եւ հաւանաբար մէկ երկու սերունդ վերջ հազիւսելի պիտի ըլլայ հայ անունը, մասնաւորապէս այ-

գաղթավայրերուն մէջ, ուր անկազմակերպ վիճակ
մը կը տիրէ:

Ինչո՞ւ կ'ուզէք որ զոյութիւն ունենայ Հայաս-
տանը, եթէ երբեք թոյլ պիտի չտաք որ իր ցիրու-
ցան զաւակները հաւաքուին այնտեղ ու մաքուր
ցեղին տեւականացումը ապահովնեն:

Ո՞վ իմ հայրենիքիս վարիչները, կը կրկնեմ ծեզ
իմ գոյժը, հսկայարայլ կը դիմենք գէպի բարոյա-
կան մահ... եւ զգալով մեր ահաւոր վախճանը, տա-
ռապանքով ու վիշտով կ'ապրինք այս հիւրընկալ
սակայն միշտ օտար ափերուն վրայ. տարէ՛ք այս
շինարար ծեռքերը որ փոխանակ օտարին՝ հայրե-
նիքին օգտակար ըլլան. մի՛ գոցէք մեր առջեւ
այդ բաղձացուած դռները եւ ըսէք թէ մինչեւ ե՞րբ
այսպէս պիտի մնայ Հայաստանու:

Սպանիոյ Օվիէտո քաղաքէն հասնող այս ճի-
շին վերյիշումը միթէ պիտի չսանձէ՞ր լեզուն անոնց.
որոնք կը թերգնահատեն այսօրուան ներգաղթը...

Յ. Պ. Թ.

Գանիւե, 9 Յունիս, 1847

ԹԵՂԱՂՐՈՒԹԻՒՆ ՄԸ

ՄԵՐ ՈՒՆԵՒՈՐ ԵՎ ԲԱՑՐՆԵՐՈՒՆ

Հայը հայրենասէք է եղած եւ կը մնայ հայրենասէք, սակայն ամէն հայ իր հայրենիքը սիրելու ծեւն ու հասկացողութիւնն ունի՝ իր գիտակցութեան չափով, ներգաղթ պահանջեցինք եւ ունեցանք ներգաղթը, այսինքն պահանջեցինք մեր առնելիքը, իսկ չենք անդրադառնար մեր պարտքին.

Այժմ իբրեւ հայ պիտի առաջարկէի որ ամէն որ իր կարողութեան ներած չափով՝ օր մը հայրենիքի առջեւ սեւերես չներկայանալու համար, ընծայաբերէք իր լուման՝ որչափ ալ փոքր ըլլայ այդ:

Սկսաւ ներգաղթը. բարի կամ հցողութիւնները չպակսեցան եւ մարդիկ աշխատանք կը տանին, բայց պէտք կայ որ շարժինք ազգավին՝ ինքինքնիս արժեցնելու եւ մեր երկրին առաջնորդներուն ուշադրութեան արժանի ըլլալու չափով:

Մեր մեծանուն հայրենասէք Մինաս Զերազ, 1926ին իր Յորելեանի տօնին օրը, «Սալ Փրաթափ (Մարսէյլ) շքեղ սրահին մէջ, բազմահազար Հայերու ներկայութեան՝ սա պէս արտայայտուած էք ի մէջ այլոց:

«Տեղահանութիւնն ու շարդը անապատի ու գերեզմանի փոխեցին Տաճկահայաստանը, սակայն



ՍԻՆԱՍ ԶԵՐԱԶ

Հայութեան մոխիւնեուն մէջէն Ռուսահայաստանը
բռւսաւ իրրեւ փիւնիկ, Արարատեան աշխարհին մէջ
էր մեր ցեղին փառքի օրօրանը, այժմ ալ հոն է մեր
մխիքարութեան ազգիւրը, հոն է մեր յոյսերուն խա-

թիսխը: Օգնե՞նք այդ երկրին, ինչ վարչածեւի տակ
ալ ըլլայ: Հայրենիքը յաւիտենական է»:

Չեմ կարծեր թէ աւելի հուժկու ծայն մը կոչ
կարենար ուղղել մեզի, բան վերի հեղինակութիւնը
արթնցնելու համար մեր մէջ, այս գերազոյն հայ-
րենադարձի պահերուն, զգացումի ու զոհողութեան
ծայնը, պարտականութիւն մը կատարած ըլլալու
գոհունակութիւնը ունենալու համար:

Արդեօք մեր հայրենիքը կարօ՞ս է մեր ընծա-
յաբերելիք լումային, Այդ հայրենիքը երբ այսօր
մաս կը կազմէ երկու հարիւր միլիոննոց հսկայա-
կան պետութեան մը, չի կրնար մեզ նման փոքրաթիւ-
եւ համեմատարար աղքատ արտասահմանեանե-
րէ բան նը սպասել, եւ կարօտ չէ մեզի բայց մենք,
դուքսը, օտարութեան մէջ տարտղնուածներս պէտ-
քը ունինք նուիրաբերելու, զգացնելու համար նաեւ
մեր գոյութիւնը:

Օտարութեան, գաղթաշխարհի մէջ, չկայ մնա-
յուն կեանք, ոչ ալ տեւական հարստութիւն, Կ'ու-
զե՞ս լաւ յիշատակ թողուլ, ընծայաբեր եղիր, յիշէ՛
երկիրդ ու ազգդ, յիշէ՛ մանաւանդ երէկդ:

Վաղը ինչո՞վ կը փառահեցնես ինքինքդ թէ
հարուստ պիտի մնաս: Գիտենք, ունեւորը ո՛չ խը-
րատի, ո՛չ ալ իր դրամին գործածելու կերպին վրայ
խորհուրդ հարցնելու պէտքը չունի, բայց մենք ալ
գիտենք թէ պատմութիւնը շատ մեծ խաղեր կը
խաղայ մանաւանդ հայու գլխուն, երէկուան աղքա-
տը՝ հարուստ, այսօրուան հարուստը՝ վաղը աղքատ:

Ո՛չ միայն լսեցինք ու կարդացինք իրական
պատմութիւններ, այլեւ տեսանք հսկայ հարըս-
տութիւններ, միլիոնատէրներ, որոնց երէկուան-

հաստատուն դիրքը այսօրուան աղքատին դիրքին
հաւասարեցաւ:

Օտարութեան մէջ դիրքի եւ հարստութեան
կայութեան հարցը մէկ վայրկեանի խնդիր է.

Տարուելով ագահութենէ, գործելով մարդկային
սխալներ, ինքզինքդ կրնաս յանկարծ գտնել փլչած
տուներու վերնայարկը, մի մռունար հայրենիքդ,

Կարդացած ըլլալու համար՝ կը յիշեմ աճարկու
պատմութիւն մը: 1925ին Ամսթերդամի մէջ, աճուր-
դով ծախուեցաւ 200 միլիոն արժողութեամբ գե-
ղարուեստական առարկաներու հաւաքածոյ մը, որ
կը պատկանէր Գաստիկլիոն անուն Վիեննացի մի-
լիառատէրի մը:

Սյս միլիառատէրը վիեննացի աղքատ ըարքունիի
մը տղան էր, որ 1914—918ի պատերազմին, ինչպէս
հիմա շատեր 1936—46, իր առեւտրական հանճա-
րին շնորհիւ կը յաջողի հսկայական հարստութիւն
դիզել բայց իր ագահութեամբ, աւելի շատ ունե-
նալու մարմաչով, միլիառները կը փնտացնէ ակրն-
թարթի մը մէջ ասքէրիւասիոնի մը պատճառաւ:

Քանի գուր ողջ էր եւ ուներ, յիշեցէք սա
թարգմանութիւնը որ վերջնեւ Ալբերտի մէկ թիւին
մէջ լոյս տեսաւ.—

Հարուս ու ալֆաս կուզան ու կ'երան
Մէկ կանգուն կտաւով միայն...

6. Պ. Բ.

ԻՆՉՊԵՍ ԳԱՂԹԵՑԻՆՔ

Ահաւասիկ, առանց ոեւէ յաւելուածի, այն առուանձնաշնորհում՝ ները, որոնցմով 1923ին մեզ, Հայերուս, թոյլ տրուեցաւ թքքական սահմաններէն դուրս ելլել. —

1.— Աչ ոք իրաւունք ունի ծախելու իր սեփական ստացուածքը.

2.— Անոնք ոք արտասահման ազգական ունին եւ իրենց ազգականը զինուորական տարիքի մէջ է, պարտաւոր են վճարել 300 ոսկի սիէտէլ. իրենց արտասահմանի ազգականին համար:

3.— Քաղաքական յանցաւորները եւ ամբաստանեալները չեն կրնար օգտուիլ այս ՇՆՈՐՀԱԿԱՆ:

4.— Դաղթողը պարտաւոր է իր կալուածներուն տասը տարուան ՀԱՐԿԻ վճարել, եթէ մինչեւ իսկ խոպան մնացած ըլլայ հողը:

5.— Իսկ զաղթողը եթէ ինքը զինուորական տարիքի մէջ է՝ պէտք է վճարէ 3—4—500 ոսկի. ըստ իր վիճակին, սակայն ոչ նուազ քան 300 ոսկի:

6.— Կառավարութեան կողմէ ամենախիստ պայմաններու տակ պիտի խուզարկուի եւ եթէ քով ոսկեդրամ եւ կամ ոսկեղէն զարդեր զտնուին բացարձակապէս պիտի գրաւուին եւ անսաստողը պատիժի պիտի ենթարկուի.

Այս պայմաններուն տակ ՅՈՒՆԵՐԵՄԱԼԱԿԱՆ

պատերազմի վերջաւորութեան եւ 1923 թուին արտասահման կողին մակնիլ նաեւ 1919—1923 ՎերԱՊ-ԻՌԴ հայերը:

Երէկ եւ այսօր՝ 1946—1947 մեր ժողովուրդին արտասահման ապաստանած մէկ մասը կը վերադառնայ մայր հայրենիք, ՀԲԱԻԻՐՈՒԵԼՈՎ. իրբեւ աէրը երկրին.

Երբ բաղդատութեան դնենք երէկի անցեալը եւ մեր սեւ գաղթի օրերը այսօրուան ու վաղուան դէպի հայրենիք մեր վերադարձի պայմաններուն հետ, երես կ'ուզէ, իրբ մարդ, քննադատելու համար մեր երկրի վարիչներուն գործունէութիւնը. զոնէ մեզի՝ ներգաղթողներուս:

Կարծես թէ մենք ըլլայինք զոհողութիւն ընողը. մոռնայով մեր երէկը եւ ներկայանալով իրեւ պահանջատէք, միշտ ուզելով աւելին եւ ալ աւելին:

Ընկերներ, բարեկամներ, անոնք, Հայաստանի ծեր եղբայրներն են, որ ծեզ տեղ տալով իրենց նեղ ՏԱՆ, մէջ զոհողութիւն կ'ընեն, ոչ թէ մենք որ կը յոխորտանք անտեղի պահանջներ դնելով:

Յիշեցէք ծեր երէկը... եւ պահանջկոտ մի ըլլաբ:

Գանիրէ, Յուլիս, 1947

Յ. Պ. Թ.

ԽՈՐԴՐԴԱԺՈՂՈՎԵ ԽՈՐԴՐԴԱԺՈՂՈՎ

.....օՇՈՒ.....

Պերլինի ժողով, Սեփրի ժողով, Լօզանի ժողով, անիմանալի եւ անտեսանելի ժողով, ուր որ ժողով կար հոն կային նաեւ այդ խորհրդաժողովներու երբեմն ներսը, երբեմն ալ դուրսը... ճայ ազգի վիզը ծուռ ներկայացուցիչ-պատգամաւորները:

Ուր որ խորհեցանք թէ արդարութիւն պիտի բաժնուէր, հոն վազեցինք, յուսաւով որ գոնէ այս անգամ մեզի համար «բան» մը կ'ընեն աշխարհի մեծերը: Անցան շատ մը այս անգամներ եւ դեռ մեզի համար «բան» մը եղած չէ ու կ'երեւի սրան մըն» ալ ըլլալու նպատակ չկայ...»

Մենք՝ Ամերիկեան քաղաքակրթութենէն կ'սպասէինք շատ մը «բաներ» եւ կը յուսայինք թէ օր մը մեծն Աւիլսընի յաջորդները պիտի 'ԻՌՏԵՒՆ' քարտէզը, որ զծած էր ան եւ մեզի համար ալ պիտի խորհէին լաւ «բան» մը:

Բանիցը դուրս եկաւ սակայն, որ անոնք՝ այդ մեծ ազգի դաւակներէն մէկ քանին, միխանակ Աւիլսընեան զծուած քարտէզին վրայ Հայաստան մը տեսնելու, անոնք, հոն, այդ քարտէզին վրայ, Հայուն ու Հայաստանի անունն իսկ չեն ուզած գտնել... Այդ նմանեցաւ թուրք Ծովակալին «Մալքա եոգ» նշանաւոր խօսրին, որը մինչեւ օրերս կը գործած-

ւի այնպիսի բաներու համար, որոնք կան, սակայն մարդիկ չկայ կը կարծեն...

Անոնք՝ Ամերիկացիներն ալ, կ'երեւի վարակւեր են իրենց հարեւաններէն:

Ուրեմն Հայը, հայ ժողովուրդը, խարխափումէ խարխափում եկաւ հասաւ այսօրուան (1947ին), եւ սակայն մինչեւ ԱՅՍՈՐ ան ոչ մէկ շնորհակալութեան խօսք ունի իր երէկուան հզօր դաշնակիցներուն, որոնք ամէն մէկ խորհրդաժողով որ գումարուեցաւ Պերլինէն ի վեր... միշտ զոհեցին մեր արդար դատը իրենց շահերուն...

Անոնք, մեր 1914ի դաշնակիցները, մոռցան մեր դատը եւ ջանացին նաեւ թաղել զայն, Սեփրի դաշինը պատուելով եւ Լօզանով ալ կատարելագործելով զայն,

Երբ հայ ժողովուրդը միահամուռ եւ արդարութին, 1939—45ի պատերազմի վերջաւորութեան պահանջեց որ վճարուի նաեւ իր պարտամուրհակը, այս անգամ ալ մեր սիրած ու արդարադատ կարծած Ամերիկացի տնձնաւորութիւններ, մեր պահանջին ի պատասխան, փոխանակ մեզի համար սրան մը խորհենու, ուրացան իրենց նախորդ եղբայրներուն յանձնարարութիւնը, քիչ մնաց որ ըսէին նաեւ թէ հայ ազգ գոյութիւն չունի:

1887 Օգոստոս 20 «Արմէնիայի մէջ մեր՝ մեծանուն հայրենասէր Մըկրտիչ Փորթուգալեան մեր սխալ ընթացքի մասին իր առաջնորդող յօդուածին մէջ սապէս կ'արտայայտուի.—

«Մենք այն աստիճան թեթեւ կերպով կը նայնք հայրենիքի վերակենդանութեան գործին վրայ



Մեծ Ռահիմբայ և Հայրենակը

ՄԱՐՏԻՉ ՓՈՐԹՈՒԳԱԼԵԱՆ

որ առանց մեր մէջ զօրութիւն մը գոյացնելու,
առանց մեր մէջ կազմակերպելու հայրենասիրական
գործը, մի քանի յօդուածներ հրատարակել տալով
Հայերու խեղճ դըութեան մասին՝ փրանսական
կամ եւրոպական այլ լրագիրներու մէջ, կը կարծենք

որ Եւրոպացիները կը յուզուին եւ մենք հանգիստ կեցած տեղերնիս՝ անոնք գօրաբանակներ կը դրկեն Թուրքիոյ գէմ Հայաստանը ազատելու համար եւ կամ կը միջնորդեն ԱՊԽՍ տէրութեան մօտ որ Հայաստանը ազատէ...:

Օտարներու վրայ յոյս դնելու գաղափարով կը անուցանենք հայ ազգին միտքը եւ այդպիսի երկրորդական, չասենք խարէական յոյսերով կը թուացնենք, կ'սպաննենք անոր մէջ ինքնութեան եւ զոհողութիւններ ընելու նորարծարծ ջանքերնու։

1887էն վաթսուն տարի վերջ, նոյն մերկ իրականութիւնն է որ կայ ու կը մնայ եւ դեռ մէջ կը գտնուին թերահաւատներ, որոնք կը կարծեն թէ Եւրոպան ու Ամերիկան մնզի համար «բան» մը պիտի ընեն...

Այո՛, պիտի ընեն բան մը, եթէ ձեռքերնուն գայ, պիտի թաղել տան մեզ վերջին անգամ ըլլաւով, այլեւս «յարութիւն» չառնելու պայմանաւ։

Անցեալէն դաս առնելով մեզ կը մնայ ընդունիլ իրեն իրականութիւն եւ ԲԱՅԱՐԶՈՒԿ ԻՐԱԿԱՆԱԹԻԻՆ, մեր այժմու ունեցած Խորհրդային Հայրենիքը իրեն կորիզը ապազայ մեծ Հայաստանի մը։ Թէեւ հողամասով նեղ ու փոքր է մեր այժմու հայրենիքը, բայց ան շատ մեծ է իր բանիմաց, նեռատես ու փորձառու կառավարիչներով։

Հայ ժողովուրդը հաւատք ունի իր առաջնորդուն զիտակցութեանն ու կարողութեանը վրայ։ Այս ժողովուրդին՝ բանի որ տրուեցաւ ազգահաւաքման եւ հայրենադարձի ուրախ առիթը ան կընայ ուռ-

նիւ իր հայրենիքին մէջ. կրնայ շէնցնել իր տունը, բաւ է որ տէր ունի, եւ ուրոյն կեանք պիտի ունենանք նաեւ հայրենադարձներս մէնք:

Երբ ոտք պիտի կոխենք մեր հայրենի հողը, երբ պիտի մոռնանք մեր օտարութեան մէջ վիզը ծուռի կեցուածքը, այն ատեն պիտի զգանք Մեծութիւնը այն կեանքին, որուն մենք պիտի արժանանանք: Փառք մեր վարիչներուն որ բացին դռներն հայրենի:

Ա. և պէտք չունինք վագելու աշխարհի մայրաբազարները՝ մուրալու Հայուն համար աօնախո մը...

Պիտի աճի՛ս, հասակ պիտի նետես իմ երիտասարդ, իմ սիրուն հայրենիք: Իմ ցեղիս անուշ օրրան, աւերակներէ վերածնող Խ. Հայաստան. Դուն մեր հպարտութիւնն ես, մեր յոյսը, մեր վերելքին երազը,

Յ. ԹԻՒՖԵՆԿՃԵԱՆ

Գանիւն, Յուլիս, 1947

150000 ARMENIANS AS REFUGEES—WORLD WAR
OF ARMENIA UNDER THE TURKS!



Քարեզր ցոյց կուտայ Թամական Հայաստանի. Ակի լիբանան Հայաստանի և Եթվայ Առէն Հայաստանի սահմանները: Սոյն բատղին Բասպիրը 14 ոստ երևանութեաս, զունուոր զօնած, առաջին անգամ զեղուած է Մ. Խահանգիստան Կանոնց Միջազգային Յուցանութիւն մէ, Ամերիկ. Ազգ. ենթաւորի կողմէ կազմակերպուած սաղաւարի պահմ պար, եւ զոր դժամած եւ հարհեց հացաւոր անձունեւ:



ՅՈՎԱՆՆԵՍ ՄԲՈՏԼԵԱՆ

Ելեկտրօնաւուագես

Լուսանկարուած 1930-ին, ի Փարփակ, երբ ուսմով էր:
Այժմ և. Հայաստան



1922-ի զաղքեն յիշատակ մը
Գիլենիլցի խումբ մը հայտնակիցներու

ԿԵԱՆՔԸ ՄԱՐՍԻԼԻՈՅ ՄԷԶ

ՄԱՐՍԻԼԻԱՆ ՆԵՐԿԱՅԵԽ. — ՄԱՐՍԻԼԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ. —
ՊԵՐՊԱՐԵԱՆԻ ՆՈՒԱԳԱՀԱՆԴԵԽ. — ՆԵՐՊԱԴԹԻ.
ՄԱՐՍԻԼԱՅԻՆ

Մարսէյլ, 17 Յունիս. — Հինգ օրուան հանդարտ նամակը բարութութենէ մը վերջ, հասանք Մարսէյլ։ Առաջին տպաւորութիւնդ արդէն շատ տխուր է, եթէ նախապէս բաղաքը քեզի ծանօթ է, 25 տարիներէ յետոյ կրկին տեսնելու բախտին արժանացանք Մարսէյլը. բայց այս շէնշող բաղաքը շատ ու շատ տխրած է։ Մեր ժամանակին (1920) հազիւ բանի մը հարիւր հայ ընտանիքներ կային հոս, այսօր բաղաքին եւ շրջակայից մէջ կայ աւելի բան 25 հազար Հայութիւն։

Սրէկ, Կիրակի, 16 Յունիս, երգահան Օննիկ Պէրպէրեանի նուգահանդէսը արուեցաւ Մարսէյլի Օրերային մէջ։ Ժողովուրդը հեռաւոր տեղերէ անգամ եկած էր ունկնդրելու իր մեծատաղանդ հայրենակիցը, որ իրապէս երեք ժամ հիբնոսացուց մեզ իր սրանչելի հայկական պատարագով։ Պ. Պէրպէրեան մարզած էր խումբ մը Ֆրանսացիներ (ռատիօկայանի երգիչ խումբը) որոնք սրանչելիօրէն երգեցին աՔրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, «Հայր մեր» եւն։ Օքերային մէջ ասեղ ծգելիք տեղ չկար։

Հայերէն շատ շատերը պատերազմէն հարըս-

տացած են, բայց դրամը արժէքը չունի, բանի ոք ոչ ուսելիք կայ եւ ոչ հագուելիք, Շատ գէշ տպաւորութիւն թողուց քաղաքը իմ վրաս. շատ խեղճութիւն ու թշուառութիւն կայ հոս. Ամբողջ հայ գործառք դասակարգը կը պատրաստուի Հայաստան մեկնիլ 1947ի գարնան. Հոս աէտք եղած կազմակերպութիւնը ըրած են արդէն: Ազգային ծակատը Առաջնորդարանին գերը կը կատարէ, որպէս թէ կառավարութեան մէջ կառավարութիւն եղած ըլլար:

Հոս անոր կեանք՝ անունով թերթ մը կը հրատարակուի. համայնավար ուղղութեամբ. Հայկական Ազգային ծակատին կողմէ. «Հայ Սիրտ» թերթի նախկին խմբագիր Պ. Թ. Եղիշէի արտօնատիրութեամբն ու խմբագրութեամբը:

Պատերազմի տարիներուն անօթի ու անսուադ մնացողներ խիստ շատ եղած են եւ այդ պատճառաւ ալ ժողովուրդին բարյականը խորապէս խաթարուած է: Աստուած օգնէ Ֆրանսայի. եթէ հարկ եղած կարգադրութիւնները ժամանակին չըլլան, չեմ գիտեր թէ ո՞ւր կը յանգի այս անբաղձաւի կացութիւնը:

«Արական», 22 Օունիս 1946

Յ. Պ. Թ.

ՆԱՄԱԿ ՓՐԱՆՍԱՅԵՆ

Լիոն, 11 Յուլիս.— Բաւական օրեր Մարտէյլ մեալէ յետոյ, ուրկէ ղըկեցի իմ առաջին թղթակցութիւնս, այժմ Լիոնէն կը ղըկեմ կարգ մը տեղեկութիւններ, հայկական կեանքին եւ տեղւոյն ապրելակերպին մասին, առ ի ծանօթութիւն Թրանսագալ փափարողներուն:

Նախ պանդոկներու վարձրը, միայն պառկելու համար, 150—250 ֆրանք է միջակ տեղերու համար, իսկ 250էն մինչեւ 500 ֆր. առաջնակարգներուն համար, մէկ գիշերը: Ինչպէս ըստինք, զրեթէ ամէն բան բարթով է, շատ քիչ բացառութեամբ: Հացը սեւ է, կերակուրները ոչ շատ հաճելի. կրնար 250 ֆրանքով միջակ ճաշ մը ընէլ, իսկ եթէ առաջնակարգ ճաշարան մը մտնէքն կարելի է լաւ կերպով կշտանալ 500—750 ֆրանք վճարելով: Կանոնաւոր կեանք մը վարելու համար պէտք է ծախսել, պանդոկով միասին, օրական 1,500 ֆր. իսկ նուազագոյնը օրական 750 ֆր. պէտք է, վերադարձին բանի մը քիլոյ պակսած ըլլալու պայմանաւ...:

Միջանկեալ ըսեմ որ, եթէ սենեակնիդ օր առաջ չվարձէք, կրնար պառկելու տեղ չգտնել. նոյնպէս երկաթուղիի տոմսը պէտք է զնել բանի մը օր առաջուրնէ, Թրանսագալ մուտքի ատեն մաքսատան

մէջ շատ դժուարութիւն չեն տար. ընդհակառակը, բարեացակամ վերաբերում ունին օտարներու հանդէպ. միակ բաները զորս կը հարցնեն գորգ եւ սիկաբէթ են, ուտելիք եւ հագնելիքի համար ընաւ խըստութիւն չկայ:

Առեւտրական գործերով նամբորդողները հարկէ նախապէս թղթակցած ըլլան Ֆրանսայի հետ, հահառակ պարագային ոչ որ կը հետաքրքրուի իրենցմով. Դրամն ալ կարեւորութիւն չունի, որովհետեւ գործարանները արգէն լեցուն են ապսպրանքներով: Ֆրանսայի ճարտարարուեստը շատ լուրջ աշխատանքի լծուած է: Իրենք ոչինչ ունին. ամէն քանարտածումի համար է: Լիոնի մէջ մէկ հատ մետարսէ կնոք հագուստցու չկայ, չկրցի գտնել. խանութները չունին, չեն ծախնը... սեւ շուկան ալ անծանօթներու ոչինչ կուտայ:

Հայկական կիանու. — Գացի Սէնթ Էթիէն, Սէնծամոն ճարտարարուեստական բաղարները: Հայերը ընդհանրապէս գործաւոր եւ պազարներու մէջ ցուցադրութեամբ զանազան ապրանքներ ծախողներ են: Բաւական թիւով ալ վաճառականներ կան մանաւանդ Լիոնի մէջ: Հայերը, ինչպէս ծանօթ է, 1922էն ի վեր շատցան Ֆրանսայի մէջ. երիտասարդները այնքան լաւ շեշտով կը խօսին Փրանսերէնը որ կարելի լէ զանոնք զանազաններ տեղացիներէն: Միայն թէ, դժբախտաբար, շատ մը յոռի եւ տգեղ ապօռութիւններ բոյն դրած են իրենց, մէջ. ազատութիւնը շատ գէշ ըմբռնած են իրենց հասկցած ծեւով եւ քիչ մըն ալ աւելի... Պատահականօրէն

Լիոնի մէջ հայկական հարսանիքի մը ներկայ գըտէ նըւեցայ. Եթէ երբեմն երբեմն տարէցները հայերէն կամ թրբերէն բառեր չփախցնէին իրենց բերնէն, պիտի կարծէի որ գաղիացիներու հարսանիք է:

Ս.Մէն անոնք որ կը խորհին հոս գալ ու հաստատուիլ. լաւ կ'ընեն որ տեղերնին ծանր նստին սգիպոսի մէջ, մինչեւ որ Հայաստան մեկնին... Հոս ոչ երիտասարդ տղու եւ ոչ ալ աղջկան տեղ է մեր հին հասկացողութեամբ:

ՅՈՒԿՈԲ ԹԻՒՖԵՆԿՈՅԵԱՆ

Ալեքս, 20 Յուլիս 1946

• •

ԿԵԱՆՔԸ ՑԵՏՊԱՏԵՐԱԶՄԵԱՆ ՓԱՐԻԶԻ ՄԷՋ
ՄԻԼԻՄԱՏԵՐԵՐՈՒ ԱՌԱՍՈՒԹԻՒՆ
ՅՈՒԼԻՍ 14Ի ԱԶԴ. ՏՕՆՅ

Փարիզ, 15 Յուլիս.— Քիչ մըն ալ Փարիզի կեանքն, ուր անցայ Լիոնէն ետք: Որչափ քաղաքը կը մեծնայ, այնչափ ալ ծախսերը: Փարիզի մէջ պանդոկները աւելի սուղ են, նոյնպէս եւ նաշարանները: Տանք քանի մը նմոյշներ, նախաճաշը, հինգէն տասը կրամ կարագ, 25էն 30 տիրհէմ սեւ հաց, սուրճ ֆրանսական (Ս.ստուած սուրճ ընէ) եւ սէրը առնուած կաթ (գրեթէ ջուր) 60էն 100 դրանք: Կէսօրուան ճաշ, թիչ մը ժամպոն, թիչ մը կարագ, քանի մը հատ անչուէզ, պնակ մը մսեղէն, պնակ մը կանաչնեղէն, պտուղ եւ սուրճ՝ 500էն 600 դրանք:

իսկ եթէ պատահի որ langouste կամ հօմար (խեցգետինի տեսակներ) ուտել փափարիս, մէկ անձ մինչեւ 1500՝ ֆրանք գինիով միասին, թէեւ լաւ մը կը կշտանաս. Իրիկուան ճաշ գիները նոյնն են: Եթէ դրամը շատ կը սիրես, կրնաս փառաւորապէս անօթի պառկիլ կէսօրուան ճաշովդ, մինչեւ յաջորդօրը:

Անցողակի ըսեմ թէ սեւ շուկայի ճաշարաններու փեղկերուն վրայ գրուած գիներն են՝ կէսօրուան ճաշ 75 ֆրանք, բայց 750 ֆրանք զնարելով ճազիւ կրնաս կշտանալ: Վայ քեզ եթէ դրամ չունիս...: Այս տեսակի սուր գիներով ճաշարանները լիփիեցուն են յաճախորդներով, որովհետեւ ֆրանսայի մէջ միլիոնատէրները շատ ու շատ բազմացեր են: Մարդոց գրամապանակները 1000նոցներով կը բացուին: Ի հարկէ խօսքս ոչ պաշտօնեայ եւ ոչ ալ գործաւորներուն համար է:

Փարիզի խանութներուն ցուցափեղկերը աւելի լեցուն են քան Մարսէյլ, Լիսն եւ այլուր, բայց շատ քիչ ապրանքներ կան, որոնց ծախուիլը ազատ է մնացեալները բոլորն ալ բառթով են. Միայն պերճանքի առարկաներն են որ կրնաս ազատ գնել:

Երէկ, 14 Յուլիսի Ազգ. մնձ տօնին առթիւ, պաշտօնական տողանցք տեղի ունեցաւ բաղարին զանազան պողոտաներուն վրայ. Ժողովուրդը ճամրաներուն երկու կողմը շարուած, հարիւր հազարներով կը ծափահարէր տողանցքը: Ոչ մէկ խլըրտում, ոչ մէկ շշուկ, Կարգ կանոնը սքանչելի: Բայց մէկ քան միայն կրցայ խորհիլ. այսքան զրահապատինքնաշարժեր. հրասայլեր, տեսակ տեսակ աներեւակայելի գէնքեր գոյութիւն ունին եղեր, հապաւակայելի գէնքեր

ինչքան շուտ պարտուեցան մրանսացիք. այդ զար-
մանալի թուեցաւ ինձին Բայց մաղթենք որ մրան-
սան շուտ վերականգնի:

Ժողովու դը քաղաքին ամբողջ արուարձաննե-
րուն մէջ իսկ խելայնդօրէն կ'զրօսնուր, կը խաղար,
Փողոցները տղոց համար մասնաւոր խաղատնդիներ
պատրաստուած էին: Ինչե՞ր, ինչե՞ր, իսկ մէծերուն
համար ալ պար՝ մինչեւ առաւօտ: Բարեացակամ
մրանսացի բարեկամի մը ինքնաշարժով զիշերը մին-
չեւ ժամը երկու Փարիզի շրջակայրը կրցանը պար-
տիլ եւ դիտել ամէն քան: Անշնչառ հանգստաւէտ է
այս կեանը, պայմանաւ որ սեւ շուկայէն պէն-
զին գնելու ստիպուած չըլլար եւ ճաշարաննե-
րու ցուցափեղկերուն վրայ 75 մրանք ծանուցուած
զիները մէջի պաշերովը իրականանան...:

Հայկական կեանքի հետ դեռ չկրցայ շփում
ունենալ, հետեւաբար այդ մասին կը գրեմ յառա-
ջիկային:

Յ. ԹԻՒՖԵՆԿՈՍՅՆ

«Արևի», 27 Յուլիս 1946



ԲԱՐԵՁԻ ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻԻՆ ՄԵԶ.

ԱՆԴՐԱՆԻԿԻ ՇԵՐԻՄԸ

ՓԱՐԵԶԱՀԱՅ ԿԵԱՆՔ

Փարիզ, 22 Յուլիս.— Երէկ, Կիրակի, առաւօ-
տուն գացի Հայոց եկեղեցին եւ ներկայ եղայ Ս-
Պատարագի արարողութեան: Հակառակ որ նախա-

պէս ծանուցուած-էր թէ Ամենայն Հայոց Վեհ. Հայրապետէն եկեղեցւոյ պաշտօնեաներուն եւ հայ ժողովուրդին ուղղուած կոնդակ մը պիտի կարդացուէր, հազիւ 150էն 200 հոգի ներկայ էին, այն ալ մեծ մասամբ չափահաս ու տարիքոտ երկսեռ ազգայիններէ, մինչ երիտասարդութիւնը բոլորովին բացակայ էր:

Կոնդակը կարդացուեցաւ խոր լոռութեան մէջ ժողովուրդը մտիկ կ'ընէր կարդացուածէն բառ մը չփախցնելու եւ լսելու փափարով կոնդակին բովանդակութիւնը, որ ներկայ պատերազմի ընթացքին Հայ ժողովուրդին ըլլայ Խորհրդային երկիրներու, ըլլայ արտասահմանի մէջ ցոյց տուած պարտաճանաւութեան գովեստը կ'ընէր ու անոր զոհողութեանոգին կը գնահատէր, նրաւիրելով աշխարհի Հայութիւնը համերաշխ եւ հայկական ոգիով ապրիլ ամէն տեղ: Յետոյ հայ ժողովուրդին իր իրաւունքներուն տիրացումին, ու Մեծն Սթալինի հրամանաւ էջմիածինի մէջ թէ ուրիշ տեղեր գրաւուած ինչքերուն վերադարձուելուն եւ կրօնական գետնի վրայ ալ նոր եկեղեցական պաշտօնեաներ հասցնելու, դըպրոցները վերաբանալու, կրօնական թերթեր հրատարակելու եւ այլ բազմազան ազատութեանց տիրանալուն գովասանը կ'ընէր. այդ բոլորին իրահրականացմանը մէջ կարեւոր բաժին մը տալով հայ ժողովուրդին գիտակցութեանը եւ պարտաճանաւութեան ոգիին դէպի Խ. Ռուսիան:

Նոյն օրը, կէսօրէն յետոյ զացի Բէր Լաշէզի գերեզմանատունը աեսնելու համար մեր ազգային հերոս Զօր. Անդրանիկի գերեզմանը, որուն վրայ

ազատագրումէն յետոյ՝ բազմահազար ժողովրդեան
Ներկայութեան մահարծան մը կանգնեցուցած էին,
Մահարծանը, խիստ խորհրդաւոր, կը ներկայացնէ
Զօրավարը նստած իր ծիռւն վրայ, մէկ ծեռքը հե-
ռադիտակ, միւսով՝ ծիռւն սանձը բռնած, իսկ ծախ
կողէն ալ սուրը կախուած վիճակի մէջ, մինչ ծին
ժայռի մը վրայէն ցատկելու դիրքին մէջ կը գըտ-
նըլի. Դաղափարը հիանալիօրէն յդացուած է. բայց
ի՞նչ տեսակ բարձ շինուած է, եւ ան ալ շատ պրգ-
տիկ: Չեմ գիտեր թէ ինչո՞ւ աւելի լաւ մարմարէ
եւ աւելի մեծ չեն շինած արծանը, որպէսզի քիչ մը
բնականին նմանէր, Արծանին նակտին կան հայերէն
եւ միրանսերէն արծանագրութիւններ: Ֆրանսերէնը
սապէս.

Au GENERAL ANTRANIK
Héros National Arménien
1866—1927
érigé par souscription nationale

Նախ բան ամէն բան, ծաղիկ դնելիք տեղ մը
չկայ՝ գերեզմանաբարին ոչ վրան, ոչ շուրջը եւ ոչ
ալ մնայուն ծաղիկներու յատուկ միջոց մը գերեզ-
մանին շուրջը: Անդրանիկէն քիչ անդին կան շիրիմ-
ները ուրիշ Հայերու, ինչպէս Տիգրան Պագրծեան,
Քէլէկեան, Կէանչուցեան, Մանիսալեան, Պարկիրե-
եան, ամէնքն ալ շինուած սքանչելի բարերով եւ
զարդարուած միշտ թարմ ծաղիկներով: Արդեօք
կարելի չէ՞ր ծաղկազարդել եւ գերեզմանատան
պաշտօնեային փոքր ամսական մը վճարելով մշտա-
դաւար պահել մեր շատ թանկագին Անդրանիկի

գերեզմանը։ Հակառակը կը կարծէմ այնքան ար
պատուաբեր չէ ազգային տեսակէտով։ Իսկ թէ ի՞նչ
է իրանսացի անցորդներու խորհրդածութիւնը. ա-
հաւասիկ։

Eh bien! pour un héros national ce n'est pas
fameux, c'est bien pauvre...

* * *

Զեզի խոստացած էի այստեղի ճայկական
կեանքէն խօսիլ։ Փարիզ եւ արուարձանները բազ-
մահազար Հայութիւն կայ. տեղ տեղ ճայկական բա-
ղար իսկ կազմած են, ու շատերուն տղաքը շարաթը
մէկ կամ երկու անգամ հայերէն դաս կ'առնեն.
Հինգշարթի եւ Կիրակի, բայց շատ ալ բազալերիչ
չէ այս տեղի ճայկական կեանքը. Եթէ մէկ սերունդ
եւս անցնի, ալ Ֆրանսայի մէջ մեր նախնիքներու
կեանքի անուշութենէն բան մի՛ փնտռէք։ Ամէնքն
ալ այստեղի սովորութիւնները իւրացուցած են գրե-
թէ... Սրանի թէ դէպի լաւը բան մը ըլլար։ Չըսեմ
աւելի լաւ։

Յ. ԹԻՒՖԷՆԿՈՆՅԱՆ

«Ական», 10 Օգոստոս 1946

Ները հիմնած են. աղքատախնամ մարմին մը, որ շնորհիւ խումբ մը շնորհալի հայուհիներու ջանքերուն, ինչպէս Տիկնայր Միսիրեան, Էմիրզեան եւն.. Կօժանդակէ անտէր եւ լքաւոր ծերերուն.

Պետիգայի մէջ կեանքը աւելի սուղ է քան Ֆրանսա: Այստեղ լաւ պանդոկի մը մէջ 350էն մինչեւ 500 պերճիգական ֆրանք, այսինքն երկու եգիատական ոսկի պէտք է վճարել մէկ գիշեր միայն պառկելու համար, իսկ ճաշերը — հոս ալ սեւ շուկայ — 150էն մինչեւ 450 ֆրանք. եթէ գարեջուր կ'ուզէք. ժամպոն, հաւ, կանաչեղէն, պտուղ եւ լաւ սուրճ մը ունենայ. Ազատութիւն անսահման. աւելի լայն քան Ֆրանսայի մէջ... Իսկ ժողովուրդին կացութիւնը բնդիանքապէս ոչ կայուն, քանի որ ինֆլայոնի վախը ամէնուն սրտին մէջն է, եւ ամէն որ դրամը ապրանքի կապելու մտահոգութիւնը ունի: Հոս ալ ամէն քան կայ, եթէ օրական երեքէն չորս եգիատ. ոսկի ծախսելու կարելիութիւնը ունիս, ապա թէ ոչ ոնտանիք պէտք է ունենաս անօթի չմայու համար:

Դործերն ու ճարտարարուեստը ոտքի կանգնելու վրայ են: Այդ ուղղութեամբ ոչ մէկ միգ կը խնայուի, քայց նախանիւթերու պակասը զգայի է: Ֆրանսայի նման հոս ալ երկրին արտադրութիւնը տեղւոյն վրայ աւելի սուղ է քան դուրս դրկուածը, որուն համար կառավարութիւնը որոշած է աւելի աժան գիներ. որով վաճառականը կը նախընտրէ երկրին մէջ ծախսել իր ապրանքը փոխանակ արտածելու. եւ նիշտ ատոր համար ալ չի կրնար պէտք եղածին չափ նախանիւթ ծեռք ծգել: Կրնանք ըսել ոք դեռ անկայուն վիճակ մը կը տիրէ եւրոպայի մէջ:

Յ. Թիւմինկձեան

ականան, 17 Օգոստոս 1946

ՄԻԾՏ ՆԵՐԳԱՂԹ

.....:::ՕՇՈՒ:::.....

Մօտերս պիտի սկսի ներգաղթը նաեւ եգիպտոսէն: Քաղաքացի Յովհաննէս Յակոբզանեանի ժամանումն ու ներկայութիւնը մեր մէջ փայլուն փաստն է որ պիտի իրագործուի նաեւ երազը Եգիպտահայութեան մէկ մասին, եւ անոնք, հայրենակարու գուակները հայրենիքին, բարեբախտութիւնը պիտի ունենան ողջունելու Մայր Հայրենիքը.

Բայց, մեր մէջ շատեր, չարակամ թէ տգէտ, բաւուեան սկսած են մտահոգուիլ այս իրականութեան առջեւ:

Նատ մը ժամանակ առաջ կը տարածայնուէր թէ առ տարի Եգիպտոսէն ներգաղթ պիտի չըլլայ. Իիշ հատք ըստեցաւ թէ շատ դոյզն թիւ մը միայն պիտի կրնան ներգաղթել եւ այն ալ աղքատները միայն... Կարծես թէ աղքատները անարժան լինէին եւ կամ արհամարհեալ տարը մը. իսկ այժմ ալ կ'ըսուի թէ իրենցինները... պիտի տարուին:

— Ինչո՞ւ չեն բանար գռներն հայրենի: Հայը փոխանակ Պուէնոս Այրէս եւ կամ այլուր կամաւոր զեւզման մեկնելու, լաւ է որ մեկնէր Հայաստան իր եղունգներովը փորելու հողը հայրենի: Այսպէս կը գրէին հայրենասերները (923 Նոյեմբեր, «Հայ Սիրտ»):

Թէ արծանագրուած էր: Եթէ պատասխանդ լինէր այսո՛, այն ատեն առանց ամօթի կ'ուզէին ստուգել՝ ներգաղթողի վկայականդ տեսնելով.

Թիւնը ունի մեր բարքերուն, վստահ ևնք որ պիտի
անօրինեն իրենց լաւագոյնը գաղութիս ներգաղթող-
ներուն բարօրութեանը համար:

Վերցնենք մեր կամաւոր չկամութիւնը որ
խնդումերն կուզենք կլլեցնել անոնց, լաւ կ'ըլլայ
որ օգնենք իրենց եթէ մեզմէ պահանջեն այդ:

Հայրենիքը պիտի ընդունի կոյրն ու կաղը,
կուսակցականն ու անկուսակցականը, բաւ է որ
հայ ըլլայ ներգաղթողը:

Մեր երկրին մէջ արժէքը անձինն է ոչ թէ, ոս-
կիի թէզերուն ու տիկնոց ականջի օղերուն բարերուն
մեծութեանը...

Զիսանգարենք զիրենք, կարգապահ ու հնագանդ
լինինք: Մենք Սովետական Հայաստանին ոչինչ ենք
տուած որ պահանջքի իրաւունքներ ներկայացնենք.
Երբ հո՛ն տեղաւորուինք՝ այն ատեն թէ կ'աշխա-
տինք, թէ կը պահանջենք: Այժմ միայն հարկ է
չիսանգարել մեր պատուիրակին աշխատութիւնը:

Մի վախնաք, անոնք ոչ որի, կ'ըսեմ, ոչ որի
ազդեցութեան տակ կը մտնեն, ոչ որի կողմէ տօնօ-
րութեան, մի մտահոգուիք. անոնք կը գործեն
հաշուն համար, եւ ամենայետին հայը իրենց հա-
մար կրնայ ամենաառաջինը ըլլալ երբեմն:

Ուրեմն համբերութիւն եւ լռութիւն, հայրենա-
կից, թերեւս վաղը քու կարգդ է....

ՅԱԿՈԲ ԹԻՒՖԵՆԿԱՆԻ

«Արաբա», 5 Յուլիս 1947

ՆԵՐԳԱՂԹԻ ԼՈՒՍԱՆՑՔԻՆ ՎՐԱՅ

“Chaque personne a deux patries,
la sienne et la France”.

Առածի տեղ անցած վերի ասացուածքը եւ պիտի թարգմանէի՝ “Ամէն անձ երկու հայրենիք ունի. նախ իրը, ապա իր ապրած երկիրը”:

Հայրենադարձի առթիւ ամէն ոք բաղաբագէտ դարձած է. Այժմ բերանը բացողը խրատական մը ունի տալիք իր հարեւանին: «Աւշադիր ըլլալու ենքո: «Եգիպտական կառավարութեան օրէնքներուն եւ ժողովուրդին զգացմանց դէմ զործելու չենք»... «Հոս մնացող հայերու ապագային զնաս գալիք արարքներու մէջ գտնուելու չենք»: «Աւշադիր, ուշադիր...»:

Ես կ'ուզէի հասկնալ՝ թէ մարդ երբ իր հայրենիքը վերադառնալ ուզէ՝ բաղաբական յանցանք մը՝ եւ կամ՝ իր ասպնջականութիւն գտած եւլուրդ հայրենիքին դէմ վատութիւն գործած կ'ըլլայ...: Վատասխան ի հարկէ ո՞չ: Այժմ աշխարհի ժողովուրդին մէկ մասը տեղափոխուելու վրայ է դէպի

միւս մասը։ Պրագիլիա, Արժանթին, Աւատրալիա,
Նոր Զելանտա, Ֆրանսա եւ այլ երկիրներ՝ կը պա-
հանջեն եւ հրաւէր կը կարդան գործաւոր, աշխա-
տաւոր ձեռքերու, անոնց համար ստեղծելով աշ-
խատութեան հրապուրիչ պայմաններ։

Ուրեմն՝ ոեւէ օտար երկիր գաղթելը յանցանք
եւ կամ անխոնեմ քայլ մը չի համարուիր. բացի
Հայատան ներգաղթելէ։

Հապա ինչո՞ւ համար անփոխարինելի Զօնրապ-
ներ, Ակնունիներ, Բիւրատներ նահատակուեցան.
հապա ինչո՞ւ Ապրիլ 24ի Սգատօններ սարքելու վառ-
ջանալ պահել հայու հոգիին մէջ հայրենասիրու-
թիւնը։

Զկայ երկու ճամբայ, Կամ ներգաղթը նպաս-
տաւոր է եւ կամ՝ աննպաստ։ Կամ մենք արտա-
սահմանի մէջ ունինք հայապաշտպան հաւաքակա-
նութիւն եւ կամ՝ ո՛չ։ Ուրեմն ճակատաբաց ու ան-
վախ ուղղութիւն ցոյց տալու քաջութիւն կ'ուզենք
մեր արտասահմանի թէ՛ հաւաքական եւ թէ անհատ
հականառողներէն։

Բայց անմիջապէս առանց սպասելու այդ
հարցմանց պատախանին, Ժողովուրդը առաւ ար-
դէն իր որոշումը՝ արծանագրուելով ներգաղթին
քազմահազար թիւերով։ Կը սխալի՞ եւ կամ սխալա՞ծ
արծանագրուողը. այդ իր գիտնալիքն է։ Արծա-
է արծանագրուողը. այդ իր գիտնալիքն է։ Արծա-
նագրուողը իր բնակած երկրորդ հայրենիքն դրծ-
ուածութիւն չունի. ոչ ալ ապերախտութիւն՝ անոր
զոհուրիւն չունի. ոչ ալ ապերախտութիւն՝ անոր
հանդէպ. Ներգաղթողը թերեւս աւելի սէր ունի իր
առժամարար բնակած երկիրներուն հանդէպ. բան
շատ մը մացողներ՝ որոնք աւելի անձնական զօւձ

հաշիւներէ մղուած՝ պապական են պասէն աւելի...

Մենք ունեցանք հայրենիք, կ'ուզենք հո՛ն ապ-
րիլ: Թող ոչ ոք համարձակութիւնը ունենայ քննա-
գատելու անտեղիօրէն՝ մեր մեկնումի պարագան:
Խսկ անոնք որ իրենց մէջ բաւականաչափ ոյժ չու-
նին եւ ի պահանջել հարկին չեն ուզենք զոհողու-
թեան ոգի յայտնաբերել, անոնք աւելի լաւ կ'ընեն
չերթալ Հայաստան:

Տեսէք թէ ինչ կը գըէ հայ մը, հայու զա-
ւակ մը, հայու մը.—

«Ճղոցը համբոյրներ, հօրեղօր օրհնութիւններ,
թող իրենց ամբողջ կեանքը գարուն դառնայ: Կ'ուզեմ
իրենց կրկնել Յովհաննէս Թումանեանի խօսքերը.
«Ապրէք տղե՛րը, բայց մեզ պէս չ'ապրէք»: Այո՛.
մեզ պէս՝ բամբուած սիրելիներէ կարօք հոգւոյն,
արցունիք աշխին թող չ'ապրէն անոնք: Արքան պի-
տի ուզէի տեսնել զիրենք, գրկել, համբուրել վա-
յելելու:

Օրհնէնք մըն է մեզի՝ աշխահի չորս հովերուն
տարտղնուած հայերուս՝ մեր երկրի մէջ հաւաքու-
մը. իբրեւ բարիք՝ այդ բաւ է մեզի:

Մենք կ'ուզենք իրարու բով գալ, զիրար հոտ-
ւըտալ, իրարմով միսիթարուիլ, ապրիլ հաւաքաբար.
ուրախացնել կարօտէն մաշած մեր սրտերը. Աենք
գոհ պիտի մնանք ամէն վայելք ու փառքէ զրկը-
ւած ապրիլ, պայմանաւ որ սիրելիներու մօտ գըտ-
նուինք:

Միացուցէ՛ք մեզ, ապրեցուցէ՛ք մեզ հաւաքա-
բար եւ մենք սիրով պիտի բաժնենք մեր աղն ու

հացը։ Զե՞նք ուզեր փարթամ կեանք։ Մենք կուզենք
ապրիլ, աշխատիլ, տանջուիլ, վայելել, մինչեւ իսկ
մեռնիլ, բայց իրացու բոլ, իրացու մօ։ Բաւ է
կարօտը սրտերնուս հալինք ու մաշինք։

Անիծեա'լ ըլլան մեզ իրարմէ զատողները։
Զատուած մնան նաեւ իրենք։ Անիծեալ ըլլան ա'լ
աւելի՝ մեր միացումը արգիլել ուզողները։ Կեցցէ՛
Ներզադթը, կեցցե՛ն զայն դիւրացնողները։ Հազա՞ր
ապրին հայուն զուրպէրը քնչողները։

Յ. ԹԻՒԹԷՆԿՃԵԱՆ

«Կեանք եւ Գիր», Բ. Հասոր, պր. Ը.

Գաճիրէ, Ապրիլ 1947

ԵՐԿՐԵ ԵՐԿԻՐ

Վերջին կէս դարը՝ Հայուն համար տեւականօքն արտագաղթի շրջան մը եղաւ: Դէպերը յաջորդեցին իրարու՝ սաեղծելով միշտ արտագաղթի պատճառներ: Մեր սերունդը հանգիստ ու գագար չունեցաւ, երկար ժամանակ ունեւէ երկրի մէջ տեւականօքն հաստատուելու բախտը իրեն չվիճակուեցաւ 1890ξն ի վեր:

Պատմագիրներու թողլով Հայոց քաղաքական կեանքի վերջին կէս դարու դէպերուն նկարագրութիւնը՝ մենք պիտի զանանք ցոյց տալ թէ հայ հաւաքանութիւններէն առաջ եւ անոնցմէ զատ, հայ անհատին ի՞նչ է արժած օտարութիւնը:

Արքեմն՝ կէս դարէ աւելի է որ հայը կը գաղթէ ակամայ, երքեմն լոկ կտոր մը չոր հացի ի խընդիր, երքեմն արդիւնք՝ հալածանքի, շատ անգամ ջարդերէ մազապուրծ՝ ապաստան մը փնտռելու, այսպէս կեանքի աներեւակարելի ու անտանելի պայմաններուն մէջ՝ Հայր գաղթած ու Ա.ՊՐԱ.Ս. է:

Այս կենսունակութիւնը՝ ազգապահպանման տեսակէտէն՝ հպարտութիւնն է մեր ցեղին, որ թէեւ թափառաշրջիկ, անտուն ու անտէր, բայց կառչած իր հաւատքին, մնացած է ՀԱ.Յ ամէն տեղ: Մենք չենք կրնար ուրանալ սակայն թէ Հայր իր ցեղային շնորհներէն շատ բան է կորսնցուցած:

Դէպքերու զանազան բներումով՝ հայ անհատը տեւական. հաստատ հիմք չունեցաւ իր թափառականի հանգամանքով, ուրէ երկրի մէջ հաստատուելով: Ուրեմն թափառաշրջեցանք յենք երկրէ երկիր, քաղաքէ քաղաք, գիւղէ գիւղ՝ վնտուելու համար կայան մը տեղաւորումի... եթէ մեզմէ շատերը յաջողեցան քանի մը տարի մէկ երկրի մէջ մնալ՝ ան ալ անոր համար որ ի վիճակի չէին տեղափոխւելու.. եւ ակամայ կը քաշըշէին կեանքը՝ շատ անգամ իրենց անյարմար ու խորթ երկրի մը միջավայրին մէջ...:

Պատահեցաւ անխուսափելին: Կամաց կամաց հայը ընտելացաւ իր գտնուած եիկիրներու սովորութեանց. եւ միջավայրի ու մթնոլորտի նիստ ու կացին յարմարեցաւ.

Հայը՝ նախ օտար յնզուներ սորվիլ հարկադըրւած էր՝ ապրելու ու իրենները ապրեցնելու համար. Հայը կը զգար՝ թէ կամաց կամաց իր հայուշնորհքն շատ բան կը կորսնցնէր. բայց գիտէրնաեւ թէ ապրիլ ու իրենները ապրեցնել պէտք էր: Հայ անհատը կը զգար՝ թէ անտէր ու անտիրական ու անպաշտպան էր օտարութեան մէջ եւ թէ մինակ իր Ա.Ն.Զ.Ն.Ա.Կ.Ա.Ն նախաձեռնութեան ու ճարպիկութեան պիտի պարտէր իր կեանքին ապահովումը օտարութեան մէջ:

Այո՛, մեր եկեղեցիները, իրենց եկեղեցականներով. տէր կեցան երբեմն հայապաշտպան գործին. սատարեցին նաև հայ կուսակցութիւնները՝ Հայուն հայ մեսլու գործին. իրենց հաւաքոյթներով. իրենց կուսակցական սրահներուն մէջ դասախոսութիւնը կուսակցական սրահներուն մէջ դասախոսութիւնը

թիւններով. սակայն եւ դժբախտաբար այդ միջավայրն ու մթնոլորտն ալ կը նպաստէր եղբայր եղբօր դէմ նախանձի ու խծրծանքի, չըսենք թշնամութեան որում ցանելու դժբախտ գործին:

Հայ անհատը երբ կը ներկայանար ազգային Առաջնորդաբաններն ու ազգային միութիւններու եւ կամ կուսակցական մեծերու կամ հարուստ վաճառականներու, բարոյական աջակցութեան մը ակնկալութեամբ, ընդհանրապէս ան, այդ անհատը, քաջալերանք չէր ունենար....

Վերոյիշեալ եւ ուրիշ այլազան պատճառներ հայը-հայէն զզուեցուցած են եւ շատերը պաղեցուցած՝ իրենց ազգութենէն, ի հարկէ նկարագրի տկարութեան հետեւանքով.

Ինչո՞ւ կը դառնանանք այսօր՝ երբ շատ մը հայ անհատներու մօտ տոհմային դաստիարակութեան պակասը կը տեսնենք: Ինչո՞ւ կը նեղուինք՝ երբ Ամերիկայի մէջ Յակոբը ձեւ, Յրանսայի մէջ՝ Ժագ, Յունաստանի մէջ Յովհաննէսը Խաննի է եղած:

Քանի որ հայ անհատը իր կարողութեան ներած չափով հայ է ապրած, այդ պատիւը իր անձիննէ, որովհետեւ այն սեւ ճակատագրով, զոր ապրեցանք մենք կէս դարէ ի վեր, առանց առաջնորդի, կրկին լաւ բան է որ այդքան դժուարին պայմաններու դիմադրելով մէկտեղ՝ դեռ իր ազգութեամբը հպարտացող առաքինի, մաքուր ու անքիծ հայեր ունինք:

Սակայն, սերունդ մը եւս եթէ անցնի մեր վրայէն՝ ա՛լ շատ քիչ տեղ ՀԱՅԵԲ պիտի գտնենք եւ իսկապէս

Ամերիկայի Յակոբը մէքը, Յունաստանի Պետրոսը՝
Բէթրօ պիտի մնան. Սթափինը, ճա՛ր մը խորհինը:
Անոնք որ կրնան պէտք է օգտուին հայրենադարձի
շնորհէն. իսկ անոնք որ զանազան պատճառներով
Դուրս կը մնան երկրէն. Թող լուցնեն իրենց «ԵԱ»երը.
Իրենց կիրքերը. ԵՂԲԱՅՐԱՍՊԱՆ արարքները հայուն
շահ չեն բերեր:

Հայը, հայ մարդը արդէն օտարութեան մէջ
ապրելով եւ իւրացնելով զանազան երկիրներու
սովորութեանց գէշ կողմէրը (բացառութիւնները
յարգելով)՝ խաթարուած նկարագիր մը ունի, առանց
ատոր համար իր պատասխանատուութիւնը շատ
ծանր ըլլալու. Զանանք ազատել զինք այդ կացու-
թենէն, ոչ թէ այպանենք:

Երկրէ երկիր կէս դարու թափառաշրջիկութիւ-
նը մէծ բան է տարած հայէն, Հայութենէն եւ հա-
յուն անհատէն:

Հնչեցուցէ՞ր փողերը, հայ եղբայրներ, դէպի
տուն, դէպի հայրենի՞ր, դէպի Հայաստան...!

Յ. ԹԻՒՖԵՆԿՃԵԱՆ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒ, ՈՒՍՈՒՑԻՉ ԵՒ ԱՅԱԿԵՐԸ

Դպրոցի դասարանէն կը սկսի խրատը. Երբ գեռ հազիւ խորհելու եւ ըմբռնելու կարողութեան մէջ մտնելու տարիքը ունիս, խրատականը կը տեւէ այնչափ ատեն եւ այնչափ տարի՝ որչափ դեռ ի վիճակի չես հացդ ճարելու բու աշխատութեամբ:

Մայրդ կը խրատէ, կուզէ որ «բան» սորվիս, «կարդացող» ըլլաս, քանի որ քեզ դպրոց կը զրկէ ծնողրդ, Բայց երբ մայրդ քեզ կուտայ այդ խրատականը, նախ ինքը չէ ուսած, իր ուսման կարօտը սփորնու է մնացած եւ կ'ուզէ որ դուն՝ իր զաւակը՝ կարդացող ըլլաս, մարդ ըլլաս, Ան, մայրդ՝ իր շուրջիններով միասին՝ չի՛ գիտելը անգամ թէ բու գացած դպրոցիդ ուսուցիչն իսկ «կարդացող» չէ . . . :

Ուսուցիչդ կը խրատէ քեզ կարդալ սորվիլ, երբ ինքը քեզ ուսուցանելու կարողութենէն զուրկ է. Բայց դուն, խեղճ մանուկ, կը կարծես թէ բու վարժապետ արդէն «փիլիսոփիայ» է: Մայրդ կ'ըսէ. — տղա՛ս, կարդա՛յ, «մարդ» եղիր: Ուսուցիչդ կ'աւելցնէ... «մարդ» ըլլալու համար «բան» սորվէ՛: Բայց ուսուցի՛դ չըսեր ի՞նչ սորվիլ, ո՞ւրկէ սորվիլ քանի որ ինքն է վարժապետը՝ պէտք է որ ինքը սորվեցնէ որ «բան» սորվիս, «մարդ» ըլլաս....

Երբ մեծցայ ես՝ հասկցայ որ մայրս խեղճ
ու դիւրահաւատ է եղեր. զիս դպրոց է դրկեր
բան սորվելու՝ երբ իմ ուսուցիչս ինքն ալ ինձի
ուսուցանելիքը չգիտնալով հանդերձ խարեր է զիս
եւ իր միւս աշակերտները, ծնողքս ու միւս ծնող-
ները, սպաններ է իմ եւեք տարիներս, ուրիշներու
երեր տարիները, հաւատացնելով մեր խեղճ ծնո-
ղաց՝ թէ տղաքը ծոյլ են, կարդալ չեն սորվիր. երբ
ինքը անզթարար վրան առած էր մեզ «մարդ»
ընելու պարտականութիւնը:

Լաւ բան ըրած կ'ըլլար իմ վարժապետս, եթէ
իր հացը նարելու համար . . . ուրիշ ասպարէզ ընտը-
րէր, գոնէ մեր ամարդու չըլլալուն նպաստած չէր
ըլլար. . . Պիտի աւելցընէի, մնը մանկութիւնը
սպաննած չէր ըլլար. . . Այո՛, միայն ուսմանքի տե-
սակէտով:

Իսկ ես այժմ կը դատապարտեմ ոչ միայն
խեղճ ու անարժան ուսուցիչս, որ իր տգիտու-
թեամբը սպաննած էր իմ մանկութեանս մէջ ամարդու
ըլլալու պատեհութիւնը, այլ կ'անիծնամ այն հոգա-
բարծուները, որոնք իրենց անհօգութեամբը աւելի
մեծ ոճիր էին գործեր ինձի եւ ինձ նմաններուն
մած . . .

Երբ մեծ էի, արդէն 14—15 տարեկան, յան-
դրզնութիւնը ունեցայ հարցում մը ուղղելու Հանի
Աղային, որ ժամանակին զիւղին մեծն ու հոգա-
բարծուն էր եղած . . .

Ան ըստաւ. «տղա՛ս, մենք աղքատ ժողովուրդ

ենք, լաւ վճարելով միայն ուստեալը ուսուցիչները
քաղաքէն գիւղ կուգային. իսկ մենք ամէն մէկ ա-
շակեթի համար տարեկան մէկ չափ ցորեն եւ մէկ
չափ գարի կը վճարէինք. ի՞նչքան վճարում՝ այն-
քան ուսում...: Այսպէսով հանդարակեցուցած էին
ամեծուերը իրենց խիղճը.

Պատկերը այլ չէ նաեւ մեր օրերուն՝ հայ
դպրոցներուն մէջ. ողբարի է ուսուցչութեան կանչը-
ւողներուն վիճակը. թիէ բացառութեամբ, Նախ նոն
կան ապաշտպանեալներ... յետոյ՝ թիէ վճարուող-
ներ, իսկ ամենէն վերջը բառասուն աշակերտի մէկ
ուսուցիչ... եւ կը սպասենք որ ուսեալ ատղայն ունե-
նանք...:

Բայց բանի որ Դե՛մինչեւ մեր օրերը մարդոց
քմահաճոյրէն կախուած է ընտրել՝ իրեւ ուսուցիչ՝
միրենց մարդը, առանց ուեւ մարդկային ԴԱՏՈՒ-
ՏԱՆԻ առջեւ պատասխանատու բլալու, ու միայն
հաշիւ կուտան իրենց խղճին, դեռ զատ ամարդ
չեղողո, չակարդացողո, ծոյլ տղաք կունենանք...:
և դժողովուրդ, կարօտ, աղքատ ժողովուրդ,
ո՞վ պիտի ազատէ թեզ, բայց եթէոչ մի'այն քու հայ-
քենիրդ...:

Յ. Պ. Թ.

1916—1925

Արամի Ներուկուան Արամիստեն Ոհջանձ առևի իր կուծ սուրբով:
Ազատագրուած է 1925ին իւ Հայկակ զոլէն կերպ դժկուած է:
Իր աղքակալիներուն մօս, ի Մարտիխա:



1915-1927

Հեղինակ առաջին ազգիներ, որման երբ ազատարարություն չունեցած էն, դամբարան
ու օպուլետների ցանկի մասն կամ կամ կամ կամ առաջին ազգին առաջին ազգին
առաջին ազգին առաջին ազգին առաջին ազգին առաջին ազգին առաջին ազգին



ՊԱՏԱՍԽԱՆ “ՃԻՒՄՀՈՒՐԻԵԹ” ԹԵՐԹԻՆ

Քաղաքականութիւն չեմ գիտեր, չեմ ուզեր ալ սորվիլ այս տարիբէս վերջ, բայց չեմ կրնար իրքեւ հայ անհատ անպատասխան թողուլ ինծի դրկուած աՄարմարա», անունով հայատառ թերթին մէջ «Ճիւմհուրիէթ» թրբահան թերթէն թարգմանաբար արտատպուած գրութիւնը:

«Ճիւմհուրիէթ» Հայաստանի դրախտէն փախչողներու պատմութիւնը կ'ընէ. «Փախչողներուն» վերագրելով հետեւեալ արտայայտութիւնները, մօտաւորապէս.

— «Մենք ներգաղթեցինք Սուրբայէն՝ հաւատաւով այն սուտ լուրերուն, որ իբր թէ մենք հոն Սեվետ. Հայաստանի մէջ ամէն կերպով հանգիստ եւ դրախտավայել կեանք մը պիտի ունենանք. Թուրքերէն լայն հողամասեր գրաւելով. Հակառակ այդ խոստումներուն, «Հայաստան» հասնելնուս, մեզ թխմեցին ախոռներու մէջ եւ մեզի տուին հոտած կաղամբի ապուր, Ապրեցանք կէս կուշտ, կէս անօթի; Աշխատողները օրական կ'ստանան միայն 200 մանէթ (տխմար «Ճիւմհուրիէթ»), ևս իմացայ որ 200 մանէթը մօտաւորապէս 80—90 թրբական ոսկի կ'արժէ) եւ եկեղեցիներու վրայ գրուած է անաստ-

ւածութեան սինէմա եւայլն, եւ թէ մենք չունեցանք այն ընդունելութիւնը, որ կ'սպասէինք, եւայլն, եւայլն»:

«Ճիւմհուրիէթ» յենելով այդ փախստականներու (կամ անոնց բերնին մէջ դրուած) արտայայտութիւններուն, «կը մեղքնայ» արտասահմանէն ներգաղթելու պատրաստ Հայութեան վրայ. կը ջաջայ զանոնք համոզել որ չմնկնին իրենց հայրենիքը եւ հրաժարին այդ անխելք որոշումէն:

Իրաւ որ, ապերախտ ենք, Տիմարօրէն մտիկ չենք ըներ մարդասիրաբար մեզի տրուած այս խըրատը ու կ'ուզենք մեկնիլ: Ես ալ քեզի հետ կը հաւատամ. իրեւ աճիւմհուրիէթ»ի նախկին հայրենակից, որ կրնան Հայաստանէն «հայերո» փախած րւալ, քայց ոչ ՀԱՅԵՐ. Մեր մէջ ալ անունով միայն հայեր շատ կան, իրենց շահասիրութիւնը հայրենիքը շահուն գերադասող «հայերո»: Այդպիսի հայեր ամէն տեղ կը գտնուին. սակայն անոնք այլասերածներ են:

Հակառակ ծեր խրատին, հակառակ Հայաստանի դրախտէն փախչողներէն ծեր բերած զօրաւոր ? փաստերուն, մենք՝ արտասահմանի «առխմարներս» որոշած ենք ներգաղթել: Այո՛, մենք պիտի երթանք հոն, այդ «դժոխք»ին ախոռներուն մէջ պիտի պառկինք, պիտի ուտենք կաղամքի ապուրը, պիտի տեսնենք անաստուածութեան եկեղեցիները ու դարձեալ ծեզի շնորհակալութիւն պիտի չյայտնենք, մենք՝ ներգաղթող «ապերախտներս»:

Դիտէ՞ր ինչո՞ւ: Որովհետեւ ոչ ոք ծեզի պաշ-

տոն տուած է հայապաշտպան ըլլալու, Հայր, իրակա՞ն հայր չի կրնար ապաւինիլ «Ճիւմնուրիէթ» -ԱՄարմարա» դաշնակիցներու գթութեան:

Երբէ՞ն ի վեր հայասէր եւ կամ ՄԱՐԴԱՍԼԻՌ դարձած էր: Մենք արտասահմանի փորք կուշտ, լաւ տուներու մէջ ապրող, Աստուած ու եկեղեցի եւ եկեղեցական ունեցող «անմիտ» հայերս, հակառակ աճիւմնուրիէթ»ի եւ իր արքանեակներուն ամարդասիրական» խրատներուն, պիտի մեկնինք Սովետական Հայաստան:

Բայց դուք ինչո՞ւ քուներնիդ փախցուցեր էք: Զեզի համար աւելի լաւ չէ», որ մենք ամենին, ամբողջ աշխարհի Հայութիւնը, մէջն ըլլալով նաև թրբական «գրախատը» ընակող հայերը, ներգաղթենք Սովետական Հայաստան, որպէսզի հոն՝ «ախոռներու մէջ կաղամքի ապուրով մարրուինք, ընաջնջը-ւինք»... եւ դուք ուլ ազատիք հայերէն:

Քանի որ Հայաստանի կեանքին տեղեակ էք ու նիմա ա'լ աւելի լաւ տեղեկացաք փախստականներու միջոցաւ, ինչո՞ւ գոհ չէք հայու մարքագործումէն՝ «հայու ծեռքրով»....

Կը տեսնէ՞ր, ա'լ ծեզի գործ ի՞նչար:

«Ճիւմնուրիէթ» Փոխանակ շնորհակալը լալու սովետական կառավարութեան, որ Հայերը ներս առնելով կը «քնաջնջէ», անօթի ծարաւ ախոռներու մէջ պահելով», եկեր է ներգաղթողներուն խրատ կը կարդայ ամարդասիրաբար, հայասիրաբար» ?:

Ո՞հ, «Ճիւմնուրիէթ» աղբարիկ, դուք աւելի լաւ գործ տեսած կ'ըլլայիք ի շահ ծեզի. եթէ նրաւէք

կարդայիք ծեր թերթերով, ուստիոյով եւ բրորական-
տի ամէն միջոցներով, եթէ զովէիք անզոյ դրախտը
Հայաստանի ու թոյլ տայիք նախ ծեր պարախտէնո
մեկնիլ փափառողներուն, ծեր միջոցներով, ծեր նա-
ւերով, ծեր ծախսերով փոխադրելով Սովետական
Հայաստան միայն այն ատեն է որ կրնայիք մեզ
համոզել թէ Հայաստան դրախտ չէ, որովհետեւ
դուք մեզ միայն Դժուկ առաջնորդելու կրնաք
օգնել, Հասկցա՞ր հիմա:

Դուք ուրեմն, ածիւմհուրիէթ» ու «Մարմարա»
իրեւ դաշնակիցներ կրնաք ապրիլ միասին, բայց
կը մաղթեմ որ բուներնիդ չթուցնէք: Անը թէ եւ
շատ հանգիստ ենք մեզի ասպնջականութիւն տուող
երկիրներուն մէջ եւ երախտապարտ անոնց արդար
ու իրապէս մարդասէր կառավարութեանց, բայց պի-
տի մեկնինք հոն, մեր երկիրը, մեր հայրենիքը՝ Սովե-
տական Հայաստան:

Կեցցե՞ն հայուն ԴՌԻՄՊԼԹԸ ջնջողները, հազա՞ր
ապրին ներգաղթի սուրբ գործի՛ լծուողները: Կեցցէ՞
մեր Մայր Հայրենիքը:

Գանիրէ:

ԱՍԿՈԲ ՀՐԱՄԱ

«ԵՐԵՒԱՆ» 13 Մայիս 1947

ԿԵՐԱՔԻ ՔՄԱՅՔՆԵՐԻՆ

ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ ԴՈՒՆ ԵՒ ԵՍ

Մեր օրերուն ընդունելի է որ մարդիկ ընկերութեան մէջ տեղ ունենան այնչափ՝ որչափ դրամատունը իրենց «պահանջէ»ին արծանագրուած հագարաւոր ոսկիներու հասնող թիւեր... Այս ըմբռոնումը մանաւանդ մեր մէջ բոյն էր դրած հինէն ի վեր եւ կային կարգ մը մարդիկ, որոնք մինչեւ իսկ կը կարծէին թէ դրամատոմսերը միայն ի՛ւնն եւ կամ իրենց նմաններուն սեփականութիւնը ըլլալու համար տպուած էին...:

Անոնք, այդ գասակարգի մարդիկը, մեծութենէ մեծութիւն, բարձրութենէ բարձրութիւն կը թաւալէին՝ տեսակ մը արհամարհանօր վարուելով, չըսենք միջակ հարստութիւն ունեցողներուն, այլ պաշտօնեայ, արհեստաւոր եւ գործաւերներու հանդէպ...:

Եղաւ սակայն որ պատերազմը վրայ հասնի եւ յեղաշրջէ դասակարգերը, երէկուան պաշտօնեան, արհեստաւորն ու մինչեւ իսկ գործաւորը հարըստացնելով: Ժնաւ Հին ու ՆՈՐ հարուստի խնդիր մը եւ բարեկամական կեղծ կապեր հաստատուեցան

իրենց միջեւ: «Նոր հարուստաները գլեցին անցան հիները, եւ անոնք՝ նախկին պաշտօնեան ու արհեստաւորը լուծեցին իրենց վրէժը թղթադրամէն: Անոնք՝ անորերոյը ծախսեցին, շուայլօրէն, իրենց ուղած ու գիտցած ծեւով՝ մինչեւ որ յագեցան եւ նախանձը շարժեցին ահիներուուն...»

Նախկին չունեւորներէն մէկը, սակայն, յատուկ վրէժներ ունէր լուծելիք թէ՛ մարդկանց ՔՈՒՐՄԵ եղող անիւթէն եւ թէ կարգ մը իր շրջանակի ահինո աղաներէն, ի մասնաւորի իր նախկին գործատիրոջմէն, որուն քով իր հինգ տարի աշխատութեան շըրջանին մինչեւ իսկ տափառ մը զնելու ադրամ» չէր կրցած մէկդի գնել, այնչափ իր աշխատանքը քի կը վարձատրուէր:

Ան, նախկին պաշտօնեան, զոր կրնանք Պետրոս կոչել, իր «Աղայյէն», իրեւ բազալերանք, պատւաւոր լինելու եւ ապագային վարձատրութիւն ըստանալու խրատականներէ զատ ոչինչ կը գանձէր իր վախտ ամսականին հետ: Բայց խնդումներես անուշ խօսքեր միշտ կային ու կը մնային առանց ոնեւէ զգալի փոփոխութիւն մը մտցնելու պաշտօնեայի իր կեանքին մէջ: Օր մը սակայն Պետրոս զգուանքով հեռացաւ իր պաշտօնատեղիէն, իր բախտը այլ տեղ փորձելու մտադրութեամբ. կսկիծն ու վրէժը սըրտին....

Ի՞նչ հարկ գիտնալու թէ Պետրոսը ի՞նչպէս հարստացաւ:

Ո՞վ է տուած իր ունեցած հարստութեան մասին իրական եւ անկեղծ բացատրութիւն.... Պետրոսը պատերազմէն հարստացած էր, եւ այդ կը բաւէր

որ ամէն դուռ քաջուէքը իր առջեւ...

Պետրոս ներկայ էր հոն ուր դրամ ծախսելու պէտք կար. ան տեսակ մը մարտահրաւէք կը կարդար նախկին ունեւորին, մանաւանդ Ոչինչեանին, այսինքն իր նախկին «աղաւյին...»: Պետրոս վլիք կազմած էր, «նոր» հարուստներէ, եւ անոնք միասնաբար ներկայ էին ամէն տեղ, թատրոն, պարագրահ, թէյասեղան, նպաստասեղան...

Պետրոս իր բարեգործութեամբը անուն մը սկսաւ շինել իրրեւ բարերար...: Ան կ'անդամակցէք զանազան բարենպատակ ընկերութեանց, կը շռայէք որամբ առատօրէն. ո՛չ ոք կրնար թափանցել այս նիւթը արհամարհել ձեւացնող տղու սրտի գաղտնիքին...: ԵԵԵՆԱԼՈՒ համար, բարեգործելու համար, թէ սոսկ իր վրայ խօսեցնելու համար. ոչ ոք կրնար բացատրել այս նախկին պաշտօնեային գաղտնիքը: Մէկ բան գիտէին միայն. ան կը ծախսէք լիառատ, ճամբորգութիւններ կը կատարէք երրեմն ու իր մասին դեռ ուևէ գէշ խօսք չէք լսուած, բանք՝ դեռ, որովհետեւ մարդ հարստանալէն վերջ՝ կ'ըսե՞ն թէ կը փոխուի. Պետրոսին նալէն վերջ՝ կ'ըսե՞ն թէ կը փոխուի. Պետրոսին կառը հազար անգլիական սոսկի կ'արժէք. ան կը խօսէք «նոր»երու պէս՝ Փարիզէն, Նիւ Եորքէն, Եւրոպայէն եւ մարդիկ զինքը մտիկ կ'ընէին. ինչպէս երէկ մտիկ ըրած էին «հին»երը...:

Օք մը սակայն «հին»ն ու «նոր»ը իրարու հանդիպեցան յատկապէս տրուած պողթէյլ բարթի»ի մը մէջ, ուր միայն «ընտրեալոներ էին հրաւիրուած. «ՀԻՆ»ը նայեցաւ «ՆՈՐ»ին եւ «դուն ալ հոս ես»ի պէս բան մը մոլոկաց ակռաներուն մէջէն, երբ

անդին տան տէրը իր հրաւիրեալները իրարու ներկայացուցած ատեն՝ ծանօթացուց նաեւ «նոր»երէն մէկը հիներէն մէկուն, որոնք էին մեր Պետրոսն ու իր նախկին աղան՝ Ոչինչեանը, ինչպէս կը սիրէր ըսել Պետրոս, երբ կը խօսէր շատ անգամ իր անցեալէն եւ իր աղայէն...:

Ս.յս ուրախ հանդիպումէն քանի մը օր ետք՝ Պետրոս դրամատան մը կողմէ կը ստանար «հինգ» ոսկինոց պարտամուրհակ մը՝ իր ստորագրութեամբ, մուրհակ մը զոր ստորագրած էր իր աղային հրամանին եւ որ սակայն մոռցուած էր վճարուելու եւ պահ մը մնացած էր «հին» հարուստին փորփոսած դրամարկղին մէջ...»

«Հին»ը իր վրէժը լուծեց ոչ թէ նախկին իր պաշտօնեայ Պետրոսէն, այլեւ այդ ծեւի «նոր»երէն:

Խրատական մը նոր հարուստներուն.— Նախ ինրգինքնիդ մաքրեցէք ծեր անցեալի պարտամուրհակներէն, ինչպէս վճարուելու մոռցուած հինգտասը զրուշ փոխ առնուած պարտքերէն եւ անկէ վերջ ազատ կը զգաք երթալ գալու ուր որ կ'ուզէք, ուրկէ որ կ'ուզէք, մինչեւ իսկ «զոգթէյ-բարթիներու...»:

Դիտցած ըլլաք որ «հին»երը միշտ այն կարծիքը ունին թէ մեծուրիւնը իրենցն է եւ թէ «նոր»երերը միշտ իրենեւ նախկին պաշտօնեայ՝ յարգանքի տուրք ունին իրենց, «հիներուն» հանդէպ:

անորոշ չկրցաւ մարսել այս անարգանքը. որ ցոյց տրուած էր ահինուին կողմէ. Պետրոս կատղեցաւ. իր խորհնէր թէ ի՞նչպէս կարելի է փոխադարձել այս կուլ չարուելիիր ցուցադրութիւնը...»

Միտրը ինկաւ իր աղային պատմութիւնը: Զար բան խորհնիլ մարդ էակի խառնուածքին մէջ արդէն գոյութիւն ունի. երբ քնութեան այդ թոյնը կը խառնուի նախանձին ու վրիժառութեան հետ, ա՛լ դժուար թէ կարելի ըլլայ սանձել մարդուս կիրքն ու ելլը: Պետրոս կրակ առած էր, անարգուած էր: Հինգ տարի ծառայած էր այս մարդուն եւ օր մը օրանց անկից որեւէ նուեր չէր ստացած եւ թէ այդ պարտամուրհակը ստորագրած էր. այն այ անոր համար՝ որ ռազան ուզած էր որ Պետրոսը ներկայանալի լինէր իր խանութիւն, վաճառատան մէջ, եւ թէ այդ հինգ ոսկիի գումարը կը ներկայացնէր ծեռք մը հագուստի փոխարժէքը, որ տարեգլխուն իրեւ նուէր պիտի ջնջուէր...: Ու ռազան պահած էր զայն ո՛վ գիտէ ինչ յետին միտրով, եւ օր մըն չէր պահանջած զայն, ևնդիրը հինգ ոսկին վճառ ալ չէր պահանջած զայն, ևնդիրը հինգ ոսկին կը ըելուն մէջ չէր կայանար. շատ ճինգ ոսկինէր կը ծախսէր Պետրոս վասն ոչինչի, սակայն սրտին վրայ մը բացուեցաւ իր նախկին աղային այդ անվէրք մը բացուեցաւ իր նախկին աղային:

Պետրոս մտածեց. շատ մտածեց, ի վերջոյ լուծումը գտնել կարծեց: Ամէն հարստութիւն իր արծումը գտնել կարծեց:

մատը ունի: Այս պատճերազմէն առաջ հարուստ ըլլալու համար, մանաւանդ գաղթական հայք, պէտք էր կամ Ամերիկայի իր ազգականներէն ժառանգ ստացած ըլլար, կամ հողի տակ պահուած գանծ մը գտած, կամ կողոպուտի մը մասնակցած եւ կամ վերջապէս վիճակահանութեան տոմս մը շահած ըլլար...:

Այս պատահարներէն ամէնքը մարդուս կեանքին մէջ կրնան տեղի ունենալ, սակայն ասոնց մէջ միակ կէտը որ մուժ մնալու դատապարտուած է՝ այն ալ կողոպուտի մը մասնակցելու խնդիրն էր և թէ ոչ ո՞ր հայն է որ պիտի չյօխորտար իր անցեալին մէջ մեծատան մը, անուանի ընտանիքի մը պատկանած ըլլալուն համար կամ հարուստ հօրեղմէ մը ժառանգած ըլլալը պիտի պահէր եւ կամ վիճակահանութեան տոմսի բախտաւորութեամբ պիտի շպարծենար:

Պետրոս վեռեց պրապել իր վարպետին անցեալը...: Իր «աղա»ն՝ Ոչինչեան, գաղթած էր Եգիպտոս 1922ին՝ գրապանները լեցուն կարմիր սոկիով (Ան ժամանակին այնպէս էր պատմած եւ հպարտացած): Աղան անատոլուցի էր, բայց 1915ի ջարդերէն վերապրած ու Հալէպ մնացած էր մինչեւ Եգիպտոս գալու թուականը. եւ Հալէպէն Եգիպտոս եկած ու ... կերպասեղէն—նին հագուստ—սակարան... եւ շուտ մը փայլած էր շուկային վրայ: Մարդ իր մասին գէշ չէր խօսէր դուրսը, իսկ ներսը պաշտօնեաները ակռանին կը կճռտեցնէին...: Մարդը միշտ

խնդումներես կը վարուէր ամենուն հետ, պզտիկէն մինչեւ իր մեծ պաշտօնեան. սակայն այդ պաշտօնեաները, միշտ յոյսով կ'ապրէին. վաղուան լաւ ըլլալու յոյսով. յոյս մը որ իրականանալու հաւանականութիւնը չունէր....

Պետրոս շունչը առաւ Հալէպ քաղաքը՝ 1946 Սեպտեմբեր ամսոյն եւ իջաւ «Պարոնին անուանի պանդոկը»: Այո՛, օդափոխութեան ատենը չէին այս ամիսները, մանաւանդ որ ինքը գեռ կիպրոսէն նոր վերադարձեր էր:

Հալէպի մէջ իր կատարած փնտուառուցները յանգեցան այն արդիւնքին, զոր ինքը՝ Պետրոս կը փնտուէր: Ինչո՞ւ կ'ըսուի թէ դրամը հոտ չունի...: Անոր համար որ ան, այդ անթիւ վէրքերուն պատճառ եղող մեծապատիւ կարմիր կլորակը՝ շատ քիչ անգամ կը մատնէ ինքինքը թէ ուրկէ՛ կուգայ եւ ո՞ւր կ երթայ...: Որո՞ւ ծոցէն կ'ելլէ, որո՞ւ գրպանը կը մտնէ...:

Պետրոս Հալէպէն վերադարձին մաշած թուղթի մը վրայ հայերէն տառերով եւ թուրքերէն խօսքերով գրուած պարտամուրհակ մը բերած էր հետո: Այդ թուղթը կ'ըսէր.—

Սալընիզ պին Տեօր իւզ օսմանլը ալրուն լիրասը ար: Պատի՛ թէզիւ սէնկախմ օլտուր էի.

Թարիխսէն եալթիրզ տօսան պիր կիւն վատէ իլէ Հալէպ ռենիրինէ մուզիմ թան Զգիսցողեան Մարիամ Հալէպ ռենիրինէ մուզիմ թան պին Տեօր իւզ օսմանլը ալրուն լիրայը հօսմէ իւզրէ իւզու սէնկս իմզա գրլընըր:

Հալէպ
15 Էւլուլ 1922

Պարագրուրիւն
ՈՉԻՆՉԵԱՆԻ

Հալէպ՝ „Պարոնոի պագոկը նշանաւոր է. անոր տէրը պատուական հայորդի մըն է. պաշտօնեաները սակայն՝ ակռանքին չեն կճռտեցներ, կուշտ ու կուռ կ'ուտեն ու կ'ապրին, եւ հոն է որ կ'երեւի կ'իջեւանի եղեր մեր հին հարուստը իր Հալէպ այցելած միջոցին, երբ տոկոսի ծեւով քանի մը զըսւշով կամ թղթադրամով կը գոցէ եղեր Տիկին Մարիամի բողոքող բերանը. .:

Պետրոս ծեռք կը ծգէ այդ մուրհակը՝ փոխան սչինչ վճարումի մը, որովհետեւ անգանձելի դարձած էր ան, քանի ո՞ր արդէն միւսուր զաման (ժամանակը անցած) է եւ օրէնքով գանձուած կը սեպւի ու պարտապահանգը կը կորսնցնէ իր առնելիքուրի հանգամանքը:

Մարիամ հանրմի ծոցէն առնուած է այս մուրհակը 1987ին, իր մահէն վերջ, մօտիկ ժառանգորդներուն կողմէ: Կը պատմուի թէ Մարիամ հանըմ անօթի քաշքաց իր կեանքը մինչեւ որ ծախեց իր ոսկեղէնները. գոհարեղէնները եւ ամենէն վերջը՝ ամուսնութեան ոսկի մատանին....

«Ի՞նչ որ ցանես ան կը քաղեւ»: Հերոսը հանգչած էր այլեւս. «Առորոշ կրցած էր նախկին իր բաթրոնէն եւ ահինո հարուստէն լուծել իր վրէֆը:

Աշխերին հարստութեան աղբիւրը գտնուած էր. հազար չորս հարիւր կարմիր ոսկի. որբեւայրի հայկնոցմէն կողոպտուած. Այն կարմիր ոսկինները, որոնցմով կը սոնգար ժամանակին իր աղան, կը պատկանէին որբեւայրիին. որ անօթի է մեռեր՝ ո՞վ գիտէ որքան անէծքներ կարդալով Աչինչեան հին հարուստին հասցէին....

Սակայն ո՞վ պիտի դիմակագերծէ նաև Պետրոսը...

Լաւ է որ ըսուի՝ ո՛չ դուն, ոչ ես, չկայ մեծութիւն... Մեծութիւնը եթէ կայ, կը պատկանի ոչ թէ դրամով հարուստին, այլ մարդկային ցեղին բարօրութեան աշխատող գիտունին, իրաւաբանին, դաստիարակին, պարտականութիւնը կատարող, իրաւունք չուրացող, աշխատանքը արժանաւորապէս վարձատրողին... բուն ՄԱՐԴՈՒՆ...

Մեծութիւնը հարստութեամբ չի' վաստկուիր. մեծութիւնը աղքատներու երեսին նետուած հացի փշրանքով չի' գնուիր: Մեծ ըլլալ կարենալու համար՝ նախ դուք ծեզ հարցաքննեցէք թէ արժանի ու կարո՞ղ էք մեծ ըլլալու եւ մնալու...:

Կրնա՞ք անշահախնդրօրէն ծառայել հաւաքանութեան, առանց սակարկելու ծեր ծառայութիւնը եւ սպասելու վարձատրութեան...

Է՛ն, այն ատեն քիչիկ մը կը մօտենաք մեծութեան տիտղոսին...:

Յ. Պ.

Ի՞ՆՉՆ Է ՈՐ ԲԱԺՆԵՑ ՄԵԶ...

-----o-----

Երբ փոքր էինք եւ դեռ մեր ծնողները կը հոգային մեր պէտքերը, կը պատահէր որ եղբայր եղբօր հետ եւ կամ քոյր ու եղբայր փոքր միջադէպեր ունենայինք իրարու հետ, արդիւնք՝ մարդկային եսի եւ կամ նախանձութեան:

Մեր ծնողները միշտ կը խրատէին մեզ եւ բարոյականի դասերը չէին պակսեր մեզի համար, մանաւանդ մեծ մայրիկը միշտ կը շատախօսէր՝ մինչեւ որ վատահ ըլլար թէ ըմբռնած ըլլայինք զինքը:

Վաղը պիտի մեծնար, օտար մարդոց հետ յարաբերութիւն պիտի մշակէք, ուրիշներ ճակատ պիտի կազմեն ծեզի դէմ, պէտք է հիմակուընէ դուք իրար սիրէք, պաշտպան կենար իրարու, որպէսզի վաղը երբ կեանքին մէջ մտնէք՝ դրամ շահիք ու մարդ ըլլար, ուրիշները, օտարները ծեզ չխարեն, ձեր վաստկածը ձեր ծեռոքէն չ'առնեն...:

Այս խրատները կարծես թէ մեզի խօսուած ըլլային իրեւ ժամանց. մեր մէջ՝ ամէն առթիւ չէին պակսեր փոքր վէճեր ու անհամածայնութիւններ.

Մեծ ցանք ու բաժնուեցանք իրարմէ: Տարագրութիւնը իր սեւ թաթը տարածեր էր նաև մեր

Վրայ, ինչպէս գրեթէ ամէն հայու: 1915ի սկզ տարիներ: Զիրար կորսնցուցինք մենք, մեզմէ ամէն մէկը տարբեր երկիրներ էր ինկած, ամէն մէկը ապրած էր իր բախտով... Հայր, մայր, մեծ մայր կորած էին չդիմանալով արսորի զրկանքին....

“Եւրապրող”ները պատմելու պէտք չունին իրենց ողբերգական կեանքը. միակ իրականութիւնը այս է՝ որ անոնք դեռ կ'ապրէին, հոգ չէ թէ անապատի մէջ ցիր ու ցան՝ արար ցեղերուն խառնուած եւ պաշտպանութիւն գտնելով անոնցմէ: Մեր արենակից եղբայրներն ու բոյթերը գոց գիտէին իրարու ոդիսականը....:

Սկսաւ ազգահաւաքը ծեռամբ մեր առաջնորդներուն եւ շնորհիւ անգլեւֆրանսական կոմիտէներու պաշտպանութեան:

Ռուբէն Հերեաններ գացին անապատին խորենը ու նու բերին հայուն կորած զաւակները. ետքերին ու վերադարձուցին տուն... Տուն վերադարձան նաեւ արասահման ապաստանող եւ ողջ մնացող հայորդիներ, աէր կենալու համար իրենց բոյր ու եղբայրներուն, կեանք տալու համար անոնց, ապրեցնելու համար զանոնք, կերակրելու, պաշտպանելու համար արսորէն, զերութենէ դարձող բոյրն ու ազգականը....:

Սւադ, հաւաքուեցանք կարճ ժամանակի մը համար միայն. հազիւ տուն տեղ կազմած՝ սկսաւ կրկին գաղթը, 1922: Եկաւ աղէտը՝ անգամ մը եւս անգթօրէն ահղահան ընելու մեզ. Դարձեալ գաղթեցինք, անջատաբար ու հաւաքաբար. ինչպէս ո՞ք կրցանք: Մեզմէ ոմանք մնացին Պալիս, ոմանք գակրցանք: Մեզմէ ոմանք մնացին Պուլկարիա, Մուրիա, Գաղիա, Արցին Յունաստան, Պուլկարիա,

ժանթին: Եւ այս դեռ մինակ մեր ընտանիքին նը-
կարագրութիւնն է...»

Բաժնուեցանք իրարմէ կարօտը սրտերնուս՝
աննեցուկ, անտէր, ո՞չ հազուստ կապուստ վրանիս,
ո՞չ ալ դրամ՝ գրպաննիս. մարդկային ողջ դիակնե-
րու նման ցանուեցանք աշխարհի չորս դին, իրար-
մէ անտեղեակ, իրարմէ թշուառ, իրարու կարօտ.

Մէկ ՀՊԴ կար ամենուս համար. ինչպէ՞ս գիմա-
գրաւել կեանքը օտարութեան մէջ. ուրկէ՞ս սկսիլ եւ
ի՞նչպէս պահպանել մեր զոյութիւնը....

Մենք շատ կը սիրէինք զիրար եւ այն հաւատո-
քը ունէինք՝ թէ մեզմէ ուեւէ յէկը, ուր որ ալ զբտ-
նըւի՝ պիտի կապ պահէ միւսներուն հետ եւ փոխա-
դարձաբար. Ուրեմն, ամենավերջի 1922ի գաղթով
մեր մէջ ստեղծուեցաւ ազգականներու, այլիւայլ
երկիրներու մէջ ապաստան գտնողներու շղթայ մը,
(Պոլսէն՝ Յունաստան, Պուլկարիա, Եգիպտոս, Լիբա-
նան, Սուրիա, Կրկին Եգիպտոս, Պաղիա, Ամերիկա,
Հարաւային Ամերիկա եւ Հայաստան—Երեւան, ուր
կրցած էին մնալ 1919ին՝ Անդրանիկի խումբէն վե-
րապրողները. նաև մինչեւ Հապէշիստան....)

Պանդուխտի նամակներուն միջոցաւ ընտանե-
կան, ազգականական ու հայրենակցական լուրերը
շրջան կ'ընէին աշխարհին մէջ ու ամէնքս փոխա-
դարձաբար տեղեակ էինք ծնունդներու, հարսանիք-
ներու, մահերու լուրերուն: Մէկ երկրէն միւսը ի-
րարմէ ԲԱՐԻ ԼՈՒՐԵՐ կ'սպասէինք միշտ, ասիկա
տեւեց բաւական երկար ժամանակ: Ծերերը հայրե-
նի կարօտը սրտերնուն՝ շիշեցան օտար երկնքի տակ,
կըտաերներուն թողլով իրնեց հայրենաբաղծի երազ-
ներուն իրականացումը:

Անցան տարիներ, եին սերունդը կամաց կամաց գանդաղեցուց իր նամակներուն առաքումը մէկ երկրէն միւսը, լուրերը սկսան նուազիլ աշխարհէ աշխարհ, որովհետեւ ազգականներու, հայրենակիցներու թիւը երթալով կ'աւելնար, եւ ըստ այս պէտք էր աւելի մեծ թիւով նամակներու առաքում....

Նամակները փոխուեցան փասր-քառի, եւ փոխան ամիսը մէկ անգամի. ինչպէս սովոր էր նախապէս, այդ ժամանակամիջոցը վերածուեցաւ երեք, ապա վեց ամսու, ու յետոյ տարին անգամ մը՝ պարզ շնորհաւորագրի մը....

Ա.մէնբդ ալ կը գանգատիր. կը գրէր Դաղիայէն մեր մօտիկ ազգականներէն մէկը, թէ նամակ չէք ստանար ինձմէ. նոյն գանգատը ունիք ամէնբդ ալ ամէն երկիրներէ... բայց բնաւ չէք անդրադառնար որ ի վիճակի եմ աշխարհի չորս կողմը ցանւած հարազատներուս գրուելիք նամակներուն դըրոշմաթուղթի ծախսերը հոգալու....

Մենք կամաց կամաց՝ բաժնուած մնացինք իրարմէ այն շատ պարզ պատճառաւ՝ որ նամակներու փոխանակման դրոշմաթուղթի դրամը վճարելու կարողութենէ զուրկ էինք... Այս, ինչ զուլում է կարողութենէ զուրկ էինք... Մինչ յոգնիլ եւ չբայս. օրն ի բուն աշխատիլ. տքնիլ, յոգնիլ եւ չբացողիլ բաւականաչափ գումար մը ծեռք ծգել ապազողիլ բաւականաչափ գումար մը ծեռք ծգել ապազողիլ նամակներ փոստին յանձնել... մինչեւ իսկ քոտի նամակներ փոստին յանձնել... մինչեւ իսկ թուղթի կտորէ մը կարօտնիս առնելու միջոցէն թուղթի կտորէ մը կարօտնիս առնելու միջայրենիք. աքզուած մնա՞լ... Զէր բաւեր անհայրենիք. աքզուած, թշուառ կեանք մը բաշրշելը՝ օտար երսորուած, թշուառ

կիրներու մէջ ցիրուցան, զըկուիլ նաեւ կարօտի նա-
մակներէ... է՞ն, լաւագոյն է չապրիլ՝ բան այս
ոչինչ եւ եղերական պատճառով բաժնուած ապրիլ
իրարմէ....

Ուր պիտի միանանք իրարու, ուր պիտի ող-
ջագուրենք զիրար, ի՞նչ անցագրով պիտի ճամբոր-
դենք. Դաժան աշխարհ, որ ցիր ու ցան կը պահէ
իմ սիրելի, իմ կարօտալի քոյրերս ու եղբայրներս...

Թող տանին մեզ մեր հայրենիքը, մեր երկիրը.
իրարու բով, շրջապատուինք իրարմով, ազգական-
ներով, հայրենակիցներով եւ ա'լ ալէտք չունինք
նամակներ գրելու. դրոշմաթուղթի ծախսին հարցը
թող չբաժնէ մեզ: Ի՞նչ կը պակսի աշխարհէն, եթէ
մենք փոխան այլ երկիրներ ցանցնուած ապրելու,
հաւաքաբար ապրինք Մեր Երկրի, մեր հայրենի-
նիքը: Իր հայրենիքին մէջ ապրիլը յանցանք ու
ոճի՞ր է միթէ:

Ո՞վ մարդիկ, ո՞վ մեծ մարդիկ, արդարու-
թիւն տուէք ժողովուրդներուն, նաեւ ու մանաւանդ
Հայերուն:

8. ԹԻՒՖԵՆԿՃԵԱՆ

ԸՍԵՌ, ԻՆՉՊԵՍ ԹՈՅԵ ՏԱՄ...

Ըսէ՛ք, ի՞նչպէս կարելի է թոյլատու գտնուի
հանդէալ անոնց՝ որոնք իրենք իրենց ազատութիւն կու-
տան անարգելու մեռելներդ, մայրդ, բոյրդ. եղ-
բայրդ.

Ըսէ՛ք, ի՞նչպէս ներելի է լսել հայիոյանքները
անոնց սուրբ անունին ուղղուած եւ լոել: Ըսէ՛ք,
ի՞նչպէս իմ այդ տգէտ եղբօրս հանդէալ ներողամը-
տութեամբ վարուիմ՝ թոյլատու գտնուելով, որ ան
իր գիտցած ու ուզած բառերով պղծէ յիշատակը իմ
մեռելներուս. Ըսէ՛ք, ըսէ՛ք ինծի, կարելի է միայն
Քրիստոս ըլլալ՝ կարենալ լոելու համար այսքան
անարգանքի՝ հանդէալ անոնց՝ որոնք ապրած էին
մեր սրտին մօտ եւ որոնցմէ ոմանք ալ դեռ կապ-
րին, մեր մէջ...

Սիրտս կը փղծկի լսելով այս հայիոյանքները
իմ գտարիւն եղբայրներէն. թէ ի՞նչպէս կարելի է
լսել այդ «եղբայր»ներու... ցփուտուքները եւ լոել
ու ակցնիլ... Ո՞ճ, մարդ, ի՞նչ արդար եւ քրիստոնեայ
պէտք է ըլլայ որ ներէ անոնց: Զէ՛ կարելի լոել.
ո՞չ, չէ՛ կարելի՝ մինչեւ իսկ եթէ հարկ ըլլայ կռուիլ
ՀԱՅ ԵՂԲԱՅՐ, եթէ չես սիրեց մայրդ, մի՛ անարգեր
զայն: Եթէ չես սիրեց հայրենիքդ, մի՛ հայիոյեր անոր:
զայն: Եթէ չես սիրեց սիրեց հայրենիքդ, մի՛ հայիոյեր անոր:

ըենիքս կը սիրեմ քեզմէ շատ աւելի, բանզի այդ
թիգ մը հողին համար դարեր մենք, մեր նախնիք-
ները արիւն թափեցին, աքսոր ապրեցան, պան-
դուխտ, կարօտը սրտերնուն ինկան օտար աստղե-
րու տակ Ո՞չ, իմ սիրելի, իմ աննըման հայ եղ-
բայր, մի՛ ատեր մեր երկիքը. չե՛մ, չե՛մ կարող
քեզի ներել այդ արարքդ. ըսէ՛. ի՞նչպէս թոյլ տամ,
որ այսպէս պղծուին յիշատակները մօրս, բրոջս,
եւ եղբօրս...

Ուրիշ ի՞նչ ծեւով կարելի է բացատրել արարքը
այն ՀԱՅ մարդոց, որոնք թէեւ մեր եղբայրներն են
եւ սակայն կ'անարգեն, կը հայհոյեն մեր հայրենիքն.
միթէ մօրմէ, հօրմէ, եղբօրմէ աւելի սուրբ
բան մը չկա՞յ մեր սրտին մէջ ՀԱՅԵՆՍԻԳԻՆ հան-
դէալ. հապա ի՞նչպէս լուսմ երը կը լսեմ այդ անար-
գանքը, որուն համար սիրու կը փղծկի...

Ի՞նչպէս կընար ծեր երեւակայութեան մէջ
արդարացնել թէ ՀԱՅԱՍՏԱՆ գէշ տեղ է.... Մարդ
արարածը կարելի է իր քերնով չար խօսի, գէշ խօսի
իր մօր հանդէալ...

Ո՞չ, չեմ կարող թոյլ տալ որ հայհոյէք իմ
մօրը, իմ եւ ծեր մօրը, մի՛ անարգէք մեր մայր
հայրենիքը, Ս. Հայաստանը.

ՅԱԿՈԲ ԹԻՒԹԵՆԿՃԵԱՆ

ՊԱՂՏԻԿ ԱՆԲԱՐԸ ՊԱՏՄԵՑ...

Ո՞վ չէր ճանչնար երկայնահասակ Պաղտիկ աղան՝ Աղեքսանդրիոյ Հայոց եկեղեցիի փակէն մինչեւ Սպուտ Տարտարի անկիւնը։ Պաղտիկ աղբար, Պաղտիկ ամճա, Պաղտիկ աղա կը կոչէին զինք ամէն անոնք։ որոնք անոր ներկել կուտային իրենց կօշիկը։ Ան Պաղտիկ աղբարը՝ մասնաւոր հոգածութեամբ կը ներկէր իր յաճախորդներուն կօշիկները եւ շահած դրամին շատ քիչ մասը միայն կը յատկացնէր իր պէտքերուն, աւելցածովը միշտ լորրիի թուղթ կը գնէր ան՝ ա՛յն յոյսով թէ օր մը 200—500—1000 սուկի վաստկելով՝ պիտի հարստանար եւ «աղա»ներուն պիտի ցուցնէր...։ Ան կ'ատէր աղաները, որ իրեն քիչ մը աւելի ամսական չէին հանէր Աղբատախնամէն...։ եւ օր մը հարստանալով՝ անոնց թիւնին քերնին պիտի նետէր իրեն տրուած ողորմութիւնը, ետ տալով, եւ երազելով թէ ինքն ալ «աղա» կրնար ըլլալ երբ հարստանար...։

Այնուամենայնիւ Պաղտիկ ամճան մեռաւ 85 տարեկանին, մեռաւ աղբատ... ամճան, ինչպէս ես կը կոչէի զինքը, եւ ինքն ալ զիս կը կոչէր «մեր Յակոբը»։ Ան հպարտ էր ինձմով՝ իրբեւ զաւակը իրեն հայրենակից Պողոսին եւ իրբեւ թոռը Կրիգոր աղային։

Պազտիկ ամճան կը ճանջնար հայրս, հօրս
հայրը եւ մեծ հօրս հայրը՝ ՀԱՅԻ տէտէն, որ հին
օրերուն երուսաղէմ զացած ու ՀԱՅԻ եղած էր: Կը
շատախօսէր ու կը պատմէր երկրի բաներէն, որոնք
զինք կը հետարրրուէին, եւ ես կը ծգէի որ անխօսէր.
Խօսէր ու կշտանար, թէեւ հաճոյր կը զգայի իր
պատմութիւններէն, մանաւանդ այն պատմութիւն-
ներէն, որոնք կը պատկանէին մեր գերդաստանին...

Օր մը սակայն պատմեց պատմութիւններուն
գեղեցկազոյնը եւ ես իր բերնէն կախուած՝ յափըշ-
տակութեամբ մտիկ կ'ընէի զինքը...

— Դուն պզտիկ էիր, մեծ հայրդ՝ Գրիգոր
աղան շատ հարուստ էր: Մեր Կէօլ-Պազարի եւ Պի-
լէնիկի շրջակայ գիւղերուն աաշարոյը ան կ'առնէր,
իր խօսրին վրայ ոչ գիւղը ոչ ալ գուրսը մարդ չէր
համարձակեր խօսր աւելցնել: Կառավարական շըր-
ջանակները ամբողջ իր ափին մէջ առած՝ իր ուզա-
ծին պէս կը դարձնէր ամէն գործ, միշտ ինք իրա-
ւունք շահելով թուրքին դէմ:

— Կը յիշեմ, ըսաւ, երիտասարդ էի այն ատեն,
մենք՝ երիտասարդներս մեծերուն հնագանդիլ միայն
գիտէինք. պատահեցաւ որ գիւղացիք սովի տարի-
ներ ունենան, ինչպէս էր 1835ը. Ժողովուրդը անօթի
պիտի մեռնէր՝ եթէ մեծ հայրդ Գրիգոր աղան այն
տարին Քէօթանեացի Հաճի աղային հստ ցորեն ու
սէրմեցու չբաժնէին գիւղացիներուն...

— Տարի մըն ալ, շարունակեց ան, հարկահա-
ւար նկած էր գիւղը տասը «ճանտարմայ»ով. գիւ-
ղին յետամնաց հարկերը հաւաքելու: Օնպաշին
(տասնապետը) գիւղապետին հետ տուները կը պըտ-

աէին եւ կը ժողվէին ժողովուրդէն ինչ որ ունէր,
ոչխար, կով, էշ. ջորի, պղնձեղէն, որոնք աճուրդով
պիտի ծախուէին յետոյ՝ «խահուէ»ին առջեւ.

Պարտական եղողները երբ ճեռք անցընէին «ֆա-
լախայի կը զարնէին, մինչեւ որ դրամ բերուի: Հա-
միտի ատենը այսպէս էր. գիւղացին կը կողոպտէին.
Կ'աշխատէինը ու միշտ ալ կառավարութեան պար-
տական կը մնայինք: Այդ օրը, աւելցուց Պաղտիկ
ամճան, մեծ հայրդ Գրիգոր աղան կէօլն էր. իրեն
լուր զրկուեցաւ որ գիւղին վիճակը գէշ է. շուտով
պէտք է հասնի...:

Գրիգոր աղան եկածին պէս կը կեցնէր այս
խժդժութեամբ հարկահաւաքումը եւ կը սպառնար
տասնապետին ծեծ քաշել ու պաշտօնանկ ընել տալ:
Դուն չես զիտեր, կ'ըսէր Պաղտիկ ամճան, թէ ի՞նչ
ըսել էր Թուրքիոյ մէջ ճանտարմայի հետ զործ ու-
նենալ, միայն կրնան ըմբռնել անոնք որոնք ապրած
են այդ ըէժիմին տակ...:

Գրիգոր աղան երբ բարկացաւ, օնպաշիին հա-
գուստը վրային հանել տալի յետոյ, երկու ապտակ տուաւ
ու վոնտեց գիւղէն իր տասը ճանտարմաներուն նետ
եւ ինքը գնաց կառավարչատուն, որ մեզմէ 4—5
ժամ հեռաւորութիւն ունի. Ու հետագային լսեցինք
որ երկար դատավարութիւններէ վերջ՝ պաշտօնանկ
ըրած էին օնպաշի Հասան չափուշը...:

«Մեծ հայրդ ծին կը նստէր, «եաշլախաը վրան
կը նետէր, ոչի վթէն երկու ծունկերուն մէջ, վեցը
մէկնոցը գրպանը, դաւան (դաշոյնը) ալ մէջըը,
անտեւն ալ երկու երեք զինեալ՝ իր մարդիկը. Այս-
պէս ան կը պտտէր գիւղէ գիւղ, թրբական գիւղերն

ալ մէջը ըլլալով։ Դուն՝ Յակոբա, քաջ մարդու, խելօք ու բարի մարդու արիւն ունիս, գերդաստանդ յայտնի է, հպարտ եղիր ու արժանի՝ անոնց, մեր մեծերուն տեղը բռնէ, զաւակներդ քաջ մեծցուր. վաղը «օրթալըսուր կը շտկուի, միասին Հայաստան կ'երթանք...»։

Ինծի ոչ ոք այսպէս խօսած էր, բանզի ես 14 տարեկանիս դպրոցական պանդուխտ էի, երբ արդէն առիթ չունեցայ այս բաները լսելու ուրիշներէն։

Մեծ հայրս բան մը ունէր իր վրան, հով մը՝ որ մեր բազմանդամ ընտանիքին եւ գիւղացիներուն պատկառանք կ'ազդէր. իր նիստ ու կացովը։ Մակայն ես չունեցայ իրենց քով ապրելու երջանկութիւնը՝ գիտնալու համար բան մը... իրենց կեանքէն։

Պաղտիկ ամճան մեռաւ նախանցնալ տարի եւ ինծի կ'ըսէր. «հա՛ տղաս, թեզ տեսնե՛մ. «բաներու մը պիտի ըլլան, ճամբաները պիտի բացուին. Հայաստան պիտի կընանք երթալ, այնպէս կ'երեւի բաղարականութենէն. Խուսերը կը շահին եղեք պատերազմը (ինք կարդալ գրել չէր գիտեր): «Աքեւո եւ «Յուսաբեր» կը գնէր եւ կը կարդացնէր ուրիշներուն, միայն լսելու համար թէ Խուսը. Պապան կը շահի՞ կոր, ան չէր ուզեր ուրիշ բան գիտնալ, կը բաւէր որ «խոշոր ճիզմէն» վաստկէր կռիւը. յաղթէր, որպէսզի Հայաստանը մեծնար եւ մեզի ալ տեղ բացուէր...».

Ան, Պաղտիկ ամճան, իմ ո՛վ ըլլալս ինծի սոր-

Վեցներէ վերջ՝ հայրենասիրական դաս ալ կուտար ինձի...:

— Ինչո՞ւ միայն մեծ հօրս մասին կը խօսիս, ըսի օր մը իրեն, եւ ոչ իմ հօրս մասին:

— Ծո, գռռաց, մեծ հօրդ պէս մարդ աշխարհ չէ եկեր տահա՛... Հայրդ ուր, մեծ հայրդ ուր... ՀԱԼԱՅ նէ Գրիգորդ քան մը Կ'ԸԼԱՅ, ինչու որ մեծ հօրդ անունը կը կրէ....

Այս պարզունակ մարդուն հաւատքը գէպի մայր հայրենիք, իմ վրաս մեծ ազդեցութիւն էր գործած, քանզի ան կը խորհէր թէ մեր սձագուկները, ինչպէս ինք կը գոլէր, միայն Հայաստան մարդ կ'ըլլան, եթէ հոն նամբաները բացուին ու խոշոր նկամէ շուներուն զլուխը, ալ ՀԱՅԼ ազատածած կ'ըլլայ:

Իրականացաւ հաւատքը Պաղտիկ ամճին, իր խոշոր անիզմէնով նզմեց գլուխը շուներուն, չարեցոր անիզմէնով նզմեց գլուխը շուներուն, չարեցոր անիզմէնով նզմեց գլուխը շուներուն, Այժմ կը ըստն եւ բացուեցան գուներն հայրենիքին. Այժմ կը ըստն եւ բացուեցան գուներն հայրենիքին. Այժմ կը ըստն եւ բացուեցան գուներն հայրենիքին. Այժմ կը ըստն եւ բացուեցան գուներն հայրենիքին.

Յ. ԹԻՒՖԵՆԿՃԵՍՆ

ՍԻՐՏԱ ԲԶԿՏՈՒԵՑԱԻ . . .

Զինագաղաքար եղաւ, 1919 Նոյեմբեր. աշխարհ
խայտաց մեր նախկին դաշնակիցներուն յաղթանա-
կովը:

Ազատութիւն, արդարութիւն պիտի բաշխուէր
աշխարհին, որոնցմէ բաժին պիտի ունենար նաեւ
ՀԱՅԸ, Ի՞նչ տղայական երազ: Անցեալ մեծ պատե-
րազմին խաղաղութեան դաշինքը դեռ չէր ստորա-
գրուած, զինազագարի լուրը ընդունուեցաւ աշխարհի
չորս գին խրախնճանքով: Մարսիլիա, ուր ես մեա-
ցած եւ ապրած էի պատերազմի տարիներուն, տօ-
նեց քանի մը օր ու գիշեր՝ խելայեղօրէն՝ այս մեծ
յաղթանակը:

Փողոցին մէջ պարել, համբուրուիլ, խմել, եր-
գել, ամէն արարք ներելի էր այդ օրերուն... Տօն
էր, մեծ տօնի նախօրեակներուն պիտի յաջորդէր
խաղաղութիւնը...

Սուազին գործա եղաւ իմ շատ սիրելի ու պատ-
ւական՝ իրապէս հարուստ մնալու արժանի ֆրան-
սացի գործատիրունիիս լուր տալ՝ թէ ես կը մեկ-
նիմ ԵՐԿԻՐ՝ փնտռելու իմիններս, վերապրող-
ները...

Պատերազմի ընթացքին ֆրանսական թերթե-
րու մէջ կարդացած էինք թէ Հայերը ուր որ չեն

զարդուած՝ սովահար կը մնան, կը մեռնին անօթի,
եւ մեռնողներուն միսը կ'սւտեն... այնքան անհա-
ւատալի լուրեր կը տարածուէին, որոնց իբրեւ մարդ՝
չէր կարելի հաւատք ընծայել: Ֆրանսացիք զիս մը-
խիթարելու համար կ'ըսէին՝ թէ բրոբականտի հա-
մար են գրուած....

Եղաւ օր, որ իբենք ալ տեսան թէ սխալած
էին թուրքին մասին, բայց այդ մեզ համար օգուտ
մը շքերաւ:

Ֆրանքլէն Պույոն, Մարսիլիոյ պետական թատ-
րունի սրահին մէջ, Վէնիգելոսի հոն եկած տարին,
եթէ չեմ սխալիր 1917ին, մեծ, լեփլեցուն, հազար-
ներով հրաւիրեալներու առջև թուրքիոյ այն պա-
տերազմին մէջ ցոյց տուած տմարդութեան ու Հա-
յոց հանդէպ խժդութեանց համար խիստ քննադա-
տութիւններ ընելէ յետոյ...օր մըն ալ գնաց, 1922ին
կարծեմ, Անգարայի մէջ բարեկամական դաշինք
կնքելու նոյն թուրքիոյ հետ, որուն մասին ինչե՛ք
չէր ըսած...:

Այսօր թուրք, վաղը լզէ, այս ալ բաղաբակա-
նութիւն է եղեր...

Զշեղինք մեր նիւթէն սակայն:
Խենթ կարապետը (տես պատմութիւնը էջ
37—40) դէպի ամերիկա ճամբու դնելէս վերջ՝ ան-
միջապէս ես ալ ճամբայ ելայ դէպի Կ. Պոլիս, ան-
կէ անցնելու համար ծննդավոյրու Պիէնիկ (Կէօլ-
տաղ):

Մարսիլիայէն շատ մը յանձնարարութիւններով
ճամբայ էի ելած: Պիտի հանդիպէի «Ճակատամար-
տական»

տի գրասենեակը՝ պ. Գուրգէն Մխիթարեանին (այժմ
«Յուսաբերովի խմբագրապետ), պ. Հայկ Ճիզմէն-
եանին (Հ. Մ. Ը. Ը. Ի. Իհմնադիրներէն, այժմ Գա-
նիրէ) եւ քանի մը դեռ ուրիշներու...

Ընդունուեցայ ամէնքն սիրով, եւ ամէնքն
ալ հաճոյքով առաջնորդեցին զիս ուր որ ուզեցի.
բարոյապէս լզւացան ինծի իրենց խորհուրդները՝
որուն համար ունիմ շնորհակալութեան պարտք մը
այդ երկու անձնաւորութեանց: Երկու տող պիտի
գրեմ մասնաւորաբար պ. Հայկ Ճիզմէնեանի մասին,
որուն ակնոցավաճառի գեղեցիկ խանութը կ'երեւի
սրորի երիտասարդութեան համար ընդունելութեան
սրահ էր դարձած:

Զեմ գիտեր թէ Նգիպտոսի մէջ ո՞ր վաճառա-
կանն է որ իր զործատեղին, իր խանութը եւ կամ
գրասենեակը պիտի տրամադրէր նման զործի մը...
Այդ խնդումներես ու շէնշող, Կրակոտ, առողջ ոգի-
ով, անշահախնդիր երիտասարդը (1919) կարծես
իւն գործ էր ըրած մարդ ընդունիլ... եւ ոչ թէ
մարդ ընդունիլ դրամ շահելու, այդքան ճոխ ու
հարուստ խանութով մը:

Եթէ աւելի ծանրացայ այս վերջնոյն վրայ,
անո՞ր համար որ հոն լսեցի զանազան այցելունե-
րու միջեւ եղած խօսակցութեան մը ընթացքին՝ թէ
France-Armenie ընկերութեան նախագահը, Սնգա-
րացի Սիմոն Էֆէնտին, յաջորդ օրը ուտելիք պիտի
բաշխէ եղեր «կայանոի գաղթականներուն:

Սիմոն Էֆէնտին Ս.Փիոն Գարանիսար՝ Երկա-
թուղիի Ընկերութեան մէջ իմ պաշտօնավարու-

Յեանս Ժամանակ (1913) կայարանապետի օգնական էր եւ ինծի մօտէն ծանօթ. ուրեմն խօսակիցներէն անոր հասցէն առի եւ ուղղուեցայ վերոյիշեալ ընկերութեան կեդրոնատեղին... Չեմ յիշեր թաղին անունը. միայն թէ կը յիշեմ որ լայն դռնէ մը ներս մտնելուս՝ պարտէզին մէկ անկիւնը տեսայ ցուրտէն կծկտած. ցնցոտիապատ եւ քառասուն գոյնէ կարկտանով զգեստներ հագած կիներ:

Ես՝ հազուած մաքուր, երիտասարդ, քսան տարեկան, երազներով լեցուն, երբ առաջին անգամ տեսայ թշուառութեան այս կենդանի պատկերը, վրաս պաղ չուր մը թափուեցաւ եւ ցնցուեցայ կերը, վրաս պաղ չուր մը թափուեցաւ եւ ցնցուեցայ կերը... Մօները անոնց հայերէն խօսակցութիւնը լսեցի... Մօները անոնց կարծեցի անոնց մէջ մեծ մայրիկս տեսնել. այնչափ նմանութիւն կար այդ մամիկներէն մէկուն եւ իմ մամիկիս միջեւ... սիրու դողաց. լեզու-պապանձեցաւ... չէի կրնար խօսիլ. այդ տեսարանը ազդեց հոգիիս վրայ. սրտիս վրայ. եւ յետոյ ամբողջ կեանքիս վրայ:

Սիմոն էֆէնտին իրապէս ինծի ծանօթ Ախմոնն էր, որ պատերազմին իրեն երկաթուղիի պաշտօն-էայ՝ ողջ էր մացած. Ընդունեց զիս սիրով՝ երբ իմաց տուի իրեն իմ հին պաշտօնակիցի հանգամանք: Իրեն ըսի որ վարը պարտէզը մեծ մայրիկս ու պապանձեցաւ, չկրցայ զինքը հարցուփորձել. ուզեցի որ զինքը վեր բերեն եւ հարցաքննեն թէ այդ ծեր կիներուն մէջ Պիլէնիկ-Կէօլտաղցի ո՞վ կայ... կիներուն մէջ Պիլէնիկ-Կէօլտաղցի ո՞վ կայ...

թէն ամէնքն ալ մամիկներ չին ինծ համար.

բայց վախցայ որ այդ վիճակին մէջ ապրողը ի՞մ
մամիկս ըլլար...: Քննութենէն ետք ես ինծի ըսի.
և լա՛ւ որ ան չէր...»:

Ենտոյ երբ ծննդավայրս գացի, իմացայ որ
տարագրութեան մէջ իմ մամիկս անօթի մե-
ռեր է...»

Եւ սիրտս կրկին բզկտուեցաւ...:

Բոլորովին այլափոխուած էր մեր գիւղաքա-
ղաքը: Ամայացած եւ աւերակ՝ թէ երեւութապէս
եւ թէ հոգեալէս: Վերապրողները մարդիկ չէին, այլ
մարդկային խլեակներ, պատկերներ միայն...

Ծննդավայրիս տխուր յիշատակով՝ սիրտս կը
մնայ բզկտուած:

8. ԹԻՒՖԵՆԿՃԵԱՆ

ՎԱՇԽԱՌՈՒ ԲԱՐԵՐԱՐԸ...

.....ՕՓ.....

«Այո՛, այո՛, սիրով ինչո՞ւ չէ, միթէ աշխարհի մէջ
մարդկութիւնը մեռա՞ծ է: Մարդու ծառայելով, իրաք
օգնելով աշխարհիս մէջ ամենալաւ գործը մարդ տե-
սած կ'ըլլայ: Ինչո՞վ կընամ օգնել ձեզինայիմ ի՞նչ կ'ու-
զէք քանի ոսկիի պէտք ունիք: Միակ պայման փոխա-
ռութեան, ինծի չի վնասէքր...: այսաէս արտայայտ-
ւեցաւ վաշխառուներու վարպետորդին, երբ ոսկի
պապարանքաններ, ադամանդակուռ մատանիներ եւ
ծանրարժէք զոյգ մը օղեր ներկայացուցինք փոքրիկ
փոխառութիւն մը ընելու համար իրմէ:

Միայն երկու հարիւր յիսուն ոսկիի պէտք ու-
նէինք, մինչ մեր ներկայացուցածը օրուան գնով
կ'արժէք հինգ հարիւր ոսկի... սակայն մեզ տըր-
ուեցաւ միայն հարիւր յիսուն ոսկի, տարին 8 առ-
հարիւր տոկոս՝ օրինաւոր եւ 5 առ հարիւր գո-
միսիօն, աւելի 2 առ հարիւր միջնորդի համար։
Այս էր փոխառութեան պայմանը: Յետոյ կար ու-
ժիշ Զեխաներ Պոհթիթին, մը լրացնելիք: այն շատ
պարզ բան էր, այսինքն ստորագրել հաշուեզիք մը-
իք թէ ծախուած եւ փոխարժէքը գանծուած է: այդ
պատճեն դրուելիք գոհարեղէններուն:

«Կարծեմ վստահութիւն ունիք իմ վրաս, որ ա-
տեն որ ուզէք դրամը ետ կը քերէք եւ կ'առնէք
ձեր աւանդը, արդէն ես այս դրամը ձեզի փոխ կու-

տամ իբր ԲԱՐԻՔ, թէ ոչ ես այս տեսակ գործեր չեմ ըներ...»:

Ո՞վ չի զստահիր հարուստին խօսքին, երբ աղքատին ստորագրութիւնն անգամ արժէր չի ներկայացներ հարուստին աչշին, ստորագրութիւն՝ որ թերեւս պէտք էր աւելի արժէրաւոր րլլար ոչ միայն հարուստին խօսքին չափ, այլ երբեմն անոր ստորագրութենէն ալ աւելի...:

Ուրեմն զստահեցանք հարուստին խօսքին, ապաւինեցանք անոր մեծութեան, բարութիւնը օրինեցինք, ստացանք մեզ տրուած գումարը, ստորագրեցինք մեզ ներկայացուած հաշուեգիրը եւ հեռացանք իրմէ շնորհակալութեամբ.

Անցան երկու երեք տարիներ, մենք ի վիճակի չէինք եղած վճարելու մեր պարտքը, գոհացած էինք տարուէ տարի վճարելով տոկոսները մայր գումարին եւ այն ալ առանց ստացագրի, գլուխ-գլխի ծեռքէ ծեռք բանզի մեծահարուստ վաշխառուն ամօթ կը զգար տոկոս գանձելու մարդու ներկայութեան: Մեր զարդեղէնները գացին զարդարել վաշխառուին կնոջ մատները, կուրծքը եւ ականջները:

Եկաւ 1939—40ի պատերազմը, մարդ հկ հաւրստացան եւ իրինց ամենաառաջին զործը եղաւ իրենց հին պարտքերուն վճարման հոգը... որոնց կարգին նաեւ մենք ներկայացանք մեր բարերարին ստանալու համար մեր իրենցները փոխան վճարումի եւ յետնեալ տոկոսներով...

Աթէեւ ըսաւ, մեր վաշխառու բարերարը, դուք ինծի ծախած էք ծեր ոսկեղէնները, բայց ես իբր

մարդ պատրաստ եմ ծեզ ետ տալու գանոնք, պայմանաւ որ ինձ վճարէք հազար ոսկի թղթադրամ եւ կամ երկու հարիւր յիսուն ոսկի հնչիւն. կարմիր ոսկի... քանզի իմ ծեզի փոխառութիւն ըրած տարիս կարմիր ոսկիին մէկ հատը կ'արժէր հարիւր յիսուն դրուշ, իսկ այժմ կ'արժէ չորս հարիւր...

Հաշիւ, փաստաբան, միջամտութիւն, բարեկամ, ամէն ինչ փորձուեցաւ, ոչ մէկ արդիւք...:

Վաշխառու բարերարը, մտքովը կը խնդար աղքատին խելքին պարզութեանը վրայ որ ստորագրած էր թուղթին վրայ գոհարեղէնները ծախած ըլլալուն համար...

Կախաղաններ կան, որմէ իրենց նարպիկութեամբը խուսափիլ կը կարծեն շատ մարդիկ եւ որոնք երբեմն կը յաջողին մարդկային օրէնքներու արգարադատութենէն պրծիլ. բայց եւ այնպէս այդ ըսել է որ անոնք օր մը պիտի չդատուին օրէնքով...

Tant va la cruché à l'eau... Կըսէ Փրտնսական առակը... ո՞վ որ ականք ունի լուիցէ...

Շատ մը կապերը փրթելիք կախաղաններու շարքին կան նաև երբեմն այնպիսի կախաղաններ որոնց կապը բաշելը անիրաւուած սիրտերը կը պազրշոկեցնէ եւ մարդկութիւնը կ'ազատէ մարդանման հեթևերէ.

Այսպէս պատմեց ինծի բամեկամ մը նամբորդութեան ընթացքին.

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԵՆ ԱՆՈՒԾ ՀՈՏԸ

Միւս մեծ պատերազմին էր, կը գտնուէի Ֆըրանսա եւ կ'աշխատէի մեծահարուստ ընտանիքի մը մէջ: Այնչափ գո՞ն էի ու երգանիկ այդ տան մէջ, որ շատեր կը զարմանային թէ հարուստի տան մէջ աշխատող մարդ մը ի՞նչպէս ինքինքը երգանիկ կը զգայ, փոխանակ զգալու իր ՍՏՐԿՈՒԻ-ԹԻՒՆՔ:

Իմ տիրունիս սակայն արժանի էր այդ հարստութեան: Ան կ'ապրէր ու կ'ապրեցնէր իր շուրջինները լայնօրէն ծախսելով, մանաւանդ որ ամէն ինչ սուղ ու կրակի գինով կը գնուէր, եւ թէ ներքին գործերու մատակարարութիւնն ալ ինձի էր յանձնուած:

Տիրունիս ունէր մէկ մանչ եւ մէկ աղջիկ. երկուքն ալ ամուսնացած էին, թէ իր տղան եւ թէ իր փեսան սպայի աստիճանով կը ծառայէին բանակին մէջ,

Ինչպէս ըսինք, ունեւոր էին անոնք, ո՛չ թէ պատերազմէն հարստացող ունեւոր այլ անոնք կը պատկանէին ֆրանսական շատ հին ազնուական ընտանիքի մը, ու սերունդէ սերունդ լաւ մատակարարութեամբ կրցած էին պահել իրենց հարստութիւնը:



Feue
Madame Laure André Maurin



Lieutenant aviateur Pierre Regis
glorieusement tombé pour la France
le 7 Juin 1940
Պատմութեանս հերօսը



1946ին Մարտիկյան այցելութեանս կրկին բախտաւորութիւնը ունեցայ տեսնելու Տիկին Մօռենի զաւակները
եւ բռնները ու վերապրած էին նոր պատերազմեն...

Բնաւորութեամբս կ'ատէի հարուստները, բանզի կեանքիս մէջ շատ անգամ առիթը ունեցած էի չափելու անոնցմէ շատերուն քարստութիւնը. սակայն այս ընտանիքին պետք՝ իմ տիրունիս, յաջողած էր իմ չարացած ու ըմբոստ զգացումներուս յաղթել.

Իմ տիրունիս, երբ իր փոքրիկ թոռներուն բարոյական դասեր կուտար, որոնց ես ականջալուր կ'ըլլայի, չէի կրնար զապել իմ հիացումս, մանաւանդ երբ ան կ'ըսէր „եթէ մեծնաք ծեր իրաւունքը պաշտպանելով հանդերձ պէտք է նաև վարձատրել զիտնաք ծեզմէ տկարները, որոնցմէ պէտք է սիրւիք, Երբ ծեզմէ տկարները ծեզ կը ծառայեն սրտով ու սիրով, անոնք ծեզ ա'լ աւելի օգտակար կ'ըւլան բան թէ ստիպումով ու ծեր կամքի պարտադրութեամբ”.

Մտրէս չէի կրնար անցնել թէ հարուստներ կրնան այսքան ազնիւ ու մարդկային զգացումներ ունենալ, ու ես ապրեցայ այս շըշանակին մէջ չորս տարի միշտ վայելելով շնորհքը իմ տիրունիս ու ծառայեցի իրեն իմ բոլոր սրտովս, առանց տրտունքի, լիառատ կերպով ինքզինքս վարձատրուած սեպելով: Ինձ համար հաճոյալի կը սահէին պատերազմի այդ սեւ օրերը. Իմ կեանքս մթագնող բանը միայն քրանսական թերթերու միջոցաւ 1914—1916ին մեզ հասած սեւ լուրերն էին, հայկական ցեղի մարտիրոսագրութեան, զարդի, սովի, փոխանցիկ հիւանդութեանց մասին...:

Միւսի ժողէֆը՝ իր աղջկան ամուսինը, յետ եր-

կտր ամիսներ զին. ծառայութեան կրցած էր Միայն տասնինք օրուան արձակուրդ ստանալ՝ զինուորական պետերէն եւ տուն էր վերագարծած: Իր հագուստները նոփ-նոր. թեւերուն գրայ իր աստիճաններու ուսկեզօծ հիւսուած նշանները. իր բարձր հասակն ու վայելուչ կազմը մասնաւոր փայլ մը կուտային անոր անձին:

ԱՆ Միւսիւ Փողէֆը. Փարիզէն անցած ատեն փորք տուփի մը մէջ զետեղուած զեղեցիկ շիշ մը անուշանութիւն նուէր էր բերած իր երիտասարդ կողը Բիէրին մօրը: Բիէր 7-8 տարեկան մանչ թռունիկն էր իմ տիրութիիս: Զեմ զիտեր ի՞նչտէս Բիէր այդ տուփը առած իր ափին մէջ ման կուզար տան մէջ, երբ ես տեսնելով առի անոր ծեռքէն եւ տարի իր մեծ մօրը մօտ, որ զինքը լաւ մը յանդիմանեց:

Թռունիկը սակայն չզգաստացաւ իր մեծ մօրը յանդիմանութեամբ, սկսաւ հարցուփորձել մեծ մօր:

«Յօնու տառո, ըսաւ Բիէր. աշխարհի ամենալաւ հոտը ո՞րն է. վա՞րդը, մեխա՞կը թէ ուրիշ աւելի լաւերը կան»:

Մեծ մայրիկը, տեղաւորուած էր բազկաթուուին մէջ եւ որովհետեւ Դեկտեմբեր էր բրդէ շալերու մէջ փաթթուած, իր սալօնի պատուհանէն դէպի դուրս կը դիտէր երբ ես ներս մտայ կրկին, թղթատարին բերած նամակը իրեն յանձնելու:

Սովորութիւն էի ըրած, երբ զինուորական նամակներ կը հասնէին, քչիկ մը սպասել եւ տիկնոջ տղոց առողջութեան մասին լուրեր ստանալ, բանզի այլեւս եւ ալ ինքինքս ընտանիքի անդամներուն

մաս կազմել կը կարծէի եւ ինքինքն իրաւունք կուտայի տեղեակ մնալ անոնց լուրերուն...:

Տիկին Մօրէն դէպի իր թոռնիկը դարձաւ եւ կրկնել տուաւ իմ ներկայութեանս նոյն հարցումը: ԱՌ' ըն է աշխարհի մէջ ամենալաւ հոտը, վարդի՞նը, մեխակի՞նը թէ ուրիշ որեւէ ժաղիկիո. կրկնեց թիէր:

Մեծ մայրիկը դէմքը դարձնելով դէպի պատուհան գրկեց թոռնիկը եւ ըստ:

«Տէրը ընէ որ գիտնաս թէ ո՞ր հոտն է լաւագոյնը աշխարհի մէջ իմ մանչուկս. Տէրը ընէ որ դուն օր մը շնչես հոտերու լաւագոյնը. շատ դառն է այնո...»

Յիէր կ'ստիպէր մեծ մայրը որ ըսէ իրեն թէ որ մէկն է լաւագոյն հոտը աշխարհիս: Ամսեմ տղաս. ըսեմ քեզի թէ ո՞րն է հոտերուն լաւագոյնը:

«Հոտերուն լաւագոյնը, տղաս, այն է որ, օրերով ասօթի մնացած մարդ մը՝ փուռի մը առցեւէն անցած ատեն կ'առնէ հոն դիզուած թարմ հացեցն»:

Տիրուհիիս աչքերէն արցունքի կայլակներ կը վազէին: Իմ բերած նամակս որ կարդացած էր արդէն, ինկաւ ծեռքէն: Զկրցի գիտնալ թէ, նամակին մէջէ՞ն էր որ կը խօսէր իմ տիրուհիս, թէ իր անձնական փորձառութենէն:

Խորհրդաւոր գաղտնիք մը կար այս բացատրութեան մէջ որ զիս պիտի հետաքրքրէ մինչեւ գերեզման...»:

Անցան երեսուն տարիներ. լրացաւ 1915—1919ի պատերազմը, վերադարձայ ծննդավայրս, գաղթեցի, 1922ին, աքսորուեցայ, վերադարձայ, ազատուեցայ. կրկին գաղթեցի. Անցան տարիներ, շատ տարիներ, սակայն չշիշեցան յիշատակները իմ երախտագիտական զգացումներում.

Մեռաւ իմ տիրունիս, որուն կը պարտէի ես շատ քան, ուսում, կրթութիւն, ընտանեկան դաստիարակութիւն, քանզի ինձ իր տան մէջ՝ առիթ եւ միշտց տրուեցաւ կիսաւարտ ուսմունքն շարունակելու, դպրոց յաճախելու. Մայրական գուրգուրանք կ'ըզգայի ինձ հանդէպ քանզի ամէն անգամ որ իր խորհուրդին կը դիմէի, միշտ կը լուսաւորուէի, եւ քանի կ'ապրիմ կ'զգաց իր հոգիի Մեծութիւնը; Այո՛, Մէծ էր ան, շատ մեծ թէ իր հոգինվ. թէ իր գործով եւ թէ իր հարստութեամբ, որով չէր հպարտանար երբեք, մանաւանդ որ ան՝ իր միլիոններու հասնող հարստութեամբ, իր շատ 4—5 յարկանի քանի մը տասնեակ տուներու եկամուտով այնչափ. համեստ էր որքան կարելի է երեւակայել մարդկայնօրէն.

Կը յիշեմ երախտագիտութեամբ, որ օր մը մեր մեծանուն Մկրտիչ Փորթուգալեանը ճաշի հրաւիրելու պատիւը ըրած էր, իր Սէն-Պարնապէի շքեղ ապարանքը: Ան ծանօթութիւններ քաղեց հայկական հարցին, հայու ծագումին, հայ պատ-

մութեան եւ յետոյ ներկայ եղաւ իր ընտանիքով
Վարդանանցի հանդէսին...:

1946ին ինձ զինակունցաւ բարերախտութիւնը
հիւրասիրուելու իր զաւակներսւն եւ թոռներուն
կողմէ, այնքան սիրով որքան կարենի էր մարդկայ-
նօրէն: Շատ բան էր պահած անոնց կեանքը եւ
շատ բան աւելցած նաեւ: Մեծցեր էին թոռնիկները,
ծերացեր էին Միւսիւ ժողէջը եւ Միւսիւ Սն-
թուանը.

Այցելեցի գերեզմանը Տիկինին, ծաղիկ սփռեցի
իր գերեզմանաքարին չորս դին, համբուրեցի բարե-
րը այդ գերեզմանին, որուն ցուրտ հողին տակ կը
հանգչէր օղակ մը մարդկային գեղեցիկ շղթալէն
Հո՞ն կը հանգչէր ազնուութիւնը, բարութիւնը,
մարդ էակը իր խորիմաստ խորհրդաւորութեամբ:

1946ին, իմ տիրուհիին 5—6 յարկանի տուները
պատերազմի սաստկութեան օրերուն օդային որմ-
րակոծումներէ բանդուած դրամատանց մէջ գրտ-
նըւած գրամները ճենաւէ եղած ու իրենց արժէրը
կորանցուցած էին. բայց իր զաւակներն ու թոռները
հարուստ էին եւ անոնք միշտ սրտով ալ հարուստ
դեռ մնացած էին թէեւ կ'ապրէին շատ տարբեր նախ-
կինէն:

Իրենց սեղանակից եղայ, սակայն սեղանին
վրայ կը պակսէր նախկին փայլը. ծածկոցի տեղ
«խսիր»է հիւսուած փոքր պնակի տակ դրուելիք
կլորներ կային միայն եւ սեղանին վրայ կառա-
գարական բառթով գնուած ուտեստեղէններ, բանզի
անոնք չէին ուզած սեւ շուկայէն գնուած ուտես-

տեղէններով հիւրասիրել զիս, առեւ շուկան մար ազգը կ'ոչնչացնէ», Կ'ըսէր Միւնիւ Անթոււան:

Ես տեսայ սակայն 1946ին Մարսիլիոյ մէջ ԱՀՆ Ֆէրէօլ փողոցի անկիւնը, կարգի սպասող երկսեռ անձինք, որոնք եկած էին իրենց կտրօններով ճաց գնելու, սեւ հաց, պատերազմի հաց, եւ հոն այդ սպասող անօթիներու թթին կուզար լաւագոյնը հոտերուն, աշխարհի հոտերուն՝ ՀԱՅԻՆ, հոտը:

Ես կրկին յիշեցի իմ տիրունիս, Արդեօր նաև մակէն էր խօսած թէ իր անձնական փորձառութենէն...

Մեծեր, աշխարհի մեծեր, արդարութիւն տըւէր, ազատութիւն առւէր ժողովուրդներու, բա՛ւէ կը քաշենք, կը տանջուինք, կը հալինք:

Բա՛ւէ որ հացին հոտը մեզ թուի աշխարհի անուշահոտերուն ԱՄԵՆԵՆ լաւագոյնը...

Յ. Պ. ԹԻՒՖԵՆԿՃԵԱՆ

ՓՈՔՐԻԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ

Սյս տարի Աղեքսանդրիոյ ծովափին Վրայ տեսայ, աւագի հետ խաղացող բազմաթիւ փոքրիկ ճարտարապետներ, որոնք միասնաբար կ'աշխատէին պարտէզով շրջապատուած միյարկանի քանի մը սենեակով տնակ մը շինել:

Սյս երկսեռ ու զանազան ցեղերէ փոքրիկները իրենց հայ հրամանատարին հսկողութեան տակ կ'աշխատէին: Անոնցմէ ոմանք քար, ոմանք՝ փայտ, ոմանք՝ ջուր եւ ոմանք ալ կանանչ ծառի ճիւղեր կը փոխադրէին, թէ տունը գեղեցիկ շինելու եւ թէ պարտէզը շուտ մը կանանչելու համար:

Անոնցմէ ամէն մէկը սենեակ մը պիտի ունենար այդ տան մէջ, ուրեմն եթէ աշխատութիւնը հաւաքական էր, նաեւ բաժանումը հաւասար իրաւունքի սկզբունքով էր: Այս փոքրիկները կը խօսէին հայերէն, յունարէն, արաբերէն ֆրանսերէն, երբեմն իտալերէն ու անգլիերէն: Անոնք կը պատկանէին ուրեմն զանազան ազգերու ու կրօնքներու, բայց կրցան համաձայնութեամբ գլուխ հանել իրենց աշխատանքը...:

Արովինետեւ նախ քան շինութեան, անոնք արդէն բաժնած էին իրենց միջեւ շինուելիք շէնքին

սենեակները, եւ համերաշխարար վերջացուցած
էին իրենց շինութիւնը եւ պարտէզինզարդարանը,
որ այլեւս մէկը՝ արեւելքի, միւսը՝ արեւմուտքի.
մէկը՝ հարաւի եւ միւսը հիւսիսի կողմ սենեակ
գրաւելու կոչք ընելու առիթ չեղաւ:

Պատահեցաւ որ չար ու աւելի օրբաւոր երկու
երեր տղաք, յարձակեցան իրենցմէ աւելի փորբե-
րու շինած տան ու պարտէզգին վրայ եւ բանդեցին
փորբիկ տղոց աշխատանքով շինուած տնակը որ
իրենց համար այնքան թանկագին էր եւ սիրելի, ու
տրամութեան եւ վիշտի մատնեցին մէր փոթքիկ
ճարտարապետները:

Տեսարանը զիս մզեց մտածելու այժմ այն մէր ՄԵՇ
ճարտարապետներուն վրայ, որոնք պատերազմը
շահելէն առաջ համաձայն էին կերտել խաղա-
ղութեան շէնց մը, մարդկութեան բարօրութեան
համար, որ այնքան հաստատուն ըլլայ որ ուրիշ
անգամ այլեւս ապագայ սերունդները երկիւզը չու-
նենան հարկագրուած ըլլալու նորէն կառուցանելու
իրենց համար նոր ՏՈՒՆԱՐ, բանի որ իրենք՝ մե-
ծերը արդէն պատրաստած պիտի ըլլալին այնպիսի
հաստատուն շէնքեր, որոնք այլեւս փլուզումով
սուզի պիտի չմատնէին ԱՆԻՒՌԻՌԵԱՆՆԵՐՈՒՆ փոթք
աշխարհը.

Յաղթանակէն վերջ սակայն մոռցուեցաւ փոք-
րերու իրաւունքը եւ մեծերէն ոմանը իրենց կա-
ռուցանելիք խաղաղութեան մեծ շէնքէն ոչ միայն
յարկարաժին մը կը զլանան, այլեւ չեն թողուր իսկ
որ պատուհանէն ներս նային փոքր ազգեցը, անի-

ըաւելով խնդները որոնք շէնքին շինութեան քար
ու կիր կրած էին տաժանքով. նման իմ տեսած
բազմացեղ եւ բազմալեզու փոքր ճարտարապետ-
ներուն, որոնք ծովեզերքին վրայ իրենց համելի տը-
նակը համաձայնաբար եւ հաւասար աշխատութեամբ
կառուցած էին, եւ կոպիտ ծեռքեր քանդած էին
զայն....

Յուսա՞նք. Թէ գեղեցիկ օր մը. Մե՞ծ ճարտա-
րապետները, խաղաղութեան շէնքը կառուցանելէ
վերջ, պիտի կարողանան արդարութեամբ բաժնել
շէնքին յարկաբաժիններն ու սենեակները. անոնց
կառուցումին մէջ իրենց քրտինքը. եւ աշխատանքը
բերած փոքրիկներուն....

Մեր մաղթանքն է այդ:

Յ. ԹԻՒՖԵԿԱՑԵԱՆ

ԶԻՆԱԳՈՐԾ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՆ

ՆԵՐԴԱՌԵԼԻ, ԹԻՒ 480

Աարգիս աղա՞ն, զինագործ Սարգիս քեռին, որ
Պաղտիկ Ամճին հետ (էջ 119—123) եզիպտոս մը-
տած է 1917ին, գերութենէ փրկուելով, երեսուն տա-
րիէ ի վեր Աղեքսանդրիա կը բնակի, եւ ամէն ա-
նոնք որ ոքսորդ են, լաւ կը ճանչնան զինքը, քան-
զի ան՝ միակ հայ զինագործութեան վարպետն է:

Սարգիս քեռիս, մօքս մօրաքրոջ տղան է, ու-
րեմն ինծի ազգական: Աւելին՝ մեր ՀԱՅԻ Յակոբ
Տէտէին, միծ հօրս հօրը աշակերտն եղած է, անկէ
սորվելով իր արհեստը: Մեր մականունն ալ կապ
ունի արհեստին հետ, որ իմ մեծ հօրս հայրը սոր-
վեցուցած է իրեն, Այսպէս կըկնակ կապեր կը
միացնեն զիս Սարգիս քեռիին:

Անցեալ շաբթու Աղեքսանդրիոյ Մելքոնեան
մանկապարտէզի բակը, ուր ներգաղթողներու թիւ-
ւերը կ'որոշուէին, ես տեսայ քեռին, այժմ եօ-
թանասունի մօտ տարիքով. բայց միշտ առոյգ: Զիս
կը դիտէր արհամարհանքի այնպիսի նայուածքով
մը որ քանինք տարիներու ընթացքին բնաւ չէի
տեսած:

Քեռին, աջ ձեռքը մէջքին կոթնցուցած բար-
կանայթ երեսս ի վեր զոռաց...

— «Դուն չե՞ս ամջնար, ո՞ւր է իմ թիհն, կ'ըսպասես որ Պաղտիկ ամօնին պէս ինծի՞ ալ թաղես... Ամէն մարդ կ'ըսէ որ դուն Գահիրէ հայուն կառավարութեան մարդոց բարեկամ ես եղեր. ինծի թիւ մը հանելու «խարբը» յունի՞ս... վա՛խ քու «ալոյիդ պոսիդո: Հայաստան մինակ ծերի՞նն է, ահա կորսընցուցեր եմ կինս, զաւակներս, սպասեր եմ 1917էն ի վեր եւ չեմ ամուսնացեր, յուսալով որ օր մը տեղէ մը ծայն մը կ'ելլէ, Մեկը կը գտնամ գոնէ: Դուն լաւ զիտես յոյսս ի թերեւ ելաւ, գոնէ երթամ Հայաստան հոն թաղուիմ...»

— ևս դրամ ունիմ, մարդու կարօտ չեմ, կ'աշխատիմ, հոս ալ լաւ եմ, գործս լաւ է դուն զիտես, բայց չեմ ուզեր, ալ բաւ է, կարօտը կը բաշեմ մերիններուն, մեր երկրին, երթամ, երթամ Յակոբ, ինծի դրկէ Յակոբ...

աԵթէ ըստե, բեռիս, ինծի դրկելու համար փարա կ'ուզես, կուտամ, չորս հարիւր ոսկի ունիմ, երթամ Յակոբ, երկրուն մեռնիմ, ինծի տար սա հայուն մեծին, մի՛ ըսեր որ եօթանասուն տարեկան եմ, ես տարիքս յիսունըվեց գրեցի. ըլլայ որ ծերերը չտանին...”

Քեռիս դեռ կ'սպասէ որ ես իրեն թիհն, հանեմ, գոնէ երկրորդ կարաւանին հասցնեմ զինքը:

Ահա ներգաղթող մը որ դեռ կընայ երկար սպասել, եթէ իրեն թիհն չելլէ:

«Քեռի, մի նեղուիր, գալ տարի միասին կ'երթանք ըսի...»

— «Ո՛՛ մինչեւ գալ տարի նայինք պիտի ապ-

րի՞մ ըսաւ, եւ իր խօսակցութեան, իր ծայնին ձեւը փոխեց քեռին ու սկսաւ հետո, իմ հետո, որ իրեն քան չէի մերժեր ժամանակին, աղաջանօք խօսիլ որպէսզի ինձմէ առաջ դրկեմ զինքը հայրենիք...»

— Ինձի սՅակորճանուին տար (հասկցիր՝ Յակորճանեանին): Ես իրեն կ'աղաջեմ, դուն ալ երկու խօսք ըրէ: Ես երթամ. կ'ուզեմ երթալ, տարիքս մի՛ ըսեր, չեն տանիր...

Երբ բաժնուեցայ իրմէ, վերջին անգամ յիշեցուց ինձի թէ վարդապետին, — «ան ձեր տունը միասին ճաշեցինք այն վարդապետին ըսէ. (կ'ակնարկ։ Մամբրէ սրբազնին) թող ինձի դրկէ. հասկցա՞ր, չմոռնաս, կ'սպասեմ պատապարոիդ»:

Դեռ քեռիս վատապառուի կ'սպասէ... Որքան գէշ մարդ ըլլալու եմ որ իմ քեռիս հոս թողում... իրաւ որ եթէ ես Ներգաղթի Կոմիտէի անդամ ըլլայի սրեռիս համար «խարը» կ'ընէի, հոգ չէ թէ վարա կերաւ ըսէին... ես քեռիիս թիւը կը հանէի..

Գահիրէ, Օգոստոս 1947

Յ. Պ. Թ.

Հայկակի մէջ նկարուած 1946ին

Տիւսր Ցարութիւն Զայեւնաց եւ Յառութիւն Ակմետեանու Կոլ-Տաղցի, ըն-
տիկօֆ եւ զաւակնեալ, ինչպիս նաև նոյս իւ եւկու Փոքրիկնեալ, ունից մէջ-
տեղը տեղաւորութիւն ինձ եւ զաւիկու Ռաֆֆիկի վիճակուից:



ՆԱՄԱԿ ՄԸ

Տասներկու տարի առաջ, պահարանին վրայ միայն իմ անունս գրուած նամակ մը կը ստանայի Հալէպէն:

Ո՞վ զարմանք. բրոգմէս էր, այն բրոգմէս զոր մեռած, ուկորտիքն ալ հողին տակ հալած, եւ զերեզմանն ալ անյայտ կը կարծէի.

Սյապէս վկայած էին, զինքը 1915ի արսորի ճամբուն վրայ տեսնողները: Շատեր ինձի ըսած էին, բոյրդ մեռած ըլլալու է: Անա նամակ մը որ հակառակը կը հաստատէր: Քոյքս չէր մեռած ու երկու զաւակով Հալէպի մէջ ապրիլը կ'իմացնէր, խնդրելով որ իր նամակին պատասխաննմ: Քսանեւմէկ տարի վերջը՝ (1915—1936) գաղթէ ու տարագրութենէ վերապրած բոյր մը գտայ: Ո՞վ գիտէ գեռ ինչ յուսահատ ապրող բոյրեր ունինք, որոնք կ'ապրին այլազան ցեղերու մէջ ապաստան գտած:

1945ը կեանքի տարիներուս լաւագոյնն էր, քանի որ կրցի այցելել Հալէպ եւ երեսուն տարուան կարօտս առնել, ոչ միայն բրոգմէս այլ իմ հայրենակիցներէս եւ ազգականներէս, որոնց հետ յարաբերութիւն մշակած էի. բրոգմէս ստացած նամակէս վերց:

Ինչ մեծ երջանկութիւն կ'ունենայ մարդ՝ երբ կեանքի մէջ աներեւակայելի բախտաւորութիւնը

կունենայ, աշխարհի լորս հովին ցանուած, իր սիրելիները սրտին վրայ սեղմելու.

Քոյքս ապօած էր զնորհիւ հայու եւ Կէօլ-Տաղցիի իր չարքաշ կամրին եւ աշխատութեան, ինչպէս նաև բարոյական աջակցութեան իր հայրենակիցներու շարքին՝ բարեկամս Յարութիւն Զագրեանի, որը, ըստ բրոցս վկայութեան, չէր զլացած ոչ մէկ ծառայութիւն, երբ դեռ ես չէի գտնուած.... Արդարեւ, բրոցս համար կորսուողը ես էի ոչ թէ ինքը, որովհետեւ բոյքս 1915ին հազիւ 7—8 տարեկան ըլլալու էր երբ ես արտասահման կապաստանէի, թրբական զինուոր լրլալու եւ ուսումս օտարութեան մէջ աւելի զօրացնելու յոյսով....

Մենք այժմ ալ աւելի երջանիկ ենք, քանզի սկսաւ ՆԵՐԴԱՂԹԸ եւ մենք ալ ՍԿԱՍՆԸ մեր ընտանիքի ցանցնուած բեկորներով ժողուուիլ հայրենիքի մէջ։ Արդէն մաս մը Պուլկարիայէն, Յունաստանէն եւ Սիւրիա-Լիբանանէն գնացի անցեալ տարի, մաս մըն ալ կ'երթայ այս տարի կրկին Սիւրիա-Լիբանանէն եւ Եղիպտոսէն, թէ՛ հայրենակիցներ եւ թէ, ազգականներ... եւ գալ տարի կամ միւս տարի ալ մէնք կը յուսանք արդէն վերջ տալ մեր զԱՆԴԻՏՈՒԹԵԱՆ, քանզի երկրէ երկիր մեր գաղթաշխարհէն կրկին սկսաւ թղթակցութեանց ընդհատուած շարքը։

Բենեամինը կը գրէ „մեզմէ մէկ մաս մը այս տարի կաըողացաւ Հայաստան վոխադրուիլ, կ'սպասենք մեր հերթինու։

Զագրեանը կը գրէ „մեզ պարտականութիւն

կ'իյնայ, մեր ժողովուրդը, մեր ցիր ու ցան ժողովուրդը, մեր ցիրուցան քոյրերն ու եղբայրները տանիլ յանձնել իր բուն տիրոքը՝ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Բազմաւարչար մեր ժողովուրդը միայն պիտի կրնայ հանգչիլ ու ապրիլ հայրենիքի մէջո. Իսկ Հայաստանէն Տիրանը կը գրէ աշուտ եկէք որ ՏԵՂԱԽՈՐԻՒԻՆՔ ամէնքս միատեղ...»:

Էջ 147 պատկերը կը ներկացնէ յիշատակ մը իմ հալէպ այցելութենէս ուր մեծ երջանկութիւնը ունեցանք իրարու մօտ հաւաքուիլ, մաղթելով որ օր մըն ալ Հայաստանի մէջ նկարուինք, ու թէ տասնեւմէկ ազգական ու քարեկամներով այլ հարիւր տասնըմէկ. հազար տասնըմէկ, տմէնքս միասին, հոն ՀԱ.ԻԱ.ՔՈՒԱԾ ու տեղաւորուած, ինչպէս կը փափաքինք Տիրան հօր քեռորդւոյս հետ մենք ամէնքս՝ անխառաքարար...»:

Բաց թեւերդ Մայր Հայրենիք, մեզ ալ ընդունէ, մ'եզ, քու կարօտեալ զաւակներդ:

Բա՛ց մեզ Տէք. դռներն հայրենի, ուր՝ մենք, ա՛լ ՈՐԲՈՒԹԻՒՆ չտեսնենք. մենք ա՛լ ինքզինքնուս իրաւունք տանք քալած ատեննիս հողին վրայ ամուր կոխելու իբր իրաւատէք, ոչ թէ իբր Հիմք...»:

Յ. Պ. Թ.



ԱՆՑԵԱԼ ԴԱՊԹ ԵՐԵՎ

1915ից վերջ 1922ին և Շոտար (Յեանսա) ապաստա-
նող ազգականներու, որոնցին մեկ խոհին
տեսայ 1946ին



ԱՆՑԵԱԼԻ ԳԱՂԹԵՐԵՆ

1915թ անցնելեւ վերջ 1922ին Պուլկարիա ապաստան
գտնող ազգականներս եւ իրենց վիճակակից ուրիշներ։
1) Հօւղղության Բենիամին Թիւֆենկնեան։



ՄԵՐ ԳԱՂԹԵԲԵՆ

Արտասահման մեծցած թիւ ֆենկեան զերդաստանէն
ապագայ Հայաստանցիներ

ԲԱՐԻՁԵՆ

Ստեփան և Մարիամ

Նկարուած 1946ին

ԿՈՏՐԱԾ ԳՐԻՉԸ

ՕՅՑՈ

Աղեքսանդրիա բնակողներ կամ այդ բաղարէն անցնողներ, լաւ կը ճանչնան ծովեզերեայ պատմէն Եմբէրիալ” սրճարանը:

Անոր յաճախորդներուն մաս կը կազմէին զանգակը հազիւ զարկած դպրոցէն դուրս նետուող եւ նարտին գլուխը անցնող մերօրեայ վարժապետներ, իրենց դիմող հիւանդներուն սակաւութենէն ժամանակ սպանեյու տեղ փնտոռող բժիշկներ, տոկոսաւոր փոխառութիւններ կատարող կէս-վաշխառու սեղանաւորներ, եւ կարգ մը ուրիշ, զբաղումնին անծանօթ մարդիկ.

Ես ալ անոնց մէջ գտնուելու դժբախտութիւնը ունէի, վասնզի անգրադ էի միջոց մը:

Հոն կը տեսնէի նաեւ զօրավար Մուհամէտ Վէհիպ վիաշան, նախկին ուսուցչապետը կ. Պոլսոյ զինուորական վարժարանին, նախորդ պատերազմին Կովկասեան ճակատի յաղթականը եւ 1936ին իտալո-Հապէշ պատերազմին Հապէշական բանակին հրամանատարութիւնը ստանձնող թուրք զինուորականը, որ իրը 150նոցներէն մին, արգիլուած թուրքիա երթալէ Աղեքսանդրիոյ այդ սրճարանին մէջ կ'անցնէր օրուան մէկ կարեւոր մասը.

Օր մը, բարեկամներէս մէկը՝ որ վաշային



**ԺԵՆԵՐԱԼ ՄՈՀԱՄԵԴ ՎԵՀԱՊ ՓԱՇԱ ՔԱԶԻ
Ազգութիւնի ծովափը նույի պահուց նկարուած իր տիկի-
նին եւ զաւակներուն նիս, ու ոնք այցելու թեան
եկած էին**

հետ յաճախ նարու կը խաղար, զիս ներկայացուց
անոր:

Այդ պատահական հանդիպումը եւ անցողակի
ներկայացումը, բաւական եղաւ որ ես ու փաշան
յաճախ իրարու հետ մտերմօրէն տեսնուինք եւ բա-
րեկամական յարաբերութիւններ ունենանք իրարու
հետ, եւ իրար փնտռենք այդ սրճարանին մէջ, տե-
ւականօրէն երկար ատեն:

Երկուքս ալ անգործ մարդիկ էինք, այնպէս որ
մեզի ժողովանակը չէր պակսեր շատ երկար խօսակ-
ցելու, կամ իրարու քով լուռ նստելու:

Փաշան, շատախօս մէկը չէր սակայն երբեմն,
երբ լաւ տրամադրութիւն ունենար, ինքնարերա-
բար կը շաղակրատէր եւ կը պատմէր անցեալէն եւ
իր կեանքէն դրուագներ:

Որովհետեւ իր խօսակիցը՝ ես Հայ մըն էի.
1914—1919ի պատերազմին հայ զինուորներու իր
ընծայած պաշտպանութենէն կը ճառէր, գուցէ
ասով զիս խարելու համար, ինքզինք ցոյց կուտար
նաեւ հայրենասոէր եւ գովեստով կը խօսէր Մուս-
թափա Քէմալ փաշայի վրայ որ իրեն աշակեր-
տած էր:

Անիկա՞ Քէմալականներու յեղափոխութիւննե-
րուն մեծագոյն մասին համածայն էր, բայց իրը
լաւ իսլամ մը, չէր հանդուրժեր կրօնական գործե-
րու կառավարական միջամտութեան:

Ինչպէս բոլոր պետական պաշտօնատարները
սովորաբար կ'ընեն, այս փաշան ալ վարակուած էր
ինքնազոգութենէ եւ ինքզինքով լեցուած:

Այս պատմութիւնները կը լոէինք իրը ժամանց
առանց տպաւորութիւն մը կը լուսաբար:

«Ի մէջ այլոց» ան պատմած է նաեւ պատմու-
թիւնը մեծագումար — բանի մը հազար անգլիական
ոսկինոց — Զէքի մը, բաշուած զուիցերիական պան-
քի մը վրայ, որ իրը թէ 1917ին ուսւ կառավարու-
թիւնը իրեն տրամադրած էր իրը կաշառը, 5—6
օրուան զինադադար մը ձեռք բերելու համար կով-

կասի ճակատին վրայ եւ իբր թէ ինք մերժած էր
եւ ընդհակառակը ըլլալով իր յարձակողականը
սաստկացուցած էր:

Այս պատմութիւնը յօխորտանօք ընելով, փա-
շան կ'ուզէր թերեւս տպաւորսւթիւն թողուլ, սա-
կայն ես չէի տպաւորուեր, վասնզի թերահաւատու-
թեամբ կը լսէի:

Բայց այս պատմութիւններուն մէջ կար հատ
մը, այնքան տպաւորիչ եւ իմ սրտիս գաղող, որ եր-
րեր չկրցայ մոռնալ, եւ պիտի չկարենամ մոռնալ.
առանց նոյնիսկ պատմութեան վաւերականութիւնը
հաստատած ըլլալու.

Ինչպէս յայտնի է Վէճիպ փաշա իրը Կովկաս-
եան ճակատի հրամանատար. 1918 Մայիս 26ին
Կովկասեան Սէյմի պատուիրակներուն կը ներկա-
յացնէ վերջնագիր մը, պահանջելով Ախլցիսան, Ախրէ-
րալարը, Ալեքսանդրապոլի շրջանն ամբողջ, Սուր-
մալուն. Նախիջեւանն ու Լզմիածինը.

Այս պահանջին դէմ Հայերը ծառացան, վա-
սընզի ասիկա թոյլ տալ էր որ Թուրքերը գային
ջարդելու նաև Արարատեան նահանգին Հայերը:

Եւ որովհետեւ Վէճիպ փաշայի վերջնագիր
տուած օրն իսկ Սէյմը հռչակած էր Անդրկովկասի
Դաշնակցային հանրապետութեան բաժանումը, Հա-
յերը մինակ կը մնային Կովկասի ճակատին վրայ,
դէմ առ դէմ Վէճիպ փաշայի հրամանատարու-
թեան տակ գտնուող թուրք բանակներուն, որոնք
Ալեքսանդրապոլը գրաւելէ վերջ՝ կ'առաջանան եր-
կու տարրեր ուղղութեամբ դէպի հարաւ՝ Արարատ-
եան գաշա եւ գէպի հիւսիս՝ Բամբակ եւ Լոռի:

Հայ ոյժերն ու երկսեռ ժողովությը անխտիր ըմբռուտացան թրբական այս մնշումին դէմ, գօտեպնդուելով վերջին գերագոյն պայքարին համար:

Սարտարապատի եւ Դարաբիլիսէի երկու հակատամարտները այդ ընդվզումին արտայայտութիւնը կ'ըլլան:

Թուրք բանակը կը պատրաստուի կանգ առնել եւ կ'որոշուի կատարել բանակցութիւններ:

Այս բանակցութիւնները կատարուեցան Պաթումի մէջ, Վէճիալ փաշայի եւ Հայաստանի հանրապետութեան պատուիրակներուն միջեւ եւ Վէճիալ փաշա, յանուն Բ. Դրան Կառավարութեան 19:8 Յունիս 4ին նահշաւ Հայաստանի անկախութիւնը սահմանափակ հողաբաժինի մը վրայ, եւ խոստացաւ հաշտութեան համար բանակցիլ:

Սրդարեւ Յունիս 11ին Հայ կառավարութիւնը կը հրաւիրուէր Պոլիս ղրկել իր պատուիրակները (Աւետիս Ահարոննեան, Ալեքսանդր Խատիսնեան եւ Միքայէլ Պապաջաննեան), որոնք Յուլիս 19ին Պոլիս կը հասնէին:

Վէճիալ փաշա իրը գլխաւոր դերակատարը Յունիսիս 4ի համաձայնութեան, օր մը երբ երկուքս ալ Գանձի Էմբերիալի մէկ անկիւնը դէմ դիմաց նըստած կլկլակ կը քաշէինք, պատմեց այդ օրուան ժողովը:

«Հայաստանի հանրապետութեան պատուիրակները եկած էին, ըստաւ, համաձայնութիւն կնքելու մեզի հետ: Երբ ամէնքս տեղաւորուեցանք սեղանին շուրջը, Հայաստանի ծգուելիք նողերուն վրայ բաւական երկար վիճաբանութիւններ ընելէ

վերջ, ես գրիչս ծեռքս առի եւ այլեւս խօսակցութեան վերջ տալու համար մեր առջեւ պարզուած քարտէսին վրայ գծեցի Հայաստանի կառավարութեան թողուելիք հողամասին սահմանները եւ հայ պատուիրակներուն նոր առաջարկներ եւ սրբագրութիւններ ընել փորձելու միջոց էտալու եւ վերջակէտ մը դնելու համար ԱՆՕԴՈՒՏ ժամանցին ծեռքիս գրիչին ծայրը սեղանին զարնելով կոտրեցի...”:

Սրտատրոփի եւ այլայլած ըսի.

— Եւ յետոյ ի՞նչ եղաւ փաշա, շուտ ըսէ?

Վէճիալ փաշա, կարծես թէ ապրելով այդ յաղթականի օրը, սառնութեամբ եւ առանց վրդովումի շարունակեց.

— Աւետիս Ահարոննեան, որ հայկական կառավարութեան պատուիրակներուն պետն էր, malheur aux vaincus հառաջելով, ստորագրեց իրեն ներկայացուած համաձայնագիրը”:

Այս ըսելէ վերջ փաշան անգամ մըն ալ քաշեց կլկւակը, իսկ ես զայրոյթէս ու յուզումէս կը կրծէի կլկւակիս սաթէ ծխափողը...”

Այս պատմութիւնը, այնքան զիս տակնուվրայ ընող, երբեմն, առանձին եղած ատեննիս, սրտարաց պահերու կը յիշեցնէի իրեն ըսելով.

— Է՞ն, ըսել է փաշա, ասանկ հէ՛, գրիչին ծայրը կոտրեցիր...”

Ասիկա այնքան շատ անգամ կ'ըսէի որ կարծեմ թէ իր կեանքին այս գրուագը ինծի պատմած ըլլալուն զղաց, վասնզի օր մը ըսաւ թէ պէտք

չէ նեղուժմ եւ ամէն օր վերյիշեմ այդ պատշական անցը: Ան կ'իմաստասիրէր թէ մարդու կեանքը լեղի եւ անուշ դրուագներէ հիւսուած է եւ իրն ալ այնպէս եղած է, եւ հիմա ինք կը զանայ մոռնալ անցեալը եւ անյոյս մաշիլ, ծերանալ եւ սպառիլ այնպէս Աղեքսանդրիոյ մէկ անկիւնը:

Այսպէս, կ'ուզէր զիս սփոփել եւ հանդարտեցնել, սակայն անօգուտ էր:

Այս դրուագը երբ միտքս կուգար, տեսակ մը ատելութիւն եւ խռովք կ'զգայի դիմացս նստող այդ ճաղատ մարդուն հանդէպ որ ազգս նուաստացուցած էր եւ չէի կրնար մտքիս մէջ սղմեցնել թէ սա դիմացս նստող պարզ մարդուն առջեւ Աւետիս Ահարոնեան ինքինքն այդքան պկտիկ զգացած եւ դողացած ըլլայ...:

* * *

Անցան տարիներ եւ մեր բարեկամութիւնը տեւեց առանց խանգարուելու այս միջադէպերէն:

Իմ նիւթական կացութիւնս նեռու էր նախանձելի ըլլալէ: Օրական ութ ժամի տեղ տասնեւութ ժամ աշխատելու պատրաստ էի, կը բաւէր որ զործ մը գտնուէր եւ կարենայի հեռանալ Գաֆէ Էմբերիալի մթնոլորտէն:

Բայց դժբախտաբար անգործութիւն կը տիրէր ամէն կողմ.

Պէտք էր բան մը խորհիլ այս անելէն դուքս գալու համար:

Վէճիալ փաշա, որ գրամը շատ կը սիրէր. իր
անտեսական կացութիւնը բարւոքելու հնարքը զը-
տաւ:

Ի՞նչպէս, ատիկա չեմ գիտեր:

Միայն սա գիտեմ թէ օր մը փաշան մեկնե-
ցաւ Յունաստանի ծամրով Թիրանա (Ալպանիա) եւ
մընէւի ճամրով դարձաւ կրկին Սղեքսանդրիա եւ
փոխուեցաւ իր ապրելակերպը.

Նորէն կը յանախէր Դաֆնիալ, բայց այս
անգամ անիկա երեկոները բուիրի սեղանի մը շու: Չ
կը հաւաքէր իր բարեկամները, որոնց ես ալ կը
խառնուէի ընդհանրապէս:

Փաշան այլեւս հին մարդը չէր: Առատօրէն կը
ծախսէր: Յայտնի էր որ ծեռք անցուցած էր դրա-
մագլուխ մը, որմէ ես ալ կ'ուզէի օգտուիլ. համո-
գելով զինքը որ վաճառականական գործ մը հաս-
տատենք միասին, ԴՐԱՄ շահելու համար:

Համազուեցաւ: Խնդրեցի որ իր ուզածին պէս
պայմանագրութիւն մը պատրաստէ եւ ես ստորա-
գրեմ, եւ աշխատինք միասին կէս առ կէս շահա-
րաժինով:

Եւ պատրաստեց առժամեայ պայմանագիր մը
թրբերէն լեզուով, որուն տրամադրութեանց հա-
մածայն մեր ընկերութեան գործը պիտի ըլլար
ներածում Պոլիսէն դէպի ևգիպտոս, թրբական ապ-
րանքներու:

Սակայն Վէճիալ փաշտ իր խմբագրած պայմա-
նագրութեան մէջ այնպիսի արտառոց պայմաններ
դրած էր որ անոր տակ ստորագրել ինքինքս ՎԱ-
ՐԱԾ էր:

ՃԱՌԵՆ, պիտի նշանակէր:

Դիտողութիւն ըրի: Փաշան ասոր վրայ երկարէց իր գրիչը որպէսզի սրբազրեմ պայմանագրութեան այն յօդուածները որոնց դէմ դիտողութիւններ ունիմ:

Դրիչը ծեռքիս մէջ, բաւական մը մտածելէ զերք, սփաշա, հայկական սահմաններու քարտէզը գծած ատենդ այսպէ՞ս կոտրեցիր գրիչդ՝ բսելս եւ գրչածայրը՝ սրճարանին մարմարէ սեղանին զարնելու կոտրելս մէկ եղաւ...:


Երկար ատեն ա՛լ իրարու հետ չխօսեցանք, մինչեւ որ օր մը փաշան կրկին մօտեցաւ ինձի եւ հրաւիրեց որ բոլեր խաղանք:

Եետոյ, խմբագրեցինք նոր պայմանագրութիւն մը բոլորովին նոր և նպաստաւոր պայմաններով եւ աշխատեցանք մրասին գարեջուրի գործարանի մը իրը ներկայացուցիչ, մինչեւ որ օր մը փաշան եկաւ բսելու որ ինք որոշած էր դառնալ Կ. Պոլիս, ուր կը գտնուէր իր եղբայրը Սոսատ փաշան եւ հանգչիլ հոն ուր 150նոցներէն ոչ մէկը երկար ապրած էր.

Ուրեմն ասոնց գրիչը կոտրելէն վերջն է որ կարելի կը լլայ եղեք հետերնին ապրիլ...:

Խսկ թէ կըցա՞յ Անարոնեանի վրէժը մասամբ լուծել, ասիկա ինձի կը մնոյ մութ...:

Յ. Պ. Թ.



ALEY

Այս երկու տղաները Մարինի օքանին ազսպարութեալ դրիմաց են Հայկ:

1915—1925



ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

«ԲՈՂՈՔԻՑԱՆ» ՆԱԽԻԾ

ԹԻՒ 13599 ԿԱՌԱՀԱՆՐԱՐ


ԹԻՒ 14 ՔԱՐԱՓՈՅ

Սովետական կարգերու հաստատումէն ասդին,
քսաննեւօթր տարիներէ ի վեր առաջին անգամ ըլ-
լայով, ևսբրդային Միութեան դրօշր կրող նաւ
մր՝ գեղատեսիլ «Բոպետան» խարիսխ կը նետէր
Աղեքրսանդրիոյ նաւաճանգիստին թիւ 14 քարափին
միշտ առջեւր, շաբաթ 30 Օգոստոս 1947ին:

Պատմական ժամանում մը Հայ ժողովուրդին՝
ու ի մասնաւորի եզիպտահայութեան համար, քան-
զի, այդ շքեղ նաւը՝ իր հազար եւ երկու հարիւր
մահճակալներով ու հարուստ խցիկներով՝ Աղեք-
րսանդրիա եկած էր փոխադրելու համար հայրենա-
դարձի պատրաստուող եզիպտահայութեան առա-
ջին կարաւանը՝ որ կը քաղկանար թիւսվ շուրջ հա-
զար եօթհարիւր Սովետական քաղաքացիութեան
նոր թեկնածուներէ:

Եթէ ներգաղթի դիմում կատարողները չափա-
զանց անապարողի եւ մինչեւ անգամ նաւուն մէջ
ոտքի վրայ մնալով ճամբորդելու տրամադրութիւն
յայտնած յըլլային, «Բոպետան» պիտի տանէր միայն
այնչափ ճամբորդ որբան տրամադրելի մահճակալ
եւ խցիկ ունէր. որպէսզի հայ ներգաղթողը ամենա-

Ա. Մինքը ման Ֆեռնան Գ. Վ. Շիրովն է այսօր կը Տիկին
կը պատրաստած կատարած կատարած կատարած կատարած



հանգստաւէտ միջոցներով փոխադրուի մինչեւ Պաթում, ու այնտեղէն ալ Աւետեաց երկիրը՝ Սովետական Հայաստան:

Ափրիկէի գանազան շրդաններէն եւ Եգիպտոսի զանազան բաղաքներէն Ներգաղթողներուն մնձ մասը Գաճիրէէն Աղեքսանդրիա փոխադրուեցան 13599 թիւ վայրաշարժին կապուած տասնեւմէկ վակօններով, ամենալաւ պայմաններու ներքեւ: Մասնաւրաբար տրամադրուած այդ կառախումբը Գաճիրէն ներգաղթողները ուղղակի բերաւ Աղեքսանդրիոյ նաւահանգստին 12 թիւ քարափը ուր լաւգոյն պայմաններու տակ տեղի կ'ունենային մեկնումի պատրաստութեանց վերջին ձեւակերպութիւնները:

Այդ կառաշաբը ճամրորդած էր Ներգաղթի Կոմիտէին հովանաւորութեան եւ Հայ խմբապետներու, Հայ Արիններու եւ Ներգաղթողներու ու այլ միութեանց երիտասարդ անդամներուն հսկողութեանը տակ:

Գաճիրէի եւ Աղեքսանդրիոյ Ներգաղթի Կեդր Կոմիտէի անդամներն ու իրենց գործակիցները այնպէս մը լաւ կազմակերպած էին ուղեւորներուն եւ գոյրերուն փոխադրութեան գործը՝ որ նիացում առթեց դիտողներուն եւ թէ Եգիպտացի զինուորականներուն, սպաններուն ու պաշտօնական շրջանակներուն:

Ներգաղթի Կոմիտէն, Ներգաղթողներու Միութիւնը, „Կամք-ի. Ա. Մ. Լ. Մ. ոի Հայ արինները լաւ էին աշխատած, քաջալաւ: Գործի էին լծուած ամէնքը առանց խտրութեան. ո՛չ անօթութիւնը,

Ներզարքի նմանիկի եւ սաղմուռնորդ Լիսեօր,
Քաղաքացիութեան թշնամի պահանջման մէջ



ո՞չ անքնութիւնը, ո՞չ կէսօրուայ կիզիչ արեւը եւ
ոչ ալ երեկոյեան փոշեխառն հովը չազդեցին անոնց
կորովին վրայ, եւ Օգ. 30էն մինչեւ Յ Սկապտեմբերի
առաւօտեան առաջին ժամերը ամէն ոք գործի
վրայ էր առանց տրատնջի, եւ խնդումերես:

Կեանքերնուն մէջ փոքրիկ ծրար մը անզամ
չվերցուցած անձեր, կամաւոր բեռնակիրներ դար-
ձան մէկ վայրկեանէն միւսու Զեռքի սկրթուքներ,
մանր մունր վէրքեր՝ փոխադրութեանց ատեն պա-
տահած փոքր արկածներ ոչինչով կը խրաչեցնէին
անխոնջ աշխատաղները:

Հրաշք գործեցին դուրսի մեր մարդիկը, հայ
մարդիկը, հայ արիները, ու արժանացան ամենա-
ջերմ շնորհաւորութեանց: Եթէ անուններ ալ տալ
հարկ ըլլար, լաւագոյն պիտի ըլլար յիշել անուն-
ները չաշխատողներուն, թէեւ անոնք ալ բարի նա-
խանձով կը դիտէին բախտաւոր աշխատողները:

Հապա մ՛ոպետառի նաւաստիննը, այդ դեռ
մեզի մօտէն անձանօթ եղբայրները, գիտէ՞ք բանի
ժամ աշխատեցան օրական որպէսզի վերամբարձ-
ները անդոււ աշխատին եւ հայրենադարձ մեր եղ-
բայրներուն գոյրերը նաւուն մէջ տեղաւորուին: Այդ
մեզի անձանօթ նաւաստինները մութին մէջ մնա-
ցող հերոսներն են որ անխոնջ նիզերով դէպի հայ-
րենի հորիզոնները կը փոխադրեն մեզ հեռաւոր
աշխարհներէ:


Եգիպտական իշխանութիւնները ամէն կեր-
պով աշակցեցան մեր ժողովուրդի տեղափոխման
հսկայ գործին դիւրացմանը, նուազագոյնին իշեցնե-
լով համբորդներուն համար հարկ եղած անհրաժեշտ

ՃԵւակերպութիւնները: Այս առթիւ երախտագիտութեան եւ շնորհակալութեան անկեղծ խօսքեր ուղղուեցան այս երկրին արդարակորով. ազատախոն եւ բարի Վեհապետին, ինչպէս նաև ասպնջական Եղիպատոսի սիրելի ժողովուրդին: Սյսուհանդերձ, տեսնել հարկ էր այն պաշտօնականութենէ զուրկ



**Շոգենաւուն վրայ Ա. Առաջնորդ Հայեր Քաղաքացի
Յակոբնանեանի եւ կրօնական դառնուն եւ
Ներգաղրի Կոմիտէի անդամներուն նետ**

**Եղիպատացի տղոց մնաս-բարով երթաս բարովի պար-
զըւած տեսարանները եւ զրկախառնումները մեր հայ տղոց հնտ, որոնց հետ ապրած էին երկար տա-
րիներ. մտերմանալով ու եղբայրանալով. Անոնք
մաղթանքներ կը փոխանակէին իրարու, որոնց**



Գանիքեկ ներպարողներ Ազեմանդիս փխառըն
թիւ 13599 կառաւար բարով հասած պահուն

ALEX

իրականացմանը համար ի խորոց սրտի կը մասնակցէին նաեւ տարէցները:

Ընթերցողները այս էջերուն մէջ կը տեսնեն նկարներ, որոնք կը ներկայացնեն ասպետական եղիպատուչն մեկնող հայրենագարծ խումբներու ուրախ տեսարաններ, իսկ անոնք որ ներկայ էին «Բողոքատարի մեկնումի ժամուն եւ իրենց ողջ աչքերով տեսան այդ վեհ վայրկեանները» ապրած եղան իրենց կեանքին ամենալաւ մէկ ժամը.

Մենք ունեցանք սակայն մեր դժբախտ ԵՐԵՒՆ ալ, կարենալ բաղդատելու համար մեր ԱՅՍՈՐԻՆ հետ:

Երէկ ալ ունեցանք մասնաւոր կառաշարներ, երէկ ալ ունեցանք մեր կառախումբը հովանաւորազ հսկիչներ, ինչպէս ունեցանք նաեւ նկարներ այդ սեւ օրերէն մեւցած, որոնք ժամանակին լոյս տեսան օտար թերթերու մէջ:

Մեր երէկի կառախումբը սակայն կազմուած եւ պատրաստուած էր օտարներէ, արիւնկզակ մարդիկ կը հսկէին մեր վակօններուն մէջ տեղաւորման գործին: Այն ատեն խարազաններու տեղատարափ հարուածներուն ահ ու սարսափին տակ կենդանիներու փոխադրութեան յատուկ վակօններու մէջ կը լեցուէին Հայերը, նակառակ որ կարմրուկ ոսկիներ կը սահեցուէին տարագրեալներուն ընկերացող հրսկիչներուն ափին մէջ; Հակառակ այդ ամէնուն,



„Բանական” նար բազ ծով Կուդլոի 1680 եկիպաժմակ Շերգավրողներու

հակառակ անոր որ կ'առնէին մեր լաւագոյն իրերը, կրկին այդ վակօններուն մէջ ունի վրայ կենանալիք տեղ մը ունենալը շնորհ մըն էր և պէտք էր առանձնաշնորհնալ մը բլլար մարդ, առժամարար գնած ըլլալով դահիճներուն խիդճը: Մինչ այդ, միւսները արդէն ամիսներու ճամբայ կորելով արիւնոտ ուրբերով կը հասնէին այնպիսի վայրեր ուր միայն ջարդը... կ'ըսպասէր իրենց:

Մարդկութեան պատիւին անսփայել տարիներ էին ատոնք. որ պատմութեան մէջ սեւ հետք մը ձգելով անցան:


Ու այն ճամբորդները զորս «Բապէտաները այսօր իրենց հայրենիքը կը տանին օտար ափերէ. վերապրողներն են այդ սերունդին, այդ մենք ենք:

Ի՞նչ կայ սակայն փոխուած աշխարհի մէջ որ Հայը այսօր մասնաւոր շոգեկառքերով ու մասնաւոր շոգենաւելով իր երկիրը վերադառնալու պատեհութիւնը ունեցաւ եւ իր ճամբորդութիւնը հեշտացնելու ու դիւրացնելու լայն միջոցներ աշխարհի չորս ծագերուն մէջ. Ինչո՞ւ այսրան հոգածոթիւն ամէն կողմէ երէկուան անտէր. լրուած ու անպաշտան Հայուն համար:

Երբ երէկ մենք կառախումք կը մտնէինք, մտրակի հարուածներու սարսափին տակ ճամբորդելու համար էր. իսկ երբ կը յաջողէինք ուսք դնել նաւու մը վրայ՝ օտար երկիրներու մութ հանքերուն խորերը աշխատելու պայմանագրութեամբ չարաշանուելու համար էր:

Ինչի՞ կը պարտինք մեր փառաւոր ԱՅՍՈՐ: Արտասահմանի ներզադթող ու ներգաղթելի

ALEX



Գաղաքաղի Փ. Շահնշապահանց բարսփեն վրայ մայսաւուրբ կը նոկի
Տունիւր խախումին «Թոպկասի հայրենադաւերուն»

Հայերս մեր ԱՅՍՈՐԸ կը պարտինք ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐՈՒՆ որոնք բարբարոս նացիներու
դէմ մղուած հայրենական պատերազմին իրենց
հերոսի բաժինը բերին գերազոյն զոհողութեանց
գինով: Այդ հերոսական մարտնչումներուն ընթաց-
րին Հայաստանի մեր քոյրերն ու եղբայրները հը-
րաշըներ գործեցին: Մեր ու երիտասարդ, փոքր ու
մեծ թիկունք կանգնեցան կռուողներուն, աշխա-
տանք թափեցին եւ արժանացան Ա. Միութեան
մաս կազմող Ռուս մեծ ժողովուրդին եւ անոր Մեծ
Առաջնորդին գնահատանքին:

Արտասահմաննեաններս երբ աղռնբացէքոյի մեր
ինդրագիրը ներկայացուցինք Հայաստանի մեր եղ-
բայրներուն, անոնք ալ զայն փոխանցեցին Հայոց
զերմ պաշտպան մեծ Սպարապետ Մարաշախտ Մթա-
լինի. մեր մեծ Ազատարարին՝ որուն կը պարտինք
մեր ԱՅՍՈՐԸ.

Զանանք արժանի մնալ Հայաստանի մեր
եղբայրներուն մեզ հանդէպ ցոյց տուած գուրգու-
րանքին եւ փոխադարձներ զայն երբ ոտք դնենք
հայրենի սուրբ հողին վրայ, նոյն ատեն վերյիշելով
մեր ԵՄԷԿԻ:

Վաղը, ո՞հ, վաղը լուսափայլ է մեր ապա-
գան, քանի որ մեր հայրենիքին մէջ չի պակսիր
զարգանալու եւ բարգաւաճելու առիթը: Հայ ժողո-
վուրդը ստեղծագործ է, չարքաշ է, ան իր ծոցէն
դեռ շատ գիտուններ, զինուորականներ, ՄԱՐԴԵՐ
պիտի ծնի, մեր ապագան լաւագոյնս կերտող, գուր-
գուրոստ ակնարկներուն տակ Սովետ Միութեան եղ-
բայր ժողովուրդներուն:

Արժանի՛ մնանք:



Հայոց
Ազգային
Գրադարան



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0548860

Այս գիրքին նշանարակուած է 400 օրինակ
որուն 200 օրինակը՝ Ազիաթոսի, եւ 100 օրինակը՝
Սիւրիոյ և Լիբանանի Նեղաղը Յանձնայողով ներուն
տաճադրուած է։

Գին

75 Ե.Դ.

Թղթակցութեան նասցէ՝

ՑԱԿԱՐ ԹԻՒՖԵՆԿԱԾԱՆ

B. P. 1493

Le Caire